

3274

Финляндия
интервью с министром
в. индустрии 4. Июля
1926

491.99-8

U-62

2010

12002



LEO THOMAS



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ ԳՐԱՏԱՆ

ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

Գ Ա Ն Ձ Ա Ր Ա Ն

ԸՆԹԵՐՑՈՆՈՒԹԵԱՆ ԳԻՐԳ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՔԻ ՀԱՄԱՐ

ՃՈՆԱՑԵԱԼ ԵՒ ՅԱԻԵԼԵԱԼ

2. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Կ. ՊՈԼԻՍ
ԳՐԱՏՈՒՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ
Չամբանեղլուր բիւ 88

ՀԱՄԱՐ 1

ՀԱՄԱՐ 1



491.99-8

Ա-62 ԱՐԱՄ ԱՆՏՈՆԵԱՆ

Ա Ն Ջ Ա Ր Ա Ն

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹԵԱՆ ԳԻՐԳ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆԹՍՅՔԻ ՀԱՄԱՐ

Ե. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



Ե. ԳՈՂԻՍ
ԳՐԱՏՈՒՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ
1926

E. G. BERBERIAN
532 MT. AUBURN ST.
WATERTOWN, MASS.

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Յ. ԱՍԱՏՈՒՐԵԱՆ ՈՐԴԻՔ
73, Պապր Ալի ճափ, -73

56520-ահ



(1804270)

1842-70

Տարրական Դասընթացի յարմարցուած այս ընթերցանութեան ղասագիրքը պատրաստուած է ճիշդ այն մէջոտով որով հրապարակ ելաւ միջին ղասընթացի յատկացուած ԳԱՆՁԱՐԱՆԸ (*):

Միշտ նոյն նկատարի կազմութեան խտէպն է որ մեզի առաջնորդ եղած է նաեւ այս ղասագրքին պատրաստութեան մէջ, խտէպ՝ զոր երկարորէն բացատրած ենք միջին ԳԱՆՁԱՐԱՆԻ Յառաջաբանով, եւ զոր այստեղ կրկնելը աւելորդ կը համարինք:

Մենք կ'ուզենք միայն քանի մը խօսք ուղղել ուսուցիչներուն, որպէս զի իրենց ջանքերն ու մեր աշխատութիւնը, ներդաշնակ ուղղութեան մը մէջ մնան եւ իրականացնեն զրքին ընծայելիք բարիքը:

Դիւրացնելու համար իրենց աշխատութիւնը, մենք իւրաքանչիւր հատուածի կցած ենք երկու տեսակ հրահանգ:

Առաջինը՝ Ընդդայնելի կէտեր՝ հատուածին նիւթին ու բառերուն հետ ուղղակի առնչութիւն ունեցող դիւրին հարցումներու շարք մըն է, որուն աշակերտը կրնայ հեշտիւ պատասխանել, օգտուելով անշուշտ ուսուցչին օժանդակութենէն: Անոնց շնորհիւ աշակերտը չի կրնար սոսկ մերենական ընթերցմամբ անցնիլ իւրաքանչիւր նիւթի վրայէն, այլ կ'ընտելանայ նիւթերու իմաստին եւ դիւրաւ կ'ըմբռնէ անոնցմէ բոլորոք բարոյականը: Ասկէ զատ, այդ հարցումները կը նպաստեն նաեւ աշակերտին ծանօթութեանց ընդարձակման:

Երկրորդը՝ Ուսուցչին բացատրութիւնները, ղարձեպ հատուածին նիւթէն բոլորոք բարոյական թելադրութիւններ են, զորս ուսուցիչը անհրաժեշտաբար պիտի ընդլայնէ՝ իւրաքանչիւր նիւթ բացատրելու եւ մեկնելու առթիւ:

Ինչպէս բացատրած ենք Միջին ԳԱՆՁԱՐԱՆԻ Յառաջաբանին մէջ, ուսուցիչը պէտք չէ բաւականանայ Բարիին վրայ միայն աւելի կամ նուազ որոշ զաղափար մը տալով, այլ պէտք է աշխատի որ

(*) Այս տարրական ԳԱՆՁԱՐԱՆԻՆ անմիջապէս կը հետեւին Միջին ԳԱՆՁԱՐԱՆԸ և Բարձրագոյն ԳԱՆՁԱՐԱՆԸ:

Բարիին զգացումը — յաճախակի կրկնումներով եւ բարի գործելու վարժութեամբ, — բնառութեամբ փոխուի:

Ուսուցիչը զխաւորապէս պէտք է ձգտի շաւր բացատրելու հետեւաբար ամէն անգամ որ կարելի է, հատուածներուն մէջ զըտնուող օրինակներէն դուրս ուրիշ օրինակներ մէջ բերելու է նոյն ինքն աշակերտներու կեանքէն. նոյն բանը նաեւ այդ օրինակներէն բղխելիք թելադրութեանց համար: Այս կերպով դասաւանդութիւնը աւելի կենդանի հանգամանք մը կը ստանայ եւ դասերու նպատակը աւելի անշնչելի կերպով կը զրոշմուի տղոց մտքին վրայ:

Ձմռանը նաեւ աւելցնելու թէ բառերը մեկնած ենք՝ այն իմաստով որով գործածուած են հատուածին մէջ: Սակայն այդ բառերէն կան որ ուրիշ իմաստներ ալ ունին եւ տարբեր նշանակութիւն կը ստանան՝ տարբեր կերպով մը կամ տարբեր տեղ մը գործածուելով: Ուսուցիչը երբ այդ տեսակ բառերու, — մանաւանդ փոխադարձաբար գործածուած բառերու եւ ասուծեանց, — հանդիպի, հարկաւ տղոց կը բացատրէ նաեւ անոնց միւս նշանակութիւնները, որով՝ անուղղակի բայց ապահով կերպով մը՝ տղաքը բառագիտութեան վարժեցուցած կ'ըլլայ:

Ս. Ա.

Գ Ա Ն Ջ Ա Ի Ա Ն

1. ՄԱՅՐԻԿԱ ԵՒ ՀԱՅՐԻԿԱ

Անուշիկ մայրիկս ամէնէն կանուխ կ'արթննայ մեր տան մէջ:

Ես տակաւին քնացած կ'ըլլամ, բայց ան արթուն է, կ'աշխատի, հագուստներս կը կարկոտէ ու կը մաքրէ,



Նախաճաշս կը պատրաստէ եւ սակառօ կարգի կը դնէ: Մայրիկս շա'տ կը սիրէ զիս: Երբոր խելօք կը կենամ եւ կը հնազանդիմ՝ իրեն, իսկոյն զիս դիւրեւ կ'առնէ, կը համբուրէ ու կ'ըսէ.

— Հրեշտակս, իմ աղուճը հրեշտակս:

3. ԲԱՐԻ ՀԱՅՐԸ

Ա.

Մարդ մը երկու զաւակ ունէր :

Օր մը, անոնցմէ կրտսերը ըսաւ հօրը .

— Հայր, հիմակուընէ տուր ժառանգութեանդ այն բաժինը որ ինձի պիտի իյնայ :

Եւ հայրը, երկու զաւակներուն միջև բաժնեց իր հարստութիւնը :

Կրտսեր զաւակը իր բաժինը առաւ, ելաւ օտար երկիր գնաց, և այնտեղ վասնեց բոլոր ունեցածը :

Ճիշդ այդ ատեն սով մը ծագեցաւ իր գանուած երկրին մէջ : Խեղճ տղան անօթի մնաց և ստիպուեցաւ ծառայութեան մտնել քաղաքին բնակիչներէն մէկուն քով :

Այդ մարդը զինքը խողերու պահպան կարգեց : Տղան այնքան անօթի էր որ խողերուն առջև նետուած բանջարեղէնի կեղեւները ուտել կ'ուզէր. բայց իրեն չէին տար :

Այն ատեն՝ մտածեց .

— — Իմ հօրս տունը որքան ծառաներ կան որոնք առատ հաց ունին, մինչդեռ ես անօթի կը մեռնիմ այստեղ : Երթամ հօրս, անոր օտքը իյնամ և ներողութիւն խնդրելով աղաչեմ որ զիս իր ծառաներուն մէջ առնէ :

Եւ իբրաւ ալ ելաւ գնաց :

ԲԱՌԵՐ. — Կրտսեր՝ պղտիկ, վատնել՝ պարապ տեղը հատցնել :

ԸՆԴԱՅՆՆԵԼԻ ԿԵՏԵՐ. — Ի՞նչ է հարստութիւնը. — Ի՞նչ է ժառանգութիւնը. — Զաւակ մը միշտ կրնայ հօրը ժառանգութիւնը

պահանջել. — Սովը ի՞նչ է. — Քանի՞ տեսակ բանջարեղէն տեսած էր. — Ի՞նչ ձեւ ու գոյն ունին. — Ի՞նչ է ծառան. — Ի՞նչպէս պէտք է վարուիլ անոնց հետ. — Ի՞նչ տեսակ կենդանի է խողը :

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Հարստութիւն ունենալը բանի մը չի ծառայեր. պէտք է հարստութիւնը տընտեսել գիտնալ որպէս զի ի զուր չվատնուի : Տղաք պէտք չէ որ կանուխէն բաժնուին իրենց ծնողքէն, որովհետեւ երկար ատեն պէտք պիտի ունենան անոնց փորձառութեան ու խորհուրդներուն. — Ծնողքը վշտացնել շատ գէշ գործ մըն է, բայց վշտացնել վերջ զղջալ և ներողութիւն խնդրելը մասամբ կը դարմանէ դայն :

4. ԲԱՐԻ ՀԱՅՐԸ

(Շարունակութիւն)

Բ.

Տղան շատ խեղճ վիճակ մը ունէր երբ իր տան մօտեցաւ. հագուստներն ալ ամբողջովին պատռած էին :

Հայրը դայն տեսաւ հեռուէն, գրաց, և անոր վիճը նետուելով սկսաւ համարել :

— Հայր, ըսաւ տղան, ես մեղանցեցի Աստուծոյ ու քեզի դէմ. ես արժանի չեմ քու զաւակդ կոչուելու, զիս քու ծառաներուդ մէջ ա՛ռ :

Իայց հայրը ներեց, և ծառաներուն դառնալով, ըսաւ .

— Գացէք իր առջի վերարկուն բերէք և զինքը հագուեցուցէք, մատանի մը անցուցէք մատը և նոր կօշիկներ տուէք :

Եւ երբ տղան հագուեցուցին, հայրը նորէն ծառաներուն դարձաւ և ըսաւ անոնց .

— Գացէք մորթեցէք մեր ամէնէն պարտոս հորթը,
ուտենք ու զուարճանանք, որովհետև ես զաւակս մե-
ռած կը կարծէի, բայց ահա ան ողջ է. կորսուած էր
ու գտնուեցաւ:

Եւ ամէնքն ալ կերան ու զուարճացան:

ԲԱՌԵՐ.— Գրալ՝ մեղքնալ:— Մեղանչել՝ մեղք գործել:
Պարարա՝ գէր, լաւ սնած:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Պատմութիւնը, նախորդ մասին հետ,
ամբողջովին պատմեցէք:— Ի՞նչ տեսակ հագուստ է վերարկուն:—
Մատանին ի՞նչ է:— Ինչո՞ւ կը գործածեն:— Ինչո՞ւ պարարտ հորթը
մորթեցին:— Տղան ինչո՞ւ ինքզինքը արժանի չէր նկատեր հորը
զաւակը կոչուելու:

ՈՒՍՈՒՑԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Չի բաւեր ծնողնե-
րու ներողամտութեամբ գոհանալ. անհնազանդ աղաքը
երբ իրենց ծնողներուն ներողութեան կ'արժանանան,
պէտք է անկէ ետքը բոլորովին օրինակելի վարմունք մը
ունենան, իրենց պատճառած վիշտը մոռցնելու համար:

5. ՃՐԱԳՆ ՈՒ ԼԱՊՏԵՐԸ

Օր մը ճրագը լապտերին կ'ըսէր.

— «Բու խորիէդ՝ պղտոր կ'ելլեն իմ լոյսեր.
Ծոցդ ինչո՞ւ այդպէս զիս բանտարկէր ես.
Բացուէ որ աշխարհ փայլի շողերէս»:

Բացուեցաւ լապտերն, հընազանդ իրաւ.
Հով մ'ելաւ... ճըբազն իսկոյն մարեցաւ:

(Թարգմ. Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)

ԼԸ ՊԱՅԻ

ԲԱՌԵՐ.— Խորիէդ՝ մէջէդ.— Եղո՞ւ ճառագայթ:— Իսկոյն
անմիջապէս:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ տեսակ առարկայ է ճրագը—
ճրագը ինչո՞ւ զուրս ելլել կ'ուզէր:— Ինչո՞ւ ճրագը մարեցաւ:

ՈՒՍՈՒՑԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ինչպէս որ ճրագը
լապտերին պաշտպանութեան կը կարօտէր չմարելու հա-
մար, այնպէս ալ աղաք իրենց ծնողքին կը կարօտին՝ չմո-
լորելու համար:



6. ՄԵՌ ՀԱՅՐԻԿԸ

Ղուկասի մեծ հայրիկը շատ ծեր է. գլուխը կը
սասանի ուսերուն վրայ, կռնակը կորացած է և ձեռ-
քերը կը դողան:

Անիկա շատ անգամ հիւանդ կը պառկի: Անցեալ
ձմեռ ալ այդպէս հիւանդ էր և շատ ատուապեցաւ:

Հիմակ որ գարունը եկած է, մեծ հայրիկը բաւական առողջացած է և պատուհանէն կը դիտէ դաշտերը որոնք ծածկուած են կանանչ խոտերով ու գոյնզգոյն ծաղիկներով :

Մեծ հայրիկը դիտէ որ եթէ այդ դաշտերուն մէջ պտոյտ մը ընէ, շատ պիտի կազդուրուի, բայց ոյժ չունի և չի կրնար մինակը դուրս ելլել : Ղուկասի ծնողքն ալ չեն կրնար օգնել անոր, որովհետեւ մինչեւ իրիկուն զբաղած են :

Խեղճ մեծ հայրիկը տխուր է : Բայց անա Ղուկաս անոր կը մօտենայ, դեղը կուտայ ու կ'ըսէ .

— Բարի մեծ հայրիկս, կ'ուզե՞ս որ մէկտեղ պտտինք գեղեցիկ դաշտերուն մէջ. ես թէև տկար եմ, բայց կրնամ քեզի օգնել :

Մեծ հայրիկը ուրախութեամբ ընդունեց Ղուկասի առաջարկը : Անոնք շատ օրեր մէկտեղ կը շրջին աղուոր մարգագետիններուն մէջ : Մեծ հայրիկը այնչափ գոհ է Ղուկասի վարձունքէն որ սիրուն բաներ կը պատմէ պտտած ատեննին :

ԲԱՌԵՐ.— Տառաօնիլ՝ շարունակ երերաւ:— Կորանալ՝ ծռիւլ:— Տառապիլ՝ ցաւ քաշել:— Կազդուրուիլ՝ առողջանալ:— Շքջիլ՝ պտտիլ:— Վարգագետին՝ կանանչ խոտերով ծածկուած դաշտ:

ԸՆԴՂԱՑՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ո՛վ է մեծ հայրիկը:— Ղուկաս ինչո՞ւ օգնեց մեծ հայրիկին:— Մեծ հայրիկը ինչո՞ւ գոհ մնաց:— Ղուկաս ի՞նչ կերպով օգտուեցաւ իր բարի վարձունքէն:

ՈՒՍՈՒՑԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Բացատրել մեծ ծընողներու նշանակութիւնը տան մէջ:— Մեծ ծնողները ձեր են, շատ անգամ հիւանդ ու անկար:— Թոռներուն պարտականութիւնն է յարգանքով ու գորովով վարուիլ անոնց հետ, և իրենց կրցածին շափ օգնել անոնց:



7. ՍԻՐԱԾՆԵՐՍ

Կը սիրեմ մայրիկս անուշ, խելացի
Որ կուտայ ինձի համբոյրներ հազար,
Եւ որ այնքան շուտ կը ներէ ինձի
Ամէն անգամ որ ըլլամ քիչ մը չար :

Կը սիրեմ հայրիկս որ միշտ կ'աշխատի
Շահելու համար մեր հացն ու պարեկն,
Եւ որ խոնքիւնքն իր մոռցած՝ կը ժպտի
Նոր բարենիշ մը երբ ցոյց տամ իրեն :

Կը սիրեմ նաև իմ բարի մեծ մայր
Որ գիտէ սիրուն հէքեաթներ առանս,
Ինչպէս նաև իմ ազնիւ մեծ եղբայր
Որ դատիս համար միշտ կուտայ խրատ :

ԲԱՌԵՐ.— Պարէն տեսակ տեսակ ուտելիք:— Խոնջէնճճճճ
յոգնութիւն:— Առատ շատ:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԵՏԵՐ.— Ինչո՞ւ կը սիրես մայրիկդ, հայրիկդ,
մեծ մայրդ ու եղբայրդ:— Տարբերութիւն կը դնես թէ ոչ բոլ սի-
րոյդ մէջ.— Ինչո՞ւ.— Հայրիկդ ինչո՞ւ կ'ուրախանայ երբոր բարենիշ
կ'առնես դպրոցին մէջ.— Ո՞ր տղաքը բարենիշ չեն առներ.—
Ինչո՞ւ մտիկ կ'ընես եղբորդ, երբոր դասերուդ համար խրատներ
կուտայ քեզի:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ծնողք թէեւ միշտ
ներողամիտ կ'ըլլան իրենց չար և անհնազանդ տղոց հա-
մար, բայց վիշտ կը զգան երբ տղաքը չար կամ անհնա-
զանդ կ'ըլլան:— Պէտք չէ չարաչար գործածել ծնողներու
ներողամտութիւնը:— Հնազանդութեան բարիքներն ու
անհնազանդութեան չարիքները:— Պղտիկները միշտ իրենց
մեծերուն խրատները պէտք է փնտռեն ո՛չ միայն իրենց
դասերուն այլ նաև իրենց ամէն վարմունքին համար:

8. ԶԱՐՈՒՀԻ

Մայրիկը կանուխ արթնցուցած էր Զարուհին և
զայն կը հագուեցնէր:

Անձրեւոտ օդ մըն էր:

Մայրիկ, ըսաւ Զարուհի, այսօր դպրոց չեթամ,
անձրև կուգայ:



— Անձրեւը քեզի վնաս չի
տար, աղջիկս, ըսաւ մայրը. քե-
զի մեծ հովանոց մը կուտամ և
բնաւ չես թրջիք. միայն գէշ
տղաքն են որ դպրոց չեն եթար
և իրենց ժամանակը պարապ
կ'անցընեն:

— Այստեղ կը կարդամ, մա՛յր, պատասխանեց Զա-
րուհի:

— Զըլլար, աղջիկս, տղաքը մինակնին չեն կրնար
կարդալ. հապա եթէ կարդացածդ չհասկնաս՝ որո՞ւ պի-
տի հարցնես:

— Քեզի կը հարցնեմ, մա՛յր:

— Ես իմ զբաղումներս ունիմ. և արդէն շատ բա-
նեք ես ալ չեմ հասկնար: Մինչդեռ վարժուհիդ կը հաս-
կընայ ու կրնայ քեզի բացատրել՝ որպէս զի սորվիս:

— Ուրեմն վարժուհին քեզմէ աւելի բա՛ն գիտէ,
մա՛յր:

— Անշուշտ, այդ պատճառաւ պէտք է ուշադրու-
թեամբ մտիկ ընես անոր խօսքերը և հնազանդիս անոր,
ինչպէս ինծի՝ կը հնազանդիս:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԵՏԵՐ.— Ի՞նչ կը նշանակէ պարապ ժամանակ
անցընելը:— Տղաքը ինչո՞ւ գէշ կ'ըլլան, երբոր պարապ ժամանակ
կ'անցընեն.— Ո՞վ է վարժուհին.— Ի՞նչ կերպով պէտք է վարուիմք
անոր հետ:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ծնողներուն հաւա-
սար պէտք է հնազանդինք դաստիարակներուն.— Դաս-
տիարակը այն տեսակ անձ մըն է որ միշտ տղոց բարիքը
կը մտածէ և ատոր համար կ'աշխատի.— Պէտք է միշտ
խորհուրդ հարցնել դաստիարակին, ծնողներուն հաւասար
սիրելի զայն, անոր հաճելի դառնալ:

9. ՄԵՍ ՄԱՆՁ ՄԸՆ ԵՄ

Մնացած տարի ստուգապէս
 Փոքր էի դեռ. բայց քանի որ
 Կարդալ գրել գիտեմ այսօր
 Չափահաս մեծ մանչ մըն եմ ես :

Մօրըս ծունկին վրայ, հետո՝
 Կը տեսնէին զիս միշտ նստած.
 Փոքր էի դեռ ես անխաղած,
 Բայց ալ եղած եմ վեց տարու :

Հիմա կը կարդամ գիրք ու քարտէս,
 Կը սորվիմ շատ դասեր դըժուար.
 Պայուսակս ալ՝ ձախ ուսէս վար՝
 Կ'ըսէ թէ մեծ մանչ մըն եմ ես :

Մըտիկ կ'ընեմ վարժապետին
 Խօսքերն ու միտք կը պահեմ լաւ.
 Եւ ինչէ շատ գոհ է հարկաւ
 Որ աչքերն ինձ միշտ կը ժպտին :

(Թարգմ. Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)

Ֆ. ՔՕՄՕՆ

ԲԱՌԵՐ.— Ստուգապէս՝ ստուգել, իրաւ— Հերոս՝ ան-
 ցած տարիս— Անխաղած՝ տարակոյս չկայ որ :

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ փոփոխութիւն կրեցիր հերոսընէ
 ի վերս— Ի՞նչ կերպով— Ի՞նչ է քարտէսը— Ինչո՞ւ վարժապետը
 գոհ է ձեզմէ եւ ձեզի կը ժպտի— Ի՞նչ կը շահիք վարժապետին
 խօսքը մտիկ ընելով ու լաւ միտք պահելով :

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Տղաք պիտի ե ստիճա-
 ւարար յառաջիմէն ուսման ու գիտութեան ճամբուն մեջ.— Ո՛չ
 միայն մեկ տարիէն միւսը, այլ մեկ շաբաթէն միւսը, նոյն իսկ մեկ
 օրէն միւսը պիտի ե աւելի կատարելագործուիլն քի ուսման մեջ եւ
 քի վարժով : Յետմնաց տղաք միշտ ամենուն արհամարհանքին ար-
 ժանի եմ, որ մը դժբախտ պիտի ըլլան ու գղջան :

1842-70



10. ԵՐԿՈՒ ՄՇԱԿՆԵՐ

Ա.

Յակոբ ու Վարդան երկու մշակներ էին :
 Յակոբ կանոնաւորապէս վարժարան գացած և բա-
 ւական բան սորված էր :

Իսկ Վարդան՝ կարդալ գրել չէր գիտեր :
 Շատ անգամ ծանօթներ կ'ըսէին իրեն .

— Վարդան, պարապ մի՛ անցըներ այս րսանխաղին
 ժամանակը, գնա՛ դպրոց, վերջէն կը գղջաս :
 Բայց Վարդան մտիկ չէր ըներ :

— Ինչո՞ւ դպրոց երթամ. ես մշակ պիտի ըլլամ,
 հօրս թողած հողերը պիտի մշակեմ, գրքի պէտք չու-
 նիմ. գրքով ու գրով հող է կը մշակուի :

Գաւձ. Տարր.



Բոլորովին տարբեր կը մտածէր Յակոբ :

— Միշտ լաւ ու օգտակար է կարգալը, կ'ըսէր :

Եւ նոյն իսկ դպրոցէն ելլելէն վերջն ալ անդադար
կը կարդար ի՛նչ գիրք որ գտնէր :

ԲԱՌԵՐ. — Մշակ՝ հողագործ. — Ծանօթ՝ ճակոռո. —
Թանկագին՝ սուղ. — Անդադար՝ առանց դադար առնելու,
շարունակ :

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ո՞վ աւելի իմաստուն էր, Յակոբ թէ
Վարդան. — Յակոբ իրատունը ունէ՞ր ըսելու թէ հողագործութեան
համար գրքի պէտք չունէր. — Ինչո՞ւ. — Ի՞նչ է մշակը, ի՞նչ կերպով
կ'աշխատի. — Ի՞նչ արդիւնք կուտայ մշակին աշխատութիւնը :

ՈՒՍՈՒՅՅԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Դպրոցը այն հասա-
տարիւնն է ուր տղան կը սորվին կարգալ, գրել, հաշուել, ինչպէս
նաեւ ամեն ճշակ գիտութիւններ. — Դպրոցը մասնաւորաբար այն
հաստատարիւնն է ուր տղոց կ'ուսուցուի բարի, պարկեշտ եւ իմաս-
տուն ըլլալ :

II. ԵՐԿՈՒ ՄՇԱԿՆԵՐ

(Շարունակութիւն)

Բ.

Օր մը՝ Յակոբ գրքի մը մէջ կարդաց թէ լաւ բերք
ունենալու համար պէտք է գործածել կարգ մը աղբեր :

Անմիջապէս գործադրեց կարգսցածը և այն տարին
իր արտերուն բերքը երկու անգամ աւելի եղաւ Վար-
դանի բերքէն :

Վարդան զարմացաւ մնաց՝ տեսնելով Յակոբի բեր-
քերուն առատութիւնը :

— Յակոբ, ըսաւ անոր, ի՛նչպէս կ'ըլլայ որ երկուքս
ալ հաւասար չափով կ'աշխատինք և քու բերքդ իմի՛նիս
կրկնապատիւ կ'ըլլայ. ի՞նչ գաղտնիք է ասիկա :

— Գաղտնիք չկայ, ըսաւ Յակոբ :

Յետոյ՝ գիրքը ցոյց տալով, յարեց.

— Ամբողջ պատճառը այս գիրքն է. անկէ սորվե-
ցայ թէ ի՛նչ պէտք է ընել առատ ու լաւ բերք ունե-
նալու համար :

Վարդան՝ անօրահար՝ գլուխը ծռեց :

Յակոբ որ բարի էր շարունակեց.

— Եթէ կ'ուզես, քեզի ըսե՛մ թէ ի՛նչ գրուած է
այս գրքին մէջ, որպէս զի դուն ալ օգտուիս. բայց
աւելի լաւ է որ դուն ինքդ կարդալ սորվիս և մինակդ
օգտուիս անկէ, ինչպէս նաև ուրիշ օգտակար գրքերէ.
Բան սորվելէն մարդու վրաս չի գար, ընդհակառակը :

Մէկ երկու տարի վերջ՝ Վարդան կարդալ գրել
սորված էր և իր արտերն ալ, Յակոբի արտերուն պէս,
առատ ու լաւ բերք կուտային :

ԲԱՌԵՐ. — Բերք՝ ցանոած հունկերուն արդիւնքը. — Կրկնա-
պատիւ՝ երկու անգամը. — Յարել՝ շարունակել. — Ամօրա-
հար՝ իպնած :

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Դատմեցէ՛ք ամբողջ պատմութիւնը,
նախորդ մասին հետ. — Ի՞նչ եղաւ Վարդանի տգիտութեան հետե-
ւանքը. — Յակոբ ի՛նչ շահեցաւ կարգալով. — Ի՞նչ է արտը, ի՛նչ է
բերքը. — Ե՞րբ կը ցանեն, ի՛նչպէս. — Ո՞վ կը ցանէ :

ՈՒՍՈՒՅՅԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տգիտութիւնը դժբախ-
տութեան աղբիւր մըն է բովանդակ կեանքի ընթացքին. — Բոլոր գոր-
ծերուն, բոլոր արհեստներուն մէջ՝ ուսում առնողներն են որ կը յա-
ջողին, միևնրեւ անուսումները՝ անոնց յարի, նոյն իսկ անոնցմէ
աւելի աշխատելով հանդերձ՝ նոյսպ արդիւնք մեծ կը բերեն, կամ
քնաւ արդիւնք չեն ստանար. — Պզտիկ օտրիփին մանաւանդ պիտի
սկսի ուսումը :



12. Պ Ա Բ Ե Ի Գ

Երկնից տակ
 Կապուսակ
 Կանանչ խոտերուն վըրայ,
 Թող մեր ձայնն ուրախ, թրթռայ,
 Եւ մեր քով
 Հաճոյքով,
 Մեր ծընողքը սիրելի
 Մեզ դիտէ աչքն ու փայլի:
 Գիրք, տետրակ,
 Գիր բարակ,
 Դըժուար, դիւրին, շատ դասեր
 Մեզի ուսման կուտան սէր
 Բայց հիմակ,
 Խանդ հաւնակ,
 Այս մեր կանոնն ու օրէնք,
 Պէտք է խաղանք ու պարենք:

Մինչեւ որ
 Զօրաւոր
 Հընչէ ձայնը զանգակին,
 Եւ ամէնքս ալ ժպտագին,
 Լուռ բերան
 Դասարան
 Երթանք դէմքով գոհունակ
 Դըրենք կարգանք շարունակ:

Ա. ՓԱՆՈՍԵԱՆ

ԲԱՌԵՐ.— Կապուտակ՝ կապոյտ.— Խանդ համակ՝ (փոխա-
 րեւարար) աշխոյժով, ոգևորութեամբ.— Ժպտագին՝ ժպտուն.—
 Գոհունակ՝ գոհ:

ԸՆԴԼԱՑՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ է ուսման սէրը.— Ի՞նչ բաներ
 մեզի կուտայ այդ սէրը.— Ինչո՞ւ.— Լա տղաքը ի՞նչպէս պէտք է
 գրօնուն.— Որո՞նք են լաւագոյն գրօսանքները:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Լա գրօսանքները օգ-
 տակար են տղոց, անոնց առողջութիւնը կը զօրացնեն եւ կրթիչ են
 ընդհանրապէս.— Պէտք է իր ասեկին գրօսունը, եւ գրօսանքի չգոհնը
 ուսման ժամերը.— Ուսմանից, աշխատելից վերջ մանաւանդ գրօսանք
 անելի յարգի կը դատուայ:



13. ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Ա.

Մարկոս և Արշաւիր երկու եղբայրներ էին և շատ կը նմանէին իրարու :

Մարկոս քիչ մը անառակ էր : Շատ անգամ երկար ատեն փողոց կը մնար, քար կը նետէր կամ կը կռուէր իր ընկերներուն հետ :

Անգամ մը, մինչդեռ եղբօրը հետ դպրոցէն կը դառնար, այդպէս քար նետեց նորէն : Քարը գնաց կօշկակար Միքայէլի ապակին խորհակեց :

Կօշկակարը անանկ կարծեց թէ քարը նետողը Արշաւիրն է, մինչդեռ Մարկոսն էր նետողը :

Քիչ մը վերջը դատարարակը խանութին առջեւէն կ'անցնէր : Կօշկակարը անոր մօտեցաւ և կոտորած ապակին ցոյց տալով գանգատեցաւ Արշաւիրէն :

Դատարարակը զարմացաւ, որովհետեւ Արշաւիրը բարի տղայ մը կը նկատէր :

Բայց որոշեց լաւ դաս մը տալ անոր, որպէս զի ուրիշ անգամ անառակութիւն չընէ :

Յաջորդ օրը, բոլոր տղոց ներկայութեան, կանչեց գայն, և ըսաւ .

— Արշաւիր, զաւակս, ես մինչեւ այսօր քեզ խելօք տղայ մը գիտէի, բայց կը տեսնեմ որ սխալեր եմ :

Խեղճ Արշաւիր զարմացաւ մնաց : Իր խիղճը հանգարտ էր, գիտէր որ գէշ բան մը չէր ըրած :

Դատարարակը շարունակեց .

— Երէկ քար նետեր և վարպետ Միքայէլի ապակին կոտորեր ես... ասիկա ամօթ է քեզի... գնա՛ կեցիր պատին տակ... քիչ մը վերջը քսան հատ գաւազանի հարուած պիտի տամ քեզի որպէս զի ուրիշ անգամ ատանկ բան չընես :

Արշաւիրի աչուրները լեցուեցան :

Գիտէր որ յանցաւորը իր եղբայրն էր, և թէ իր մէկ խօսքը կը բաւէր դատարարակին սխալը ուղղելու : Բայց չուզեց բան մը ըսել :

Ասիկա նախընտրեց անիրաւ տեղը ձեռ ուտել քան իր եղբօրը պատժուելուն պատճառ դառնալ :

Եւ գնաց կեցաւ պատին տակ :

ԲԱՌԻՐ. — Խօսրտակիւ՛ կոտոր. — Նկատել՛ ձանձնադ. — Նախընտրել՛ շաւ սեպի :

ԸՆԴՂԱՅՐՆԵՐԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է խիղճը, ի՞նչ է խղճի հանդարտութիւնը. — Արշաւիր լաւ թէ գէշ բան մը ըրաւ իր եղբայրը չմատնելով :

ՈՒՍՈՒՑՅԵՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Անձնուիրտքեան ամենեւնի բարձր օրինակներէն մէկն է Արշաւիրի ըրածը. — Աւելի բարձր անձնուիրտքիւններ կան. մարդիկ շատ անգամ ինքզինքնին կը զոհեն իրենց անանկներուն կեանքը փրկելու համար. — Անձնուիրտքիւնը գեղեցկագոյն գործն է որուն կրնան հասնիլ մարդիկ. — 2^և որ Յիսուս ալ մարդկուրեան համար շարժարուեցաւ ու խաչուեցաւ :



14. ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

(Շարունակութիւն)

Բ.

Մարկոս՝ նախ ուրախացաւ, տեսնելով որ կօշկակարը սխալեր և կարծեք է թէ Արշաւիրն էր ապակին կոտորողը:

Միջոց մը սակայն տխրեցաւ, մտածելով որ Արշաւիրը յայտնէ ճշմարտութիւնը:

Բայց երբ տեսաւ որ Արշաւիրը ձայն չհանեց, դարձեալ ուրախացաւ:

Ուրեմն ինք չպիտի պատժուէր: Գաւազանի քսան հարուածները իրեն համար չէին:

Բայց այս ուրախութիւնը քիչ առ քիչ անհետացաւ Երբոր Արշաւիր՝ լռիկ մնջիկ գնաց կեցաւ պատին տակ, Մարկոս սկսաւ մտածել:

Անարդար չէ՞ր որ ինք կոտորէր ապակին և եղբայրը պատժուէր:

Յետոյ Արշաւիր որքան բարի էր որ կը նախընտրէր ինք պատժուիլ և եղբայրը պատժել չտալ:

Մարկոս զգաց որ խիղճը կը տանջէ զինքը: Ներսէն ձայն մը կարծես կը պոռար իրեն.

— Յանցաւորը դուն ես, մի՛ թողուր որ եղբայրդ անիրաւ տեղը պատժուի քեզի համար:

Այդ ներքին ձայնը աւելի բարձրացաւ, երբ դաստիարակը Արշաւիրի մօտենալով ձեռքը բանալ սուաւ և գաւազանի առաջին հարուածը իջեցուց:

— Ապերախտ կը պոռար այդ ներքին ձայնը, այս կերպով կը փոխարինես եղբորդ բարութիւնը:

Մարկոս այլլեւս չկրցաւ դիմանալ:

Ոտքի ելաւ և սկսաւ պոռալ.

— Մի՛ զարնէք, սիրելի դաստիարակս, մի՛ զարնէք: Արշաւիրը յանցանք չունի ես կոտորեցի ապակին:

Եւ սկսաւ լալ:

Դաստիարակը դադրեցուց գաւազանի հարուածները և Արշաւիրի դառնալով՝

— Ճիշդ է եղբորդ ըսածը. հարցուց:

— Այո, պատասխանեց Արշաւիր:

— Ուրեմն ինչո՞ւ առաջուց չըսիր և պարապ տեղը պատժուեցար:

— Որովհետեւ չէի ուզեր որ եղբայրս իմ պատճառաւս պատժուէր:

Այն ատեն դաստիարակը համբուրեց Արշաւիրի ճակատը, և ըսաւ յուզուած ձայնով մը.

— Սիրելի գաւազան, դուն շատ մեծ հողի մը և շատ բարի սիրտ մը ունիս. թող քեզմէ օրինակ առնեն բոլոր տղաքը:

Յետոյ, Մարկոսի դառնալով:

— Մարկոս, յարեց, քեզի ալ կը ներեմ՝ որովհետեւ զղջացիր ու խոստովանեցար. խիղճդ արդէն պէտք

եղածին չափ պատժած է քեզ, աշխատէ որ եղբորդ պէս
 ըլլաս, և ամէն մարդ պիտի սիրէ քեզ:
 Այն օրէն ի վեր Մարկոս բարութեան օրինակ մըն
 է դպրոցին մէջ:

ԲԱՌԵՐ.— Անհետանալ՝ կոտուիլ.— Լուիկ մեջիկ՝ առանց
 ձայն հանելու:


ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Պատմեցէք ամբողջ պատմութիւնը, նա-
 խորդ մասին հետ.— Մարկոս լա՛ւ ըրաւ զոջալով.— Ինչո՛ւ.— Ի՞նչ է
 խղճի տանջանքը:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Անձնախոսքիւնը այն
 սասիճան քեչադիչ առաքիւնութիւն մըն է որ յանցաւորներն իսկ
 դարձի կը դերէ.— Յանցանք մը գործելէ վերջ պիտի է զոջալ ու խոս-
 տովանիլ.— Այն որ չի զոջար՝ ստախոս կը դառնայ, և միկ յանցանք
 մը ծածկելու համար թաղի և աւելի յանցանքներ կը գործէ.— Զրդ-
 յունը միայն կրնայ ներսան արժանացնել:

15. Հ Ր Ե Շ Տ Ա Կ Ը

Ինձի կ'ըսեն՝ «հրեշտակ մըն ես»:
 Բայց ասկէ չեմ շփանար ես.
 Գովեստի ձեւ է ատիկա,
 Որուն բընաւ տեղի չըկայ:

Թէեւ պզտիկ եմ տակաւին,
 Կը փափաքիմ ես սոսովին
 Այդ անունին՝ սուրբ և աղուօր՝
 Ըլլալ իրօք արժանաւոր:




Քաղցրաբարոյ ըլլալ կ'ուզեմ,
 Նաև զըւարթ ու ժրպատիւ,
 Միշտ հընազանդ ու բարեկիրթ.
 Աշխատասէր ու զրքասիր:

Այսպէս կըրնամ երկրիս վըրան
 Հրեշտակներու ըլլալ նըման,
 Եւ անկէ ետք՝ երկինքն ալ՝
 Իրաւցնէ հրեշտակ դառնալ:

ԲԱՌԵՐ.— Սրտովին՝ սրտանց.— Քաղցրաբարոյ՝ անուշ բնա-
 ռոտքիւն ունեցող.— Ժպտադէմ՝ ժպտուն դիմով.— Գրասիրա՝
 գրութիւն ունեցող:

ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ կը նշանակէ «շփանար».— Ինչո՛ւ
 կ'ուզէք նմանիլ երկինքի հրեշտակներուն.— Ի՞նչպէս կ'ըլլայ եր-
 կինքի հրեշտակ մը.— Ի՞նչ տեսակ յատկութիւններ պէտք են՝ եր-
 կինքի հրեշտակներուն նման լու համար:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲՍՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Մեր անձին կասարելու-
 քեան մասին գաղափար կազմելու համար պիտի կ մեր սեփական
 խղճին դատողութեան ականջ օսեմք, եւ ոչ թէ ուրիշներու — յանախ
 կեղծաւորներու — ըսածին:— Գովեսները պիտի չի շփացնեն մեզ,
 այլ գրգիռ մը պիտի կ ըլլան՝ որպէս զի աւելի մեծ գովեսներու ար-
 ժանի դառնանք:



16. ԱՆՁՆՈՒԻՐՈՒԹԻՒՆ

Ինձմէ եօթը տարու մեծ եղբայր մը ունէի: Մեծ եղ-
 բայրս հայրիկիս հետ կ'աշխատէր միեւնոյն արհեստին մէջ:
 Հայրս մի՞նակը չէր բաւեր մեր ապրուստին: Այս
 պատճառաւ եղբայրս ալ ստիպուած էր անոր հետ աշ-
 խատիլ եւ զրկուիլ դպրոցէն:

Ամբողջ օրը տուէնէն դուրս՝ հայրիկիս խանութիւն կը
 մնար: Քիչ անգամ միայն կը տեսնէի զինքը, բայց շատ
 կը սիրէի:

Անգամ մը հայրս խարազանով կը ծեծէր զայն
 սաստկօրէն: Չեմ գիտեր թէ ինչո՞ւ համար բարկացած էր,
 բայց եղբօրս ազազակները սրտիս կը դպչէին:

Չկրցայ դիմանալ: Անմիջապէս առաջ նետուեցայ,
 բոլոր ուժովս գրկեցի եղբայրս, եւ աշխատեցայ որ զայն
 ծածկեմ իմ մարմնովս:

Հայրիկիս բարկութիւնը չէր մեղմացած տակաւին.
 անիկա շարունակեց զարնել, եւ հարուածները ինձի կու-
 գային:

Բայց նորէն կեցայ, աշխատեցայ որ աւելի լաւ
 պաշտպանեմ եղբայրս, մինչեւ որ հայրս՝ իմ արցունք-
 ներէս յուզուած՝ ձեռը դադարեցուց եւ ներեց եղբօրս:

ՌՈՒՍՈ

ԲԱՌԵՐ.— Մեղմանալ՝ քերեմալ:

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ կը նշանակէ «ապրուստի բաւել».
 — Ի՞նչ ըսել է «սրտի դպչիլ».— Ինչո՞ւ Ռուսօ շատ չէր տեսներ իր
 եղբայրը.— Ի՞նչպէս ապացուցուց թէ զայն կը սիրէ:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲՍՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Միշտ պատրաստ պիտի կ
 ըլլանք պաշտպանելու ո՛չ միայն մեր եղբայրները, այլ նաեւ ամեն
 անոնք որոնք անեղութեան մեջ կը գտնուին եւ որոնց կրնանք օգնել
 ո եւ կ կերպով.— Ամենեւնի պզօիկ, ամենեւնի սխալ օգնութիւնն իսկ շատ
 անգամ մեծամեծ բարիքներու պատճառ կը դառնայ:

17. Վ Ե Շ Ա Ն Ձ Ն Ո Ւ Յ Ի Ի Ն

Անգամ մը գիւղ ելած էի ու կը պտտէի խոհարաններու շուրջը, գեղջուկներուն աշխատանքը դիտելով:

Յանկարծ, հիւղակի մը մօտ, տեսայ երկու գեղջուկը տղաք որոնք կը կռուէին իրարու հետ:

Տղոցմէն մէկը մեծ էր և զօրաւոր կ'երեւար, իսկ միւսը փոքր էր ու տկար:

Եւ սակայն փոքր տղան էր որ կը յարձակէր ու կ'աշխատէր զարնել միւսին, Մինչդեռ մեծը չէր զարներ, այլ կը ջանար անոր հարուածներէն խուսափիլ:

Երբոր կռիւը դադարեցաւ, ժօտեցայ մեծ տղուն և հարցուցի.

- Եղբայրդ էր քեզի հետ կռուողը:
- Ո՛չ, դրացի է:
- Շատ չար տղայ մը կ'երեւայ:
- Այո՛, միշտ այսպէս գէշ կը վարուի բոլոր տղոց հետ:

— Բայց երբ քեզի կը զարնէր՝ ինչո՞ւ դուն ալ անոր չէիր զարներ:

— Ի՞նչպէս զարնէի, պատասխանեց գեղջուկ տղան, ես անկէ զօրաւոր եմ: Վեհանձն տղայ մըն էր այս գեղջուկը:

ԲԱՌԵՐ. — Գեղջուկ՝ գիւղացի. — Խորհիլ՝ պղծիկ տուն. — Հիւղակ՝ պղծիկ տուն, սնակ. — Խուսափիլ՝ ազատիլ:

ԸՆԴԱՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է գիւղը. — Որո՞նք կը բնակին գիւղին մէջ. — Ի՞նչ տեսակ տուններ են հիւղակն ու խոհարանը. — Ի՞նչ է վեհանձնութիւնը:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅՍՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Մեծ տղայը միշտ ներդաժնութեամբ վարուելու են իրենց պղծիկներուն հետ. — Զօրաւոր տղայը պիտի չի որ իրենց ոյժը իր զինք գործածեն իրենց սկստնութեան դիմ. — Մեծերը կրնան սնուցութեամբ, վեհանձնութեամբ այլ յարկի իրենց սկստնութեան: — Վեհանձնութեանը մարդկային առաջինութեանց մեծագոյններն մեկն է:



18. Շ Ե Ր Մ Ի Ն Է

Կանուխ կ'երթայ վարժարան, Մաքուր հագուած, միր, ժպտուն, Աղջիկ մըն է Հերմինէ:

Քաղաքավար ու բարի, Տեսնողն անոր կը յարի:

Դասերէն ետ չի մնար, Մեծերուն քով հեզ խոնարհ Աղջիկ մըն է Հերմինէ:

Եւ ըզգարս ու խելացի Չի լսուիր ձայնն իր լացի:

Տըղա՛ք առանց վարանման
Կ'ըսեմ՝ Տիպար անըման

Աղջիկ մըն է
Հերմինէ՛.

Պէտք է ջանօք ամէն օր
Նըման ըլլալ ճիշդ անոր :

ԱԼՓԱՍԼԱՆ

ԲԱՌԵՐ. — Ժիր՝ Եսնեացող, աշխոյժ. — Յարի՛ր քարեկամա-
Վայ. — Հեզ՝ անուշ բնատուրքիւն ունեցող. — Բզզատտ՝ պարկեշտ. —
Տիպար՝ օրինակելի:

ԸՆԴԱՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Որո՞նք են Հերմինէի յատկութիւնները:
— Ի՞նչ կերպով պիտի աշխատիք այդ յատկութիւնները ունենալ:
— Ինչո՞ւ համար քաղաքավար ու բարի տղոց կը յարմն:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տղաք միշտ իրարմէ օրի-
նակ աննելու եւ, քայք քարի օրինակ. — Իրենց նպատակը պիտի է
ըլլայ դպրոցին աշակերտներուն մէջ օրինակ դառնալ եւ Տիպար նկատ-
ուիլ ոչ միայն ուսման, այլ նաեւ քարի վարի մէջ:

19. ՍՊԱՍՈՒՀԻՆ

Շուշան կօշկակարի մը աղջիկն էր:

Օր մը գրքի մը մէջ հետեւեալը կարդաց.

«Պէտք է քաղաքավար ըլլալ ամէն մարդու հետ»

— Այո՛, ըսաւ Շուշան բարձրաձայն, գիրքս իրա-
ւունք ունի, պէտք է քաղաքավարութեամբ վարուիմ
ամէնուն հետ... պէտք է քաղաքավար ըլլամ մայրի-
կիս, հայրիկիս, եղբայրներուս, և դաստիարակներուս
հետ... յետոյ... ուրիշ ո՞վ կայ... այո՛ հայրիկիս յա-
ճախօրդներուն հետ... կարծեմ մարդ չեմ մոռնար:

Շուշան չտեսաւ որ հայրը զինքը մտիկ կ'ընէ, և
ուրախ զուարթ պարտէզ կ'ելլէր, երբ աճապարանքով
զարնուեցաւ իրենց սպասուհիին՝ որ ջուր կը բերէր:

Շուշան անիրաւ էր, բայց բարկացաւ:

— Կո՞յր ես, ի՞նչ ես, պոռաց սպասուհիին, տես՝
չըջագգեստս թրջեցաւ:

Խեղճ սպասուհին ձայնը ձուլնը չհանեց:

Բայց ճիշդ այդ միջոցին Շուշանի հայրը վրայ հա-
սաւ և աղջկան ձեռքէն բռնելով, ըսաւ.

— Շուշան, աղջիկս, այս կերպով քաղաքավար
պիտի ըլլաս ամէն մարդու հետ... քիչ մը առաջ քեզ
մտիկ կ'ընէի... կը կարծէիր թէ ոչ ոք մոռցած ես...
բայց կը մոռնայիր որ պէտք է քաղաքավարութեամբ
վարուիս սպասուորներուն հետ ալ... ներդուրթիւն
խնդրէ ուրեմն սպասուհիէն, որովհետեւ յանցանքը
քուկդ էր:

Շուշան անմիջապէս հնազանդեցաւ:

— Հիմայ կրնաս պարտէզ երթալ, ըսաւ հայրը:

Եւ շուշան պարտէզ ելաւ՝ մտածելով.

— Որչա՛փ իրաւունք ունի հայրս: Կը մոռնայի որ
սպասուորներուն հետ ալ պէտք է քաղաքավարութեամբ
վարուիլ:

ԸՆԴԱՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է քաղաքավարութիւնը. — Ի՞նչ
տարբերութիւն կայ անկիրթ տղուն եւ քաղաքավար տղուն միջեւ:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Դիրքով, հարստու-
թեամբ կամ ծնունդով մեղմէ ստորագաս անձերէն եթէ յար-
գանք կը սպասենք, մենք ալ փոխադարձաբար յարգանք
պարտական ենք անոնց: — Մարդիկ հաւատար են իրենց ի-
րաւունքներով, որչա՛փ ալ տարբեր վիճակներու մէջ գըտ-
նուին: Հարուստը չի կրնար աղքատը անիրաւել, ոչ ալ տէրը
սպասուորը, արդէն ամէն մարդ հաւատար է օրէնքի և մարդ-
կային խղճին առջեւ:



20. ԱՆՍԱԲՈՒՐ ԱՂՋԻԿԸ

Շուշան աննախուր աղջիկ մըն էր :

Մայրը միշտ կը լուար, կը մաքրէր ու կը սանտրէր զինքն ու եղբայրները, բայց մօրմէն հեռանալուն պէս՝ Շուշան վրան գլուխը կ'ազտօտէր :

Իր ձեռքն ու դէմքը շարունակ մրոտ էին : Եղունգները կտրել չէր տար և վրան գլուխը ամէն տեսակ արատներով լեցուն էր :

Ընկերները կը գան էին Շուշանէն և շարունակ կը փախչէին անկէ :

Հայրիկին անուան տօնն էր : Շուշան և եղբայրները մէյմէկ ոտանաւոր պիտի արտասանէին այդ առթիւ :

Բոլոր եղբայրներն ալ արտասանեցին իրենց ոտասանաւորները և զացին հայրիկը համբուրեցին : Հայրիկն ալ զանոնք համբուրեց հրճուանքով :

Կարգը Շուշանին եկաւ :

Շուշան արտասանեց իր ոտանաւորը, բայց երբ հօրը մօտենալով ուզեց զայն համբուրել, հայրը զինքը հեռացուց՝ ըսելով .

— Տղոց այտերը միշտ վարդագոյն կ'ըլլան, քուկինս

ներդ սեփսեւ են, կարծես մրոտած են. ես մրոտ աղջիկներու համբոյրը չեմ ուզեր :

Շուշան անօրասնար մնաց իր եղբայրներուն քով ու լացաւ :

Բայց ատիկա մեծ դաս մը եղաւ իրեն համար :

Այն օրէն ի վեր՝ Շուշան խնամք կը տանի իր մաքրութեան և վրան գլուխը չազտօտէր :

ԲԱՌԵՐ. — ԱՆՆԱԲՈՒՐ՝ աղտոտ : — ՀՐՈՒԱՅՆ՝ ուրախութիւն : — ԱՄՕՐԱԽԱՐ ՎՆԱՂ՝ խպնիլ :

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է անմարրութիւնը : — Ի՞նչն է կանին աղտոտ տղոցմէն : — Ի՞նչ է անուան տօնը : — Հայրիկը ինչո՞ւ չուզեց Շուշանը համբուրել : — Ի՞նչ պէտք է ընել՝ անմարր չըլլալու համար :

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅՍԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Անմաքուր տղաքը ո՛չ միայն իրենց ընկերներուն և ամէն մարդոց զգուանք կը պատճառեն, այլ նաև իրենց առողջութեան կը վնասեն. — Մաքրութիւնը առողջութեան մեծագոյն պայմանն է : — Ընդհանրապէս անմաքուր տղաքն են որ ամէնէն աւելի հիւանդ կ'ըլլան. — Անմաքրութիւնը վտանգաւոր է, որովհետեւ յաճախ մահ՝ իսկ կը պատճառէ :

21. ԿԵՑՑԷ՛ ՉՈՒՐ Ը

Կեցցէ՛ ջուր, կեցցէ՛ ջուր,
 Որ կը զովացնէ, մեզ կ'ընէ մաքուր.
 Կեցցէ՛ ջուր, կեցցէ՛ ջուր.
 Որ մեզ կուտայ գէժք սիրուն, անուշ քոյր.

Իբ շընորհներն են որ մեզի կուտան
 Առողջութիւն և կորով պատուական,
 Մեր վարժապետը կը յորդորէ որ
 Մաքրութիւն սիրենք միշտ եւ ամէն օր:

Պզտիկ տղայ մը, ուշիմ՝ խնայուն,
 Պէտք է որ լուայ, Աստրծու առտուն:
 Զեռքը, մարմինը ու գէժքը զուարթ,
 Որպէս զի գինքը սիրէ ամէն մարդ:

ԲԱՌԵՐ. — Թայր՝ գոյն — Շնորհ՝ պարգև: — Կորով՝ ոյժ:
 — Յարգարեկ՝ խրատ տալ: — Ուշիմ՝ խելացի: — Իմաստուն՝
 շատ ու լաւ բան գիտցող:

ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ո՞ր կը գտնուի ջուրը: — Զուրին հետ
 Խնչ կը գործածենք մաքրուելու համար: — Խնչպէս կը գոյանա
 ջուրը: — Ո՞ր տեղերը ջուր կը գտնուին: — Ինչո՞ւ կը սիրեն մարդը
 տղաքը: — Զլուացուող տղաքը ի՞նչ կ'ըլլան:

ՈՒՍՈՒՑԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Զուրը մաքրութեան
 մեծագոյն աղբիւրն է: — Մաքուր պէտք է ըլլալ ո՛չ թէ մար-
 դոցմէ սիրուելու համար, այլ առողջ, կայտառ ու զուարթ
 ըլլալու համար: — Մաքրութիւնը այնքան անհրաժեշտ է
 մարմինին, որքան սնունդը: — Անմաքրութիւնը գէշ ազդե-
 ցութիւն կ'ընէ նաև տղոց բարոյականին վրայ:

22. ԲԺԻՇԿԻՆ ԽՐԱՏՆԵՐԸ

Ա.

Տօքթ. Սիմօնի զաւակը՝ Սեպուհ՝ իր ընկերներէն
 երեքը իրենց պարտէզը հրաւիրած էր զբօսելու:

Զորս տղաքը երկար ժամանակ վազելէ վազվելէ
 վերջ լաւ մը քրտնեցան և պարտէզին ամէնէն հոխարուն
 վայրը գացին հանգստանալու:

Բարերազարար բժիշկը հոն էր:

— Ի՞նչ կ'ընէք պռօաց, այդ ի՞նչ անզգուշութիւն
 է, չէ՞ք դիտեր որ այդպէս քրտնած վիճակի մէջ հովը
 կրնայ դպչիլ ձեզի և նոյն իսկ մահացու հիւանդութեան
 մը պատճառ դառնալ: Գացէք քառօրդ ժամ մը հան-
 դարտ նստեցէ՛ք արեւին տակ, որպէս զի քրտինքնիդ
 չորնայ. անկէ ետքը ո՛րչափ կ'ուզէք կեցէ՛ք հովին առջև:

Տղաքը իսկոյն հնազանդեցան:

Բ.

Երբոր քառօրդ ժամը յրացաւ, բժիշկը զանոնք
 իր քով կանչեց և ըսաւ.

— Կը յուսամ որ չպիտի մոռնաք այս դասը. տա-
 քէն անմիջապէս ետքը երբեք պաղ տեղ կամ հովին
 առջև մի՛ կենաք:

Յետոյ աւելցուց.

— Բանի որ հիմայ առիթը եկաւ, քիչ մը ընենձ
 ձեզ, տեսնեձ ո՛րչափ հող կը տանիք ձեր առողջապա-
 հութեան:

Տղաքը անձկութեամբ իրարու նայեցան:

— Օ՛հ, այդչափ մի՛ վախնաք, ըսաւ Տօքթօրը,
դժուար բան մը չէ. դո՛ւն, Յակօր, շիտակ կեցիր նայիմ:


Յակօր շակուեցաւ:

— Ի՞նչ մը աւելի շիտակ, քիչ մըն ալ...

— Բայց չեմ կրնար:

— Կը տեսնե՞ս, բարեկամս, չես կրնար շիտակ կե-
նալ. արդէն կոնակդ ծռած է և ուսերէդ մէկը միւսէն
աւելի բարձր է, եթէ այսպէս շարունակէ՛ քսան տա-
րեկան եղած ժամանակդ կուզի պիտի նմանիս:

— Բայց յանցանքը ի՞մս է, հարցուց Յակօր:



— Անշուշտ պատասխանեց բժիշկը, դպրոցին մէջ
շատ կը ծռիս տետրակներուն և գրքերուն վրայ, գրած
միջոցիդ ձախ թեւդ պէտք եղածէն աւելի կը տարածես
գրասեղանին վրայ. վերջապէս շատ գէշ դերքով մը կը
նստիս:

ԲԱՌԵՐ. — Հովասու՛ն, հով առնող, գող. — Վարձ՛ տեղ. —
Մահացու՛ մահուան պատճառ եղող. — Լրանալ՛ վերջա-
նալ. — Անձկութեամբ՛ սրտադողով:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿՋՏԵՐ. — Ի՞նչ անզգուշութիւն ըրած էին Տօքթ.
Սիմօնի գաւակն ու իր երեք ընկերները. — Յակօր ինչո՞ւ չկրցաւ
շիտակ կենալ. — Ի՞նչ է կուզը. — Դուք ի՞նչպէս կը նստիր ու կ'աշ-
խատիր դպրոցին մէջ:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅՍԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Պզտիկ անզգուշու-
թիւններ, պզտիկ յոռի սովորութիւններ՝ որոնց կարեւորու-
թիւն չենք տար, կամաց կամաց մեծ դժբախտութեանց,
նոյնիսկ մահուան պատճառ կրնան դառնալ. Աւելի դիւրին
է հիւանդութեան մը գալը արգիլել, քան գալէն վերջ դայն
հեռացնել:

23. ԲԺԻՇԿԻՆ ԽՐԱՏՆԵՐԸ

(Շարունակութիւն)

Գ.

Տօքթօրը Ռուբէնին դարձաւ և ըսաւ.

— Եկուր նայիմ, գաւակս, սա լրագիրը առ և քիչ
մը բան կարդայ ինձի:

Ռուբէն կարդաց:

— Աղէկ կարդացիր, ըսաւ բժիշկը, բայց տեսայ որ
կարդացած ատենդ շատ կը տանջուիս և գրերը տեսնե-
լու համար կը ստիպուիս լրագիրը աչքերուդ քսել:

— Որովհետեւ կարճատես եմ, հեռուն չեմ տեսներ:

— Գիտեմ որ այդպէս է, բայց ինչդիրը հոն է որ
քու այդ տկարութիւնդ երթալով կը ծանրացնես. տան
մէջ, ցերեկ ատեն, միշտ մութ խաւցի մը մէջ կ'աշխա-

տիս, մինչդեռ՝ աշխատելու համար բոլորովին լուսա-
ւորուած տեղ մը պէտք է ընտրես: Եւ յետոյ ինքզինքդ
չես վարժեցնիր առարկաները կարելի եղածին շափ հե-
ռուէն տեսնելու. փոխանակ աչքերդ անոնց մտանքներու,
աշխատէ՛ որ նայուածքդ անոնց հասցնես: Այսպէս շա-
րունակ վարժութիւն ընելով կրնաս յաղթել այդ տկա-
րութեան և տեսնել՝ քու ընկերներուդ պէս:

Դ.

Տօքթոր Սիմոն երրորդ աղուն դարձաւ.

— Եկո՛ւր նայիմ, Միհրան, քիչ մըն ալ քեզ քննենք:
Միհրան յառաջացաւ, բայց կարծես թէ յանցաւոր
մըն էր և մատուրները ծածկած էր ափերուն մէջ:

— Բա՛ց նայիմ ձեռքերդ, ըսաւ բժիշկը:

Միհրան բացաւ ձեռքերը:

— Այդ աղտոտ եղունգներուդ համա՞ր կը խսկնէիր,
զաւա՛կս: Լա՛ւ, ամօթի զգացումը աղէկ բան մըն է,
բայց ինչո՞ւ ամօթ զգաս, ինչո՞ւ ամօթով մնաս: Կը
տեսնե՞ս թէ որչափ գէշ բան է աղտոտ ըլլալը: Երանի
թէ միայն սա ըլլար:

Յետոյ միւս տղոց դառնալով՝ յարեց.

— Չեղի պատմութիւն մը պատմեմ, պիտի տեսնէք
որ աղտոտութիւնը որչա՛փ վնասակար հետեւանքներ
կրնայ ունենալ:

ԲԱՌԵՐ. — Խուց՝ սենեակ:

ԸՆԴԱՅՆԵԼԻ ԿԵՏԵՐ. — Ռուբէն ինչո՞ւ կարճատես դարձած
էր. — Ինչո՞ւ վնասակար է ցերեկ ատեն մտնել խուցի մը մէջ աշ-
խատիլը. — Ի՞նչ պէտք են ընել կարճատեսները. — Միհրան ինչո՞ւ
խտնեցաւ. — Ինչո՞ւ համար լաւ բան է ամօթի զգացումը:

ՈՒՍՈՒՅՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Եթէ պղտիկ տարի-
քէն մեր առողջութեան հոգ չտանինք, ապագային տկարա-
կազմ կ'ըլլանք և չենք կրնար աշխատիլ. — Պէտք է մա-
քուր պահենք մեզ, պէտք է լաւ մը խողանակենք մեր հա-
գուստները. — Պէտք է որ մեր տունները օդաւէտ եւ մաքուր
ըլլան. — Պէտք է կարեւորութիւն տանք մարմնամարզին
և մեր զրօսանքի ժամերը անցնենք մաքուր օդի մէջ, կազ-
դուրիչ խաղերով:

24. ԲժԻՇԿԻՆ ԽՐԱՏՆԵՐԸ

(Շարունակութիւն)

Ե.

Տօքթոր Սիմոն հետեւեալ պատմութիւնը ըրաւ տղոց:

— Բաւական ժամանակ առաջ, այս թաղին մէջ

Պետրոս անունով գործաւոր մը կար:

«Աղտոտ սղայ մըն էր Պետրոս, մաքրութենէ կը

խորշէր:

«— Ինչո՞ւ լուացուիմ, կ'ըսէր, ատիկա ժամանակի
կորուստ է. յետոյ ինչի՞ կը ծառայէ լուացուիլը, չե՞ որ
չեմ լուացուիր և շատ ալ առողջ եմ:

«Օր մը, դանակ մը սրած միջոցին, Պետրոս պղտիկ
մը կը կորէ մատը: Վէրքը ա՛յն աստիճան աննշան բան
մըն էր որ Պետրոս կարեւորութիւն չտար:

«Բայց երեք օր վերջ՝ մատը կը սկսի ուռիլ. վէրքն
ալ շատ ցաւ կը պատճառէ իրեն: Պետրոս անմիջապէս
ինձի եկաւ:

«Քննեցի մատը, և ըսի իրեն.

«— Խեղճ Պետրոս, մատդ փտեր է, պէտք է կտրել.
Ինչո՞ւ աւելի կանուխ չեկար:

«Պետրոսի գոյնը նետեց:

«— Անպատճառ պէտք է կտրել, հարցուց.

«— Անշո՛ւշտ, պատասխանեցի, եթէ հիմայ այդ մատդ չկտրեմ, վերջը պիտի ստիպուիս ամբողջ ձեռքդ կտրել տալ:

«Եւ մատը կտրեցի:

* «Հիմա թերեւս անանկ կը կարծէք որ դանակին վէրքն էր ատոր պատճառը. կը սխալիք: Ազտոտութիւնն էր, վէրքը շուտ կ'անցնէր՝ եթէ Պետրոս կտրուած մատը մաքուր պահած ըլլար: Բայց Պետրոս աղտոտ էր. և աղտոտութիւնն էր որ փտեցուցած էր վէրքը:

ԲԱՌԵՐ.— Խորշի՛ գանիւ. — Սրել՛ սուրցնել:

ԸՆԴԻԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Պատմեցէ՛ք ամբողջ պատմութիւնը. — Ինչո՞ւ փտեցաւ Պետրոսի մատը. — Ինչո՞ւ բժիշկը մատը կտրեց. — Եթէ չկտրէր՝ ի՞նչ պիտի ըլլար. — Եթէ դուք ալ վէրք մը ունենար ի՞նչ պիտի ընէք:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Տղաք պէտք չէ որ հատու առարկաներու հետ խաղան. — Եթէ անզգուշութեամբ ձեռքերնին կտրեն կամ վաղած ատեննին իյնան ու վիրաւորուին, պէտք է անմիջապէս լուան և շուտ մը իրենց ծնողքին ցոյց տան վէրքը. — Վէրք մը որչափ կանուխ դարմանուի, այնքան շուտ կ'անցնի:



25. ԿԱՐՈՒՇԻՆ ԵՐԳԸ

Թէեւ փոքրիկ՝ բայց ժրջասն,
Կարուհին եմ ես մեր տունին,
Թաթիկներս յոգնիլ չունին,
Կ'ուզեն գործել ամէն վայրկեան:

Արշալոյսէն մինչև գիշեր
Կը հիւսեմ զարդ, կը կարեմ կար,
Կտրեմ ձեւեմ միշտ անդադար,
Բանիմ ասեղ, ժանեակ, նիշեր:

Զաւակ մըն եմ աշխատութեան
Հէք ծընողքիս դառն քրտինքին.
Քանի՛ քանի ջանքեր անցիկն
Նըւիրեցին ինձ անխափան:

Բայց հիմայ երբ կրնամ մեղմել
Բազուկներուս առոյգ ուժով
Տաժանիքերը անոնց վրդով,
Անհողութիւնն է անվայել:

Աշխատութիւն, այս է իմ երգ.
 Կեանքի կռիւ մըն է անդուշ,
 Ու երբ կենանք անհող ու թոյլ
 Կրնանք մնալ անօթի, մերկ:

Օ՛ն, շարժեցէ՛ք բազուկներ քաջ
 Զանքը վառէ թող ձեր աւիւն.
 Զեմ սիրեր ես արտունջ, շաղիւն,
 Պէտք է սուրաջ դէպի առաջ:

Յ. Ե.

ԲԱՌԵՐ. — Ժրագան՝ աշխատող — Անգլին՝ շատ սուղ,
 քին չունեցող — Անխափան՝ անդադար — Տաճակի՝ յոգնու-
 թիւն, շարշարանքի — Անգուլ՝ վերջ՝ դադար չունեցող: —
 Լալիւն՝ լաց: — Սուրալ՝ վաղել:

ԸՆԴՆԱՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է ժանեակը, ի՞նչ է նիշը: — Ի՞նչ
 կը նշանակէ աշխատութեան զուակ լըն եմ: Կարուհիին ծը-
 նողքը ի՞նչ բրած էին: — Ինք ի՞նչ կ'ընէր ատոր փոխարէն: — Դուք
 ի՞նչ պիտի ընէք: — Ի՞նչ կը նշանակէ՝ պէտք է սուրալ դէպի
 առաջ:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅՍՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Աշխատութիւնը տա-
 րեքի հետ կապուած չէ: — Ամէնէն փոքր, ամէնէն աղար
 դաքն իսկ կրնան աշխատիլ ու է կերպով: — Օգնել իրենց
 ծնողքին՝ նուիրական պարտք մըն է ազոց համար. բայց
 այդ պարտքը հատուցանելու համար պէտք չէ որոշ աստի
 մը սպասել. — Ամէն տարիքի մէջ կրնանք օգնել մեր ծնող-
 քին և անոնց աշխատութիւնն ու նեղութիւնը թեթեւցնել:



26. ՅԱՐԴԸ ԵՒ ՈՒՌԻԻ ԶԻՒՂԵՐԸ

Ա.

Այրի աղբատ կին մը և իր երկու զաւակները դաշտ
 քացած էին ուռիի ճիւղեր հաւաքելու:

Մայրը այդ ճիւղերէն խոշոր սրցակ մը ունէր գըլ-
 խուն վրայ, իսկ աղաքն ալ յարգի շիւղերով կապուած
 փոքրիկ խորձեր կը կրէին:

Ճամբան հանդիպեցան հարուստ վաճառականի մը
 և անկէ ողորմութիւն խնդրեցին:

Վաճառականը ողորմութիւն չտուաւ. բայց այրի
 կնոջ դառնալով. ըսաւ.

— Ինչո՞ւ կը մտրաս:

— Որովհետեւ կարօտ եմ:

— Բայց յանցաւորը դուն ես. դուն ու զաւակներդ կրնաք աշխատիլ և մուրացկանութենէ ազատիլ:

— Բոլորովին ծոյլ չենք, մենք ալ կ'աշխատինք, ըսաւ կինը, և նորէն աղքատ ենք:

— Գուք աշխատելու լաւ եղանակը չէք գիտեր... եթէ ուզէք՝ կրնաք ոսկիի վերածել սա ուռիի ճիւղերն ու յարդի ճիւղերը:

Խեղճ կինը զարմացմամբ վաճառականին կը նայէր:

— Չէ՞ս հաւատար, ըսաւ վաճառականը. երկու զաւակներդ ինծի յանձնէ և ես անոնց պիտի սորվեցնեմ թէ ի՞նչպէս ուռիի ճիւղերն ու յարդը ոսկիի կը փոխուին. այն ատեն՝ դուն ալ կրնաս ապրիլ անոնց աշխատութեան արդիւնքով:

— Մայրը հաւանեցաւ, և զաւակները յանձնեց վաճառականին:

ԲԱՌԵՐ. — Հաւաքել՝ ժողվել. — Տրցակ՝ իրարու կապուած (ճիւղեր): — Խուրձ՝ արցակին փոքրը, տեսակ մը փունջ: — Խնկրել՝ ուզել: — Վերածել՝ փոխել:

ԸՆԴԴԱՅՆԵԼԻ ԿԵՏԵՐ. — Ի՞նչ տեսակ ծառ է ուռին: — Ի՞նչ է արցակը, ի՞նչ է խորձը. — Ի՞նչ է վաճառականը. — Ի՞նչ է յարդը. — Ո՞ր մուրացկաններուն պէտք է ողորմիլ:

ՈՒՍՈՒՑՉԻՆ ԲԱՅՍԵՐՈՒԹԻԿՆԵՐԸ. — Անոր համար որ կըրնայ աշխատիլ՝ մեծագոյն ամօթն է մուրացկանութիւնը. — Աշխատելու կարող մարդ մը երբ կը մուրայ՝ պարզապէս գողութիւն ըրած կ'ըլլայ: — Չկայ անպատուարք աշխատութիւն: — Պէտք է ջանալ սակայն որ աշխատութիւնը արդիւնք տայ. այլապէս ժամանակի վատնում կ'ըլլայ:

27. ՅԱՐԴԸ ԵՒ ՈՒՌԻԻ ՃԻՒՂԵՐԸ

(Շարունակութիւն)

Բ.

Վաճառականը մօտաւայ քաղաք մը կը բնակէր. Այնտեղ տարաւ այրի կնոջ տղաքը, անոնցմէ մէկուն կողովագործութիւն սորվեցնել տուաւ, և միւսին ալ յարդէ գլխարկներ հիւսելու արուեստը:

Երեք տարի ետքը տղաքը արդէն իսկ վարպետ դարձած էին և կրնային մինակնին աշխատիլ:

Երկուքն ալ իրենց մօրը քով վերադարձան և սկսեցին աշխատիլ: Անոնք շարունակ կողորովիներ, սակաւներ և աղուոր գլխարկներ շինելով կը զրկէին վաճառականին որ ծախէ:

Օր մը, վաճառականը իրենց տունը եկաւ, և իրեն զրկուած արարեցներուն փոխարէն փայլուն գեղեցիկ ոսկիներ յանձնելով, ըսաւ տղոց մօրը.

— Կը յիշե՞ս ասկէ առաջ ըրած խօսքս. այն ատեն թերեւս չհաւատացիր երբ կ'ըսէի թէ աշխատող ձեռքը կրնայ հրաշքներ գործել: Աշխատող ձեռքը անա այսպէս կրնայ ոսկիի վերածել նոյն իսկ ուռիի ճիւղերն ու պարզ յարդը:

ԲԱՌԵՐ. — Մ'օտակայ՝ մօտիկ. — Խողովիկ՝ պղտիկ կողով: — Ապրանք՝ ծախու առարկաներ:

ԸՆԴԴԱՅՆԵԼԻ ԿԵՏԵՐ. — Պատմեցէք ամբողջ պատմութիւնը. — Վաճառականը լա՞ւ բան մը ըրաւ ողորմութիւն տուած ըլլար: — Ի՞նչ պիտի ըլլար հետեւանքը՝ եթէ ողորմութիւն տուած ըլլար: — Ի՞նչ կը նշանակէ «աշխատող ձեռքը ոսկիի կրնայ վերածել նոյն իսկ ուռիի ճիւղերն ու յարդը»: — Ի՞նչ տեսակ արհեստ է կողովագործութիւնը: — Ի՞նչպէս կը հիւսեն յարդէ գլխարկները:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Աշխատութիւնը միայն
ապրելու միջոց մը չէ այլ պարտականութիւն մը— Աշ-
խարհի բոլոր բարեքները, մարդկութեան յառաջդիմու-
թիւնը, բարօրութեան պայմանները, եւլն. մարդկային աշ-
խատանքի արդիւնքն են։



28. ԿԱՊԻԿՆ ՈՒ ԸՆԿՈՅԸ

Էգ կապիկ մը դեռասի
Կանանչ կեղեւով ընկոյզ մը գլտաւ
Խածաւ զաջն. համն էր կծու և փնրի.
Ծումակեց դէմքն ու գոչեց. «Ա՛հ, իրա՛ւ
Մայրս ստեց ինձ, երբոր
Ապահովցուց թէ ընկոյզներն են աղուոր.
Այ ի՛նչպէս հաւտալ ձերերու խօսքին
Որք պղտիկները խաբել կը ջանան:
Եւ իր ընկոյզը նետելով ուժգին՝
Մրմրուաց. «Թող քեզ ուտէ սատանան»
Խոչոր կապիկ մը առաւ զանիկա,
Երկու քարի մէջ կոտրելով դիւրաւ

Կեղեւներն հանեց, մաքրեց ու կերաւ
Եւ՝ «Մօրդ ըսածին մէջ բնաւ սուտ չկայ,
Յարեց, ընկոյզներն անուշ, համով են,
Իայց պէտք է հանել զանոնք կեղեւէն»

Յիշեցէ՛ք թէ կեանքի մէջ ալ
Չկայ առանց աշխատութեան հաճոյք ըզգալ :

«Թարգմ. Ա. ՓԱՆՈՍԵԱՆ» ՏԼՈՐԻԱՆ

ԲԱՌԵՐ.— Դեռատի՛ պղտիկ — Փնրի՛ (փոխաբերաբար)
անախօրթ :

ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ԿԼՏԵՐ.— Ի՞նչ տեսակ ծառ է ընկուզենին— Ըն-
կոյզը ի՛նչպէս կազմուած է— Կապիկը իրաւունք ունէ՞ր ըսելու
ձէ մայրը ստած է— Ինչո՞ւ— Ծերերու խօսքին հաւատալով ենք
ձէ ոչ— Ինչո՞ւ— Ի՞նչ կը նշանակէ «Թող քեզ ուտէ սատանան»
«ստութիւնը» — Ի՞նչ է հանոյքը :

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Առանց աշխատու-
թեան հաճոյք չկայ— Պէտք է յոգնիլ, զօհողութիւն մը ը-
նել՝ հաճոյքին ազուրորութիւնը հասկնալու համար— Շատ
անգամ քեզ մը աշխատութենէ փախելնուս համար, հաճոյ-
քի լաւ առիթներ կը կորսնցնենք— Ծոյլ մարդը՝ նոյն իսկ
էրբ հարուստ ըլլալ՝ իրական հաճոյք չզգար բնաւ— Բուն
հաճոյքը աշխատող մարդուն իրաւունքն է :



29. ԳՈՐԾԱՒՈՐԻՆ ԵՐԳԸ

Այս առտու հաց կերայ :

Որպէս զի հաց ուտենք : պէտք է որ հողագործը աշխատի իր արտերուն մէջ, ցորեն ցանէ և հնձի արեւին տակ, պէտք է որ աղօրեպանը ալիւրի վերածէ ցորենը, և հացագործն ալ մեծ նեղութիւններով՝ ալիւրէն հաց թխէ ու եփէ :

Այս առտու գուրս չելած, կտաւէ վերարկուս հագայ :

Որպէս զի վերարկուներ ունենանք ու մեր մարմինը պատասպարենք, պէտք է որ զեղջուկները կանեփ մշակեն, պէտք է որ ուսայնամկները աշխատին համբերութեամբ ու ներկարարներն ալ ներկեն պատրաստուած կտաւը :

Իրիկունը՝ տուն գացած ատենս՝ մաքուր ու սալաշատակուած փողոցներէ պիտի անցնիմ :

Որպէս զի այդպէս հանգստութեամբ քալենք, քանի՛

քանի՛ գործաւորներ լեռներէն քարեր խրած են, քանի՛ քանի՛ ֆարակոյններ այդ քարերը յղիած են, յետոյ տակաւին ո՛րքան աշխատարարներ ծուռ մուռ ճամբաները հարթած և այդ քարերով գեղեցիկ փողոցներ շինած են :

Գիշերը, քնանալէ առաջ, գիրք մը պիտի կարդամ :

Որպէս զի գրքեր ունենանք, հեղինակներ աշխատած են, գիշերն ի բուն սփնած, իրենց միտքը յոգնեցուցած են, աշխատաւորներ թուղթը շինած են, ուրիշներ՝ գիրը ձուլած են, և գրաշարներ ալ այդ գրերով գիրքը կազմած են :


Այսպէս ուրեմն՝ բոլոր մարդիկ աշխատեք են ինձի համար. պէտք է որ ես ալ անոնց համար աշխատիմ :

ԲԱՌԵՐ.— Հնձի՛ արտերու բերքը քաղելու— Աղօրեպան, ջաղացպան՝ ցորենը ալիւրի վերածող գործաւոր— Ոստայնանկ՝ բուրդի, բամպակի, մետաքսի կամ կանեփի թելերով կտաւ պատրաստող— Ներկարար՝ ներկող— Ելի՛ բռնի առնել, կորզելու— Քարակոյ՛ քար տաշող— Յղիկի՛ տաշիցի շակելու— Աշխատաւոր՝ աշխատող, գործաւոր— Հարքի՛ շիփ շիտակ ընելու— Հեղինակ՝ գիրք պատրաստող (գրագէտ, բանաստեղծ, գիտուն և ըն.)— Տէնի՛ անքուն անցընելու— Չալի՛ կաղապարի մէջ թափելու— Նրաշար՝ գիր շարող :

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Հացագործը լինչպէս հաց կը պատրաստէ— Աղօրեպանը ո՛ր եւ լինչպէս կ'աշխատի— Ոստայնանկը լինչ տեսակ գործիքով կ'աշխատի— Լեռներէն լինչպէս քար կը խլեն— Քարակոյ՛ր քանի՛ տեսակ գործիք ունի— Փողոցի մը մէջ լինչ կը գտնուի— Ի՞նչ է հեղինակը— Ի՞նչպէս կ'աշխատին զրաշարները— Ինչո՞ւ պէտք է աշխատինք ուրիշներու համար :

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Մարդիկ՝ երջանիկ ըլլալու համար՝ պէտք է իրար սիրեն, իրարու օգնեն և փոխադարձաբար աշխատին իրարու համար— Հին ատենները ամէն մարդ իրեն համար կ'աշխատէր. այս պատճա-

աւ ընդհանրապէս դժբախտ էին:— Միակ մարդ մը չի կրնար իր բոլոր պէտքերը հոգալ. պէտք է որ ուրիշ մարդիկ ալ իրեն գործակցին:— Այն որ ուրիշին գործակցութեան կը կարօտի, պէտք է որ ինքն ալ անոր համար աշխատի:



30. ՍԱՐԴՆ ՈՒ ՇԵՐԱՄԸ

Մարդը՝ Շերամին կ'ըսէր հեզնօրէն.
— «Ի՛նչ դանդաղաշարժ ես դուն Աստուած իմ,
«Եւ որքան օրեր քեզ հարկաւոր են
«Որ գործ մ'արտադրես: Նայէ՛, չը պարծիմ,
«Փոքրիկ պահ մ'ինձ բաւ է՝ և ուրբ անհամար
«Թելերով ոստայն հիւսելու համար»:

Շերամը ըսաւ. — «Լաւ, սակայն,
«Դիմացկուն չէ քու ոստայն,
«Ոչ ալ ո՛ր է բանի

«Օգտակար կամ պիտանի.
«Ի՛նչ կ'արտադրես ես, իրա՛ւ,
«Բայց արտադրածս է միշտ լաւ»:

(Թարգմ. Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)

ԼԸ ՊԱՅԵՒ

ԲԱՌԵՐ.— Հեզնօրէն՝ ծաղրելով:— Դանդաղաշարժ՝ դանդաղ:— Հարկաւոր՝ պէտք:— Նայրբ՝ բարակ:— Անհամար՝ շատ, չհամբուսող:

ԸՆԴԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՛նչ տեսակ կենդանի է սարդը:— Ի՛նչ կ'ընէ:— Շերամը ի՛նչ տեսակ կենդանի է:— Ի՛նչ է ոստայնը, — Ո՞ր իրաւունք ունէր, սարդը թէ շերամը:— Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Պարծենկոտութիւնը գէշ և քեղտակար ունակութիւն մըն է:— Պարծենկոտը միշտ իր աշխատութիւնը գերազանց կը կարծէ, մինչդեռ յաճախ ամէնէն անարժէքն է:— Շատ աշխատիլը չէ որ յարգի է, այլ լաւ՝ օգտակար ու բարեօտը բաներու համար աշխատիլը:— Աշխատութիւնը միշտ իր արդիւնքէն կը գատուի և ոչ թէ քանակէն:

31. ՈՍԿԻ ՄԱՏՆՈՑԸ

Ա.

Մարիամ նստած էր ճախրուն եզերքը և իր պզտիկ եղբօր հագուստները կը կարկտէր:

Ամէն անգամ որ մայրը զբաղած ըլլար, Մարիամ կ'օգնէր անոր:

Մինչդեռ այդպէս կ'աշխատէր, խաղացող արջ մը անցուցին, և Մարիամ՝ հետաքրքրուած՝ քիչ մը տեղ արջին հետեւեցաւ անոր ծիծաղելի շարժումները դիտելու համար:

Բայց երբ կը պատրաստուէր մասնոցը առնել, տի-
կինը քաշեց ձեռքը և սպասուհիին պատուիրեց որ աղ-
ուոր մը ծեծէ ստախօս աղջիկը:

Չապէլ լալով տուն դարձաւ և ամօթէն՝ ոչ մէկուն
պատմեց զխուն եկածը:

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Պատմեցէր ահողջ պտմութիւնը,—
Ինչ տարբերութիւն կայ Մարիամին եւ Չապէլին միջեւ.— Անոնցմէ
որոն կ'ուզէր նմանիլ.— Ինչո՞ւ.— Ինչո՞ւ չար տղոսը նախան-
ծեցան Մարիամին.— Չապէլ ինչո՞ւ իր ընկերներուն չպատմեց
զխուն եկածը

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ստախօսութիւնը բո-
ւոր գէշ ունակութեանց մայրն է.— Այն որ անգամ մը սուտ
խօսիլը վարժութիւն կ'ընէ, զիւրաւ կ'իյնայ միւս մոլու-
թեանց գիրկը.— Տղաք ամէնէն աւելի ստախօսութենէ
զգուշանալու են:

33. ԱՏԱԽՕՍ ՇՈՎԻԻԸ

Փոքրիկ հովիւ մըն էր Միհրան,
Որ ամէն օր դաշտին վըրան,
Արածելու կ'երթար առտուն՝
Հօտն իր գիւղին ոչխարներուն:
Օր մը՝ նեղուած հոն միս մինակ,
Ըսաւ.— «Աղուոր խաղ մը խաղանք»:
Եւ ըսկըսաւ պոռալ ուժով՝
— «Դայլ կայ, գայլ կայ, հասէ՛ք շուտով»:
Գիւղացիներ եկան հասան,
Ոչ գայլ գըտան, ոչ ալ գազան:



Քան քան խընդաց անկիրթ սրղան,
Ըսաւ անոնց.— Կատակ էր ան»:

Դայլեր եկան օր մը իրաւ.
Մարդ իր ձայնին մըտիկ չըրաւ,
Մէկը չեղաւ իրեն պաշտպան,
Կըտոր կըտոր հղաւ Միհրան:

ՍԻՊԻԼ

ԲԱՌԵՐ.— Դազան՝ վայրի անասուն.— Պաշտպան՝
պաշտպանող, օգնութեան հասնող

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ինչո՞ւ Միհրան սուտ կը խօսէր.—
Լա՞ւ րան է ընկերները խաբելը.— Ինչո՞ւ.— Ինչո՞ւ ընկերները
Միհրանին օգնութեան չհասան.— Եթէ զիտնային որ իրօք գալը
եկած է, պիտի պաշտպանէին զայն.— Ի՞նչ է գազանը.—
Որո՞ք են գազանները:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ստախօսութեան մե-
ծագոյն փաստը այն է որ երբ մարդիկ անգամ մը համոզ-
ուին մէկուն ստախօսութեան, այլ եւս բնաւ չեն ուղեր ա-
նոր հաւատալ, նոյն իսկ երբ ճշմարիտ կը խօսի.— Եւ ասիւ-
կա միշտ աղիտաբեր կը դառնայ ստախօսին համար:



34. Կ Ա Ղ Ա Մ Ա Խ Ի Ն

Ատենօք բարի և արդար դատաւոր մը կար :
Օր մը, անոր ներկայացան երկու երիտասարդներ՝
Մանուկ և Աբէլ :

Աբէլ ըսաւ դատաւորին .

— Տէ՛ր, առջի տարի ճամբորդութեան պիտի ելլէի ,
չուզեցի հետս տանիլ թանկագին քարերով պննուած մա-
տանի մը որ մօրս յիշատակն էր . և որովհետեւ Մանուկ
իմ բարեկամս էր, մատանին անոր տուի որ պահէ . հի-
մայ ճամբորդութենէ դարձած եմ, մատանիս կը պա-
հանջեմ, բայց Մանուկ կ'ուրանայ առած ըլլալը :

Մանուկ ալ երդում քրաւ և քսաւ .

— Տէ՛ր դատաւոր, Աբէլ սուտ կը խօսի . ինծի մա-
տանի չտուաւ բնաւ :

Այն ատեն՝ դատաւորը Աբէլի դարձաւ և ըսաւ .

— Աբէլ, վկայ մը, ապացոյց մը ունի՞ս :

— Աւա՛ղ, ո՛չ պատասխանեց Աբէլ . միայն կաղամախի
մը կար այնտեղ՝ ուր մատանին Մանուկի յանձնեցի :

— Ըի՛շդ է, հարցուց դատաւորը Մանուկին .
Մանուկ նորէն երդում քրաւ և քսաւ .

— Տէ՛ր դատաւոր, մատանին պէս՝ կաղամախին
ալ չեմ տեսած :

Դատաւորը պահ մը մտածելէ վերջ, քսաւ .

— Աբէ՛լ, զնա՛ այդ ծառէն ճիւղ մը բեր . իսկ դուն
Մանո՛ւկ՝ սպասէ՛ այստեղ մինչև որ Աբէլ վերադառնայ :
Ժամ մը վերջը երբ դեռ Աբէլ չէր վերադարձած,
դատաւորը, անհամբերութեան շարժում մը ընելով,
քսաւ .

— Մանո՛ւկ, ինչո՞ւ Աբէլ այսքան ուշացաւ . սա
պատուհանը բաց ու նայէ թէ կուգա՞յ :

— Տէ՛ր դատաւոր, քսաւ Մանուկ, անկարելի է որ
այսքան շուտ վերադառնայ, որովհետեւ կաղամախին
տեղը շատ հեռու է :

— Ա՛ն, ստախո՛ս, գոչեց դատաւորը, հապա կ'ու-
րանայիր թէ ծառը չես տեսած բնաւ . . . հիմայ որ սուտդ
ըննուեցաւ, ա՛լ տարակոյս չկայ թէ մատանին իրա՛ւ
առած ես . . . շո՛ւտ տիրոջը վերադարձուր զայն . . . իսկ
քու ստախօսութեանդ համար քեզ բանտ նետել պիտի
տամ :

ԲԱՌԵՐ.— Պննուած՝ զարդարուած :

ԸՆԴՂԱՑՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ տեսակ ծառ է կաղամախին .—
Ի՞նչ բան է թանկագին քարը .— Բանի՞ տեսակ թանկագին լարեր
տեսած էր .— Ի՞նչ է յիշատակը .— Ի՞նչ կը նշանակեն «վկայ»
«ապացոյց» .— Դատաւորը ինչո՞ւ Աբէլը զրկեց որ կաղամախի
ճիւղ մը բերէ .— Ի՞նչ է դատաւորը .— Ի՞նչ է Դատարանը :

ՈՒՍՈՒՑՁԻՆ, ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Այն որ ուրիշը խաբել կ'ուզէ, յաճախ ինք կը խաբուի իր խօսքերով: — Եթէ մարդիկ իրենց ժամանակը անցընեն իրար խաբելով երբեք չեն կրնար հանդարտ ապրիլ. ամէնքն ալ դժբախտ կ'ըլլան: — Ստախոսին մեծագոյն թշնամին իր խիղճն է. երբեք հանգիստ չի թողուր զինքը:



35. ԽԱՂՈՂԻՆ ՈՂԿՈՅՁԸ

Մուշեղ պտոյտէ կը դառնար, երբ ճամբուն վրայ հանդիպեցաւ իր պղտիկ քրոջ Հերմինէին:

Հերմինէի դէմքը խաղողի հիւթով ծածկուած էր. ձեռքերն ալ նոյնպէս աղտոտած էին:

Մուշեղ նստաւ խոտերուն վրայ, քոյրը բոլը կանչեց և ըսաւ:

— Հերմինէ՛ կարծեմ խաղող գողցեր ես:

— Ե՛ս գող, ըսաւ Հերմինէ սրեւեւած, ո՞րչափ չար ես որ զիս գող կ'անուանես:

— Լաւ ուրեմն, ի՞նչ ըրիր քիչ մը առաջ:

— Անժէլին հետ խաղացինք, յետոյ խաղող կերանք:

— Որո՞նք արտէն փրցուցիք խաղողը:

— Տիրուհի խաթունին:

— Իրմէ հրաման առած էիք:

— Ո՛չ:

— Ուրեմն կը տեսնես որ իրաւունք ունիմ. երբոր



մէկը ուրիշի մը պատկանող ո՛ր և է բան մը կ'առնէ առանց տիրոջմէն հրաման խնդրելու, գողութիւն ըրած կ'ըլլայ:

— Բայց միայն մէկ ողկոյշ փրցուցի:

— Նոյն իսկ եթէ հատիկ մըն ալ փրցուցած ըլլայիր՝ գողութիւն էր:

Հերմինէ աւօրախար մնաց:

— Գնա՛, ըսաւ եղբայր, դնա՛ ներողութիւն խնդրէ Տիրուհի խաթունէն և ուրիշ անգամ ատանկ բան մի ընէր:

ԲԱՌԵՐ. — Սրտամտիլ՝ բարկանալ: — Աւօրախար մնալ՝ խպինիլ՝ ամչնալ:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Հերմինէ գիտնալով գողութիւն ըրաւ: — Թնչպիս կ'ստուգուած է խաղողի ողկոյց մը: — Ի՞նչ է խաղողի հիւթը: —

Ի՞նչու եղբայրը ըսաւ որ երթայ ներողութիւն խնդրէ Տիրուհի խա-
Յունէն:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Գողութիւնը ամէնէն
ամօթալի մեղքերէն մէկն է:— Ուրիշի պատկանող ամէնէն
աննշան առարկային իսկ պէտք չէ ձեռք դպցնել՝ առանց
տիրոջմէն հրաման առնելու:— Պատիկ բաներ գողնալու
վարժուելով՝ տղաք վերջ ի վերջոյ մեծ գողեր կը դառնան:
— Գողութեան վերջը բանտ ու թիարան է:

36. Հ Ի Ն Գ Ղ Ր ՈՒ Շ Ն Ո Յ Ը

Յերեկ էր, Յարութիւն ճաշը ըրած էր ու դպրոց
կը դառնար:

Յանկարծ, ճամբուն վրայ փայլուն բան մը տեսաւ,
ձուեցաւ և առաւ: Հինգ զրուչնոց մըն էր:

— Արդեօք ո՞վ կորսնցուցած է այս դրամը, մտա-
ծեց Յարութիւն:

Շուրջը նայեցաւ և տեսաւ մարդ մը որ իրմէ բա-
ւական հեռուն կը գտնուէր:

— Անշուշտ այս մարդը ձգած ըլլալու է, ըսաւ Յա-
րութիւն, և սկսաւ վազել՝ անոր հասնելու համար:

Օգը տաք էր. իսկ մարդը դպրոցին հակառակ
կողմը կը դիմէր: Յարութիւն պէտք է վազէր որպէս զի

մարդուն հասնի, յետոյ նորէն պէտք է վազէր՝ դպրոցէն
ուչ չմտալու համար: Անշուշտ պիտի յոգնէր ու քրտնէր:

Յարութիւն չվարանեցաւ: Սկսաւ վազել և վերջա-
պէս հասաւ մարդուն որ խեղճ աղքատ մըն էր:

Մարդը զարմացաւ, երբոր պարկեշտ տղան իրեն
ներկայացուց խառոդի և ըսաւ թէ գետնէն գտած է:

Անմիջապէս գրպանները խուզարկեց, հասկցաւ որ

իրն է դրամը, ուրախացաւ համբուրեց Յարութիւնը
և ըսաւ:

— Ապրիս զաւակս, եթէ այս
քառորդը վերադարձուցած չըլլայիր,
ես ու չորս զաւակներս անօթի պիտի
մնայինք:

Յարութիւն քիչ մը ուշ հասաւ
դպրոց:

— Ո՛ւր մնացիր, հարցուց դաս-
տիարակը:

Այն ատեն ազնիւ տղան պատմեց պատահածը:
Դաստիարակն ալ շատ ուրախացաւ և Յարութիւնի
վարժունքը միւս տղոց պատմելով, ըսաւ:

— Տղաքս, ջանացէ՛ք որ ամէնքդ ալ Յարութիւնին
պէս պարկեշտ ըլլաք:



ԲԱՌԵՐ.— Բառուղ՝ հինգ զրուչնոց (մէծիտին մէկ շոր-
բորդ մասը):— Խուզարկել՝ փնտռել:

ԸՆԴՆԱՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ գտաւ Յարութիւն:— Պէ՛տք էր
որ գտածը գրպանը դնէր:— Ինչո՞ւ:— Որո՞նքն էր զրամը:— Ե՞՞՞՞
Յարութիւն զրամը պահած ըլլար, ի՞նչ ըրած պիտի ըլլար եւ ի՞նչ
պիտի ըլլար հետեանքը:— Դաստիարակը ինչո՞ւ Յարութիւնը իբր
օրինակ ցոյց տուաւ անոր ընկերներուն:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Գետնէն բան մը
գտած ատեննիւր պէտք չէ մտածէք թէ ի՞նչպէս պահէք
դայն, այլ պէտք է աշխատիք անոր տէրը գտնելու:— Մէկ
զրուչ, հինգ զրուչ՝ շատ անգամ գտնողին համար մեծ բա-
նէր չեն, բայց թերեւս չորս հինգ հոգիի հացին զրամս են:

37. ՆԱՐԻՆՁՆԵՐԸ

Կիրակի օր մըն էր. Պօղոս եկեղեցիէն տուն կը վերադառնար: Ճամբան հանդիպեցաւ մարդու մը՝ որ կողովներով բեռնաւորուած ձի մը կ'առաջնորդէր:

Մարդը կանգ առաւ ճաշարանի մը առջեւ և ըսաւ լսանութիւն տիրոջը.

— Շիտակը փորս անօթի է, կ'ուզեմ ճաշել, բայց ձիս ի՞նչ ընեմ. մէկը չկայ որ սանձէն բռնէ պահիկ մը: Ճաշարանին տէրը իսկոյն Պօղոսը ցոյց տուաւ:

— Ահաւասիկ տղայ մը որ կրնայ հսկել ձիուդ վրայ:

— Բայց, ըսաւ մարդը, կողովներուն մէջ նարինջներ կան, չըլլայ որ անոնց զպչի:

Ճաշարանին տէրը որ շատ լաւ կը ճանչնար Պօղոսը, մարդը ապահովցուց:

— Շատ պարկեշտ տղայ մըն է, կրնաս իրեն վստահել:

Այն ատեն՝ մարդը Պօղոսին մօտեցաւ և ըսաւ.

— Տղաս, եթէ լաւ հսկես ձիուս վրայ, վերադարձիս քեզի նարինջ մը պիտի տամ իբր վարձատրութիւն:

Եւ ճաշարան մտաւ:

*
*
*

Հինգ վայրկեան վերջ անկէ անցաւ Պօղոսի մէկ ընկերը. Մարգարը:

— Ի՞նչ կ'ընես հոս, ի՞նչ կայ այս կողովներուն մէջ, հարցուց Պօղոսին:

— Երկուքին մէջն ալ նարինջներ կան, ըսաւ Պօղոս. տէրը ճաշարան մտաւ ճաշելու և ըսաւ որ վերադարձին նարինջ մը պիտի տայ ինձի:

— Ի՞նչ բախտաւոր ես, ըսաւ Մարգար:

Յետոյ նարինջներուն նայեցաւ, տեսաւ որ շատ գեղեցիկ են, չկրցաւ զիմանալ և հատ մը առաւ կողովին մէջէն:

— Շուտ տեղը գիր, ըսաւ Պօղոս, իրաւունք չունիս զպչելու:

— Զգէ՛ դուն ալ, ըսաւ Մարգար հեղինակով, քուկդ են որ տէր կ'ելլես:

Եւ կտուրի հարուած մը իջեցուց Պօղոսին:


Պօղոս սակայն տեղի չտուաւ և սկսաւ մաքստիլ Մարգարի հետ: Վերջապէս ստիպեց զայն որ նարինջը ձգէ ու փախչի:

Այդ միջոցին՝ ձիուն տէրը որ կտուրն ազմուկը լսած էր, դուրս ելաւ ճաշարանէն:

Անիկա անմիջապէս հասկցաւ թէ ի՞նչ անցած զարձած էր, Պօղոսի մօտեցաւ, զովեց անոր պարկեշտութիւնը, և շտրճակալութիւն յայտնելով, մէկի տեղ երկու հատ նարինջ տուաւ:

ԸՆԴՈՒՅՆՆԵԼԻ ԿԵՏԵՐ.— Ի՞նչ տեսակ տղար էին Պօղոս և Մարգար:— Մարգարի ըրածը ի՞նչ էր:— Եթէ դուք Պօղոսի տեղը ըլլայիր՝ ի՞նչ պիտի ընէիր:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Աւանդ մը միշտ նստիրական է:— Աւանդ մը աւելի լաւ պէտք է պահել՝ քան իր սեփականութիւնը:— Պարկեշտ մարդիկ միայն կրնան լաւ աւանդապահներ ըլլալ, և ամէն զոհողութեան առջեւ չընկրկիլ, աւանդ մը անկորուստ պահելու և տիրոջը դարձնելու համար:



38. Պ Ա Տ Ի Ժ Ը

Ճինդ վեց արդաք կը խաղային,
 Փոքրիկն Արչակ ինկաւ գետին,
 Բար մը շատ մեծ, ձգուած այնտեղ,
 Դէմքն արիւնեց յաղուն անմեղ:

Արչակ, կուլար, բարին Արամ՝
 Եղբայրաբար տանէր խնամ:
 Բայց անդիէն՝ փոքրիկն Սաէլ՝
 Շատ խընդալէն ըսկաւ ծաղրել:

— «Ի՞նչ եղաւ, ի՞նչ, ըսաւ կամոց,
 Ի՞նչ այդ գըտինչ, խի՞թդ բըռնած»:
 Բայց քիչ մ'անդին Սաէլ գըտաւ
 Իր կոչա ծաղրին պատիժն անբաւ:

Երբ դեռ խընդար՝ գըլրեցաւ
 Սանդուխն ի վար, ըզգաց մեծ ցաւ,
 Արդար արդաք իր վիճակին
 Բնաւ խընամք, հոգ չը տարին:

— «Ի՞նչ ունիս, ի՞նչ, ըսին կամոց,
 Ի՞նչ այդ գըտինչ, խի՞թդ է բըռնած»:
 Մի՛ մոտնաք դուք, միշտ ծաղրողին
 Ծաղրանք անգուր կ'իշնայ բաժին:

ԲԱՌԵՐ. — Եղբայրաբար՝ եղբոր պէս — ԵՍԻՐ՝ փորի ցաւ:
 — ԱՆԲԱՎ՝ շատ — ԱՆԳՈՒՔ՝ չար, գուժ չունեցող:

ԸՆԴՈՒՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ինչո՞ւ Սաէլը ծաղրեցին՝ երբ սանդու-
 խէն ինկաւ: — Իր:սուներ ունէի՞ն ծաղրելու: — Ինչո՞ւ: — Ի՞նչ պէտք
 է ընենք երբ մեր ընկերները ներութեան կամ դժբախտութեան
 մէջ կը գտնուին:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՍԻՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Ետգըը չարութեան ամէ-
 նէն գէշ տեսակներէն մէկն է. — Փոխանակ՝ ճե լնելու մեր նմաններէն
 անոնք որոնք ի ծնէ կամ արկածով դժբախտ եղած են, պէտք է աշ-
 խատինք անոնց դժբախտութիւնը մեղմելու. — Պէտք չէ ծաղրել մանա-
 ւանդ խեղանդամները: — Խեղանդամը ծաղրել, կը նշանակէ անոր
 դժբախտութիւնը կրկնապատկել:

39. Մ Ե Ք Ե Ն Ա Յ Ի Ն Ա Ն Ի Ի Ը

Վրեթէ ամէն կիրակի կ'աչցելի հօրաքրոջս որ մօտակայ քաղաք մը կը բնակէր, և որուն ամուսինը բամպակեայ կտաներու գործարան մը ունէր այնտեղ:

Օր մը, մինչդեռ մեքենաներու սրահը կը գտնուէինք հօրաքրոջս գաւկին հետ, հետաքրքրութիւնս գրաւեց մեքենաներուն կցուած խոչոր անիւ մը:

— Ի՞նչ խոչոր անիւ է, ըսի հօրաքրոջս գաւկին՝ Օննիկի:

— Տեսնես ի՞նչ աղուոր կը դառնայ, ըսաւ Օննիկ:

Եւ անիւը դարձուց այնքան շուտ որ ժամանակ չունեցայ անոր վրայ գրած ձեռքս քաշելու:

Երկու մատուցներուս կողմնակները բռնուեցան անիււին ախտաներուն մէջ: Մութ աղաղակ մը արձակեցի: Օննիկ՝ դող ելած՝ կիցուց անիւը և քովս վազեց: Երկու կողմնակներս ձգմուած էին և արիւնք աւսորեւի կը վազէր վերքերէն:

Օննիկ չփոթած էր ու կուլար:

— Ի՞նչ պիտի ընեմ հիմայ, կ'ըսէր, եթէ հայրս մայրս գիտնան թէ ես եմ ատոր պատճառը, ի՞նչ պիտի ըսեմ իրենց:

Հասկցայ թէ շա՛տ կը ցաւէր եղածին համար, և իր ցաւը տեսնելով՝ ես մտոցայ իմ ցաւս:

Օննիկ անմիջապէս գեճակին քով տարաւ զիս, լուաց վերքերս, լաւ մը կապեց գանոնք, և լալով խնդրեց որ ծնողքին բան մը չըսեմ:

Խոստացայ որ չեմ ըսեր, որովհետեւ վստահ էի թէ դիսիւմք չէր ըրած:

Երեք շաբաթ չկրցայ ձեռքս գործածել, մինչև որ

վերքերս աղէկցան, թէեւ անոնց հետք մնաց կողմնակներուս վրայ:

Ամէն մարդ անանկ կարծեց թէ քար մը ինկած էր պատէն և մատուցներս վիրաւորած:

Քսան տարի անցած է անկէ ի վեր և ոչ ոք զիտէ թէ Օննիկն է այդ վերքերուն պատճառը:

ԲԱՌԵՐ.— Բամպակեայ՝ բակպակէ.— Աւսորէն՝ շատ: — Գեճակ՝ պղտիկ գետ: — Գիսմամբ՝ ուզելով: — Հեթ՝ նշան:

ԸՆԳՎԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ է գործարանը:— Ի՞նչ տեսակ հագուստներ կը շինեն բամպակով:— Ինչո՞ւ համար վիրաւորը ներեց Օննիկի և չյայտնեց անոր յանցանքը:— Երբոր մատերնիդ վիրաւորուի ի՞նչ պէտք է ընէր:— Ի՞նչ է գետակը:— Անոր նմանող ուրիշ ջուրներ կա՞ն:— Ո՞ւրկէ կը բղկին, ո՞ւր կ'երթան:— Ի՞նչ օգուտ ունին:

ՈՒՍՈՒՑՉԻՆ ԲԱՑՄՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Շատ անգամ մեր ընկերները մեզի չարիք կը պատճառեն առանց ուզելու: — Այդ պարագային պէտք է ներենք անոնց և աշխատինք որ մեզի պատճառած ակամայ ցաւին համար չպատժուին:— Ներողամտութիւնը շատ աղուոր յատուկութիւն մըն է տղոց համար:

40. Մ Ո Յ Լ Ը

Եթէ չգայ ձայն տալ իրեն
Հոգածու մայրն իր բարի,
Անկողնին մէջ թուօրէն՝
Մինչև ցերեկ կ'եկարի:

Կամայ հագուի, պուտ մը ջուր
Հագիւ արսկէ դէմքին վրայ:

Պատրուակներ գտնէ զուր
Որ գանդաղի, երկրայ:

Եւ միշտ գժգոճ ու մըռայլ
Դպրոց կ'երթայ ան շատ ուշ
Տընարնալով ծանրաբայլ,
Կարծես ոտքն է մըտեր փուշ:

Հոն անհոգ ու անտարբեր
Կը խօսուըտաի շարունակ,
Ճիւղ, աշխատանք չի թափեր,
Կը վասնէ իր ժամանակ:

ԲԱՌԵՐ.— Հոգածու՝ խնամք, հոգ տանող: — **Մեկարիլ՝**
պառկիլ, երկննալ: — **Մրակել՝** (չուրը) երեսին զարնել: — **Պատրուակ՝**
պատճառ: — **Ջուր՝** պարապ: — **Մոայլ՝** (փոխաբերաբար)
տխուր: — **Ծանրաբայլ՝** դանդաղ-ւթեամբ: — **Վասնէլ՝** պարապ
անցընել:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ է ծուլութիւնը:— Որո՞նք են ծոյլ
տողոց պակասութիւնները:— Ինչո՞ւ պէտք է վախնալ մոլութենէ:—
Ի՞նչ կը նշանակէ «աշխատանք թափելը»:— Ինչո՞ւ ծոյլը տխուր է:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Ծուլութիւնը միայն
ամօթի պատճառ մը չէ, այլ դժբախտութեան աղբիւր մը: Տղաք իրենց
ծուլութեան յոռի աղղեցութիւնը կը կրեն իրենց բովանդակ կեանքին
ընթացքին.— Ծոյլերը կեանքէն համ չեն առներ, որովհետեւ աշխա-
տող, յոգնող մարդուն իրաւունքն են կեանքի վայելքներն ու անու-
շութիւնները:

41. Վ Ա Ր Դ Ե Ն Ի Ն

Պօղոս չար աղայ չէր, բայց ծոյլ էր:
Ինք և իր մէկ քանի ընկերները միշտ ուշ կուգա-
յին դպրոց, երբ արդէն իսկ դուռը զոցուած էր և
աշակերաններն ալ դասի սկսած էին:

Օր մը, մայրը ըսաւ Պօղոսին.

— Պօղոս, գնա վարդենիին ջուր տուր, վերջէն կը
չորնայ և դուն կը զրկուիս անոր գեղեցիկ ծաղիկներէն:

Պօղոս շատ կը սիրէր վարդը: Բայց ծոյլ ըլլալուն,
անմիջապէս չգնաց մօրը պատուէրը գործադրելու:

— Ի՞նչ կ'ըլլայ, ըսաւ ինքնիրեն, վաղն ալ կրնամ
ջուր տալ, մինչև և վաղը վարդենին չի չորնար:

Բայց յաջորդ առաուն՝ սովորականին պէս ուշ կ'ած
ըլլալով, հազիւ ժամանակ ունեցաւ դպրոց վաղելու:

— Ի՞նչ կ'ըլլայ մտածեց, իրիկունն ալ կրնամ
ջուր տալ, մինչև և իրիկուն վարդենին չի չորնար:

Սակայն իրիկունն ալ պատճառ մը գտաւ և միւս
օրուան ձգեց վարդենին ջրելը:

Այսպէս շարունակ յետաձգելով Պօղոս կը խորճէր
թէ մէկ օրէն միւսը վարդենին չի չորնար: Բայց մինչ-
դեռ ինք այդպէս կը մտածէր, վարդենին ամբողջ օրեր
ստանց ջուրի մնալով չորցաւ և Պօղոս զրկուեցաւ անոր
գեղեցիկ ծաղիկներէն:

ԲԱՌԵՐ.— **Վարդենի՝** վարդի ծառ:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ տեսակ ծառ է վարդենին:— Ուրիշ
ի՞նչ տեսակ ծաղիկներ տեսած էք: — Նկարագրեցէք զանոնք: —
Ի՞նչպէս պէտք է խնամել ծաղիկները:— Պօղոս ի՞նչ տեսակ աղայ
էր:— Ինչո՞ւ չորցաւ վարդենին:— Դուք ի՞նչ պիտի ընէիք՝ եթէ
Պօղոսի տեղը ըլլայիք:— Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՑՉԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.—Մէկ օրուան գործը ուրիշ օրուան ձգելով է որ տղաք ծուլութեան կը վարժուին:—Ծուլութիւնը հիւանդութիւն չէ, գէշ սովորութիւն մըն է, եւ նոյն իսկ ծուլութեան վարժուած տղաքը, կամքի ոյժով, կրնան ազատիլ այդ ունակութենէն:—Ամէն բան իր ատենին պէտք է ընել:

42. ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻՆ

Մարդ մը Երուսաղեմէն Երիեմով կ'իջնէր, երբ զոգիւր իր վրայ յարձակեցան և զինքը կողոպտելէ ու վիրաւորելէ վերջ ձգեցին փախան:

Խեղճ մարդը անօգնական մնաց այդտեղ, արիւնջ լուայ վիճակի մէջ:

Յետոյ Սամարացի մը անցաւ միեւնոյն ճամբէն, և տեսնելով որ վիրաւոր մարդ մը կը գտնուի այնտեղ, զթաց, անոր մօտեցաւ, վէրքերը դարմանեց ու կապեց:

Եւ որովհետեւ վիրաւորը քարելու ոյժ չուներ, իր ձիուն վրայ նստեցուց զայն և մօտակայ պանդոկ մը տանելով՝ սնունդ տուաւ ու պատկեցուց՝ որպէսզի կազդուրուի:

Յաջորդ օրը, մեկնած միջոցին զրամ տուաւ պանջողակատին և ըսաւ անոր.

— Լաւ խնամէ վիրաւորը, բանէ մը մի՛ գրկեր զայն, եթէ սուած գրամէս աւելի ծախսես իրեն համար, վերադարձիս կը հասուցանեմ քեզի:

ԲԱՌԵՐ.—Երուսաղէմ, Երիեմով՝ Պաղեստինի քաղաքներ:— Կողոպտելի՝ վրան գտնուածը գողնալ:— Վիրաւորելի՝ ո՛ր և է գէնքով զարնել, արհնել:—Սամարացի՝ Սամարա քաղքին բնակիչ:

ներէն (Սամարա ալ Պաղեստինի մէկ քաղաքն էր):—Կազդուրուի՝ առողջանալ, ուժովնալ:—Հասուցանելի՝ պարտքը տալ:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ է երուսաղէմը:—Բահանան իր պարտականութիւնը կատարեց:—Ի՞նչ ըրաւ Սամարացին:—Ինչո՞ւ այդպէս վարուեցան:—Վիրաւորը ի՞նչ պարտական է անոր:

ՈՒՍՈՒՑՉԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Իր նմաններուն օգնելը պարտք մըն է մարդոց համար. — Այն որ կրնայ օգնութեան հասնիլ պէտք ունեցողին եւ անտարբերութեամբ կ'անցնի կ'երթայ, ո՞նի մը գործած կ'ըլլայ:—Ուրիշին չօգնողը իրաւունք չունի իր կարգին օգնութիւն սպասելու:— Եթէ ստանայ ալ՝ գողութիւն մը կ'ըլլայ:

43. Ա Ն Ո Ւ Շ Ի Կ Խ Ն Զ Ո Ր Ը

Հայրն Սրտէնին այն իրիկուն
Խընձոր տուաւ անուշիկ.
Մէկ հատ մըն էր, բայց սիրուն:

Այդ կողմերու ծառերուն
Վըրան այնքան անուշիկ
Խընձոր չկար զիտ հասած:

Սրտէն՝ չորախ ու զեղուն՝
Ազուր խնձորն անուշիկ
Դըրաւ քովն իր գըրքերուն:

Կանուխ ելաւ միւս առտուն՝
Տեսնել խընձորն անուշիկ՝
Կարմիր գոյնով ու յըպտուն:

Դրելից ընկերն այն ամսուն
Ինքն ալ բարի անուշի՛կ,
Հիւանդ պատկէր դողդոջուն:

Փափաք եկաւ խեղճ տըղուն
Ուտել խընձոր անուշի՛կ.
Հեծեռ ու լար մինչ իրիկուն:

Բայց ծառերու ոստերուն
Վըրան խընձոր անուշի՛կ,
Չըկար բընաւ, չէր հասուն:

Երբ լուր բերին իրենց տուն՝
— «Խընձոր կ'ուղէ անուշիկ»:
Ըսաւ Արսէն ուսուսուն:

«Իմս աղուոր է. չատ սիրուն,
«Տեսնէք որչա՛փ անուշիկ:
«Տարէք սուէք խեղճ տըղուն,

«Թող վերջ մը տայ լացերուն,
«Ուտէ խընձորն անուշիկ.
«Ըլլայ առողջ ու ժըպտուն»:

ԲԱՌԵՐ.— Զեղուն՝ (փոխաբերաբար) գոհ: — Դրելից՝ դրացի:
— Դողդոջուն՝ դողալով: — Հեծել՝ ախ ու վախ ընել: — Մինչ՝ մինչեւ:
— Հասուն՝ հասունցած: — Ուսուսելով՝ ցատկոտելով:

ԸՆԴԻԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ էր Արսէնին ըրածը: — Ի՞նչ է ուտը: — Ծառը ուրիշ ի՞նչ մասեր ունի: — Ի՞նչ է հասուն պտուղը: — Չհասած պտուղին ի՞նչ կ'ըսեն: — Անոնցմէ ո՞րը կը նախընտրէք: — Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՑԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ — Մարդկային առաքինութեանց մեծագոյններէն մէկն է նաև զոհողութիւնը: — Այն որ ինքզինքը կը զրկէ իր հաճոյքէն կամ պէտքէն և կը զոհէ իր նմաններուն հաճոյք առթելու կամ անոնց մէկ պէտքը լեցնելու համար, տեսակ մը անձնուիրութիւն ըրած կ'ըլլայ: — Շատ անգամ մեր ունեցած աւելորդը ուրիշի մը անհրաժեշտ պէտքը կրնայ լեցնել: — Բայց պէտք է զոհել գիտնանք ոչ միայն մեր աւելորդը, այլ նաև մեզի անհրաժեշտ եղածն ալ՝ երբ ուրիշներ աւելի ստիպողական կերպով անոր կը կարօտին:



44. ԱԶԱՏԱՐԱՐ ՇՈՒՆԸ

Տղոց համար զէչ ունակութիւն մըն է կենդանիները չարչարելը:
Բարի տղաքը երբեք չեն չարչարեր կենդանիները:

Բոլոր կենդանիներն ալ մեզի պէս իրաւունք ունին հանգիստ ապրելու :

Չեզի պղտիկ պատմութիւն մը ընեմ, պիտի տեսնէք որ կենդանիները մեր կեանքն անդամ կրնան փրկել :

Սգարակապան մը Թօթօր անուռով պղտիկ շուն մը ունէր :

Ամէն անգամ որ ագարակապանը անտառ կ'երթար, իր երկու դուռակները կը ձգէր հիւղակին մէջ, և Թօթօրի պաշտպանութեան կը յանձնէր զանոնք :

Թօթօր խելացի ու քաջ շուն մըն էր : Շատ անգամ ագարակապանին պղտիկ տղուն կառքը կը քաշէր ձիու պէս :

Անցած տարի՝ սաստիկ ձմեռ մը ըրաւ : Ագարակապանին հիւղակը կիսովին ծածկուած էր ձիւնին տակ :

Ատառ մը, մինչդեռ ագարակապանը դարձեալ անտառ գացած էր իր գործով զբաղելու, կատաղի գայլ



մը մօտեցաւ հիւղակին և ուղեց ներս մտնել, ագարակապանին պղտիկ տղաքը բզկեղու համար :

Բայց Թօթօր հոն էր : Թէև հիւղակին աւելի տկար էր,

սակայն քաջաբար անոր վրայ նետուեցաւ, սկսաւ կռուիլ ու թող չտալ որ հիւղակը մտնէ :

Միեւնոյն ատեն բոլոր ուժովը կը հաչէր՝ որպէս զի տէրը լսէ ձայնը և օգնութեան հասնի :

Վերջապէս ագարակապանը բեց անոր հաչիւնները. հասկեցաւ որ Թօթօր վասնզի մէջ է, և վաղելով հասաւ ձեռքը քապարով մը :

Երբոր հիւղակին մօտեցաւ, Թօթօր այլևս ուժը կորսնցուցած էր ու պիտի յաղթուէր գայլէն :

Բայց ագարակապանը շատ մը գայլին վրայ խայացաւ և տապարի հարուածով մը սպաննեց գային :

Եթէ Թօթօրի քաջութիւնը չըլլար՝ ագարակապանին տղաքը բղբատուած էին :

ՅԱՌԵՐ.— Երեսովին՝ կէս մը : — Բզկեղ՝ կտոր կտոր ընել : — Բ սգարար՝ քաջութեամբ : — Տապար՝ կացին, փայտ կտրելու յատուկ գործիք : — Խոյսնալ՝ յարձակիլ :

ԸՆԴՈՒՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ կերպով պէտք է վարուիք կենդանիներուն հետ : — Ի՞նչ ըրաւ Թօթօր : — Ի՞նչ է ագարակը : — Ի՞նչ է ագարակապանը : — Եթէ Թօթօր չըլլար՝ ի՞նչ պիտի ըլլային ագարակապանին տղաքը : — Ի՞նչ է ընտանի կենդանին : — Ո՞րն է ամենէն խելացին : — Ի՞նչ է անոնց օգուտը :

ՈՒՍՈՒԹՅԻՆ ԲՈՅՍՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Կենդանիները շատ մեծ օգուտներ կ'ընձայն մեզի : — Առանց ատոր ալ՝ իրաւունք չունինք գանոնը չարչարելու : — Կրկնապէս անիրաւութիւն գործած կ'ըլլանք երբ չարութեամբ կը վարուիք մեզի ծառայութիւն մատուցանող կենդանիներուն հետ :



45. Գ Ա Ռ Ն Ո Ւ Կ Ը

Ազուոր դասնուկս իմ սիրուն,
Եկո՛ւր, դասկե՛ք լուս ի վեր,
Ըստուերին տակ ծառերուն
Ուր կը փըչեն միտ հովեր:

Փափուկ խոտերը դաշտին
Քեզի բազմոց ի՞նչ բլլան,
Լիճին ջուրերը նիւթին
Տոտիկներդ ի՞նչ լլուան:

Քեզի բունեն ու ձորեն
Քաղկեմ տերև ու ծաղիկ,
Արտեն բերեմ քեզ ցորեն
Տունեն շաքար ու նաւթիկ:

Ծունկըս քեզի անկողին՝
Կուրծքս բարձ՝ թեւըս վերմակ,
Չի դպչի սոչըդ հողին
Չազատար բուրբըդ ճերմակ:

ՍԻՊԻԼ

ԲԱՌԻՐ.—ՍՅՈՒԵՐ՝ շուր:—ՄԵՂՈՒ՝ թեթեւ:—ՀԵՅՏԻԳ՝ (փոխա-
բերարար) անուշ:—ՆԱՏԻԿ՝ իւզով տապկուած խմորեղէն (պօղաչա):

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.—Գունուկը ո՞ր կենդանիին ծագն է.—
Երբոր մեծնայ ի՞նչ կուտայ մեզի. — Ի՞նչ են «լեռ»ը, «արտ»ը,
«դաշտ»ը, «ձոր»ը, «լիճ»ը:—Ի՞նչ է բուրբը: — Ինչն՞ր կը շինուին
անով:—Անոր նմանող ինչն՞ր կան:—Ի՞նչ կը շինուին անոնցմով:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆԵՆԵՐԸ. — Ընտանի կենդանիները
որոնց հետ տղաք շատ անգամ գէշ կը վարուին, ո՛չ միայն զբօսանքի
լաւ միտցներ կրնան դառնալ, այլ նաեւ մեծ օգուտներ կ'ընծայեն.—
Երկիրներ կան որոնց բնակիչները մի միայն կենդանիներու շնորհիւ
կ'ապրին:—Շատ աղքատ ընտանիքներ ալ կենդանիներու շնորհիւ կը
ճարեն իրենց ապրուստը:—Ընտանի կենդանիները բանի՛ լաւ նա-
ուին, սյնքա՛ն օգտակար կը դառնան:

46. Զ Ա Ր Ի Ն Պ Ա Տ Ի Ժ Ը

Ա.

Ղազարոս աշխատասէր տղայ մըն էր, բայց չէր
սիրուեր ոչ իր դաստիարակէն, ոչ ալ իր ընկերներէն:

Ղազարոսի չարութիւններէն մէկն ալ սա էր որ կը
սիրէր չարչարել կենդանիները: Ծուն, կատու, աքլոր՝
զինքը տեսածնուն պէս կը փախչէին, որովհետեւ
ամէնքն ալ կը տանջէր:

Քանի մը անգամ դաստիարակը խրատած էր Ղա-
զարոսը:

Շատ անգամ ալ կ'ըսէր՝ դայն չամողելու համար.



—Ղազարոս, զաւակս, մի՛ դպչիր կենդանիներուն.
նախ որ իրաւունք չունիս զանոնք չարչարելու, և յի-
տոյ, կրնայ ըլլալ որ գլխուդ փորձանք բերեն:

Ղազարոս մտիկ չէր ընէր:


Անցած ձմեռ՝ քիչ մնաց որ դպրոցին կատուն իր
աչքը հանէր: Խեղճ կենդանիին պոչը կը սեղմէր՝ երբ
ձանկի հարուած մը ստացաւ դէմքին վրայ: Բարերախ-
տաբար աչքը անմիտս մնաց:

Ստիկա սակայն դաս մը չեղաւ իրեն:

Առջի օր՝ վերջապէս պատիժը գտաւ:

Հայագործին ձին կեցած էր իրենց տանը առջև,
Ղազարոս անմիջապէս կենդանիին մօտեցաւ և ձեռքի
գնդասեղովը սկսաւ խոցել զայն:

Կենդանին խփոյն կից մը զարկաւ, և Ղազարոս
զեռինը ինկաւ արիւնըւայ գէմքով:



Հիմայ Ղազարոս բոլորովին աղցանաչելի դարձած է.
դէմքին վրայ չատ վէրքեր կան: Եթէ բժշկուի ալ,
անոնց հետքերը բնաւ չափաի անհետանան:

Ոչ ոք մեղքցաւ Ղազարոսը:

ԲԱՌԻՆՐ.—Նոցել՝ վերաւորել:—ԱՆՆԱՆԱՅՆԵԼԻ՝ չճանչցուող:—
ՀԵՏԻ՝ նշան:

ԸՆԴԱՅՆՆԵԼԻ ԿԵՏԵՐ.—Ղազարոս իրաւունք ունէ՞ր կենդանի-
նքը չարչրկելու:—Ինչո՞ւ:—Ի՞նչ պէտք էր րնէր դատարակին
խրատներուն վրայ:—Ինչո՞ւ զինքը չմեղքցան:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹ՝ ԻՆՆԵՐԸ.—Մինակ աշխատուէր լի-
լալը չի բաւեր տղայ մը սիրելի դայձնելու:—Տղաք պէտք է ո՛չ
միայն ուսուենք՝վ, այլ վարքով ուլ օրինակելի դառնան:—Տղաք ընդ-
հանրապէս պզտիկ կենդանիները չարչարելով կը սկսին, բայց տակաւ
այդ ունակութիւնը վարժութիւն կը դառնայ և և մեծ կենդանիներուն
ալ կը դպչին, առանց մտածելու որ անոնք ալ կրնան իրենց միտանել
ինքզինքնին պաշտպանելու համար:

47. Չ Ա Ր Ի Ն Պ Ա Տ Ի Ժ Ը

(Շարունակութիւն)

Բ.

Ղազարոս մասնաւորաբար կը տանջէր իրենց տան շունը, Ագօրը, որ շատ սիրուն և հաւատարիմ կենդանի մըն էր:

Ինչո՞՞ կենդանին չէր ուզեր Նշարութեամբ փոխարինել Ղազարոսի գէշ վարմունքը: Ընդհակառակը, շարունակ կ'աշխատէր անոր հաճելի ըլլալ. ուրախութեան կանչերով կը դիմաւորէր զայն, պոչը խաղցնելով անոր շուրջը կը գտնար, ձեռուրները կը լզէր ու կը ցատկըտէր:

Բայց Ղազարոս նորէն ետ չէր կենար իր սիրական ունակութեան. ամէն անգամ որ առիթը կը գտնէր, կը տանջէր Ագօրը:

— Տղաս, ըսաւ օր մը հայրը իրեն, ինչո՞ւ կը չարչարես խեղճ անասունը, անիկա հազար ու մէկ օգուտ ունի մեզի. ո՛չ միայն բարի ու հաւատարիմ է, այլ մեր տունը կը պահպանէ գողերու և չարագործներու գէմ. յետոյ, անասուն ըլլալով հանդերձ քեզմէ՝ աւելի մարդկութեամբ կը վարուի. ո՛չ միայն պարապ տեղը չարութիւն չընէր, այլ նոյն իսկ իրեն եղած չարութիւնը բարութեամբ կը փոխարինէ. մի վշտացներ գինքը, միշտ պէտք պիտի ունենաս անոր:

Մինչդեռ հայրը կը խօսէր՝ Ղազարոս կը մտածէր.

— Շունէն գալիք օգուտը ի՞նչ պիտի ըլլայ:

Եւ կը չարունակէր իր չարութիւնը:

* * *

Սակայն Ղազարոս իրօք պէտք ունեցաւ Ագօրին: Կիրակի օր մը՝ Ագօրը հեռը առնելով՝ ծովափը գացած էր ու կ'աշխատէր կենդանին ծովը նետելու:

Անա՛նկ պատահեցաւ որ փոխանակ Ագօրին՝ ինք ծովը ինկաւ: Տարակոյս չկար որ պիտի խեղդուէր, որովհետեւ լողալ չէր գիտեր:

Բայց ան հաւատարիմ շունը անմիջապէս ծովը նետուեցաւ, և Ղազարոսը հագուստներէն խածնելով՝ ծովեզերք հանեց:

Չար տղան նուազած էր վախէն:

Հայրն ու մայրը խիտին վազեցին հասան, և զը՞՞ ուարաւ կրցան սրափեցնել Ղազարոսը:

— Ասիկա, ըսաւ հայրը, ձիուն կիցէն աւելի մեծ դաս մը թող ըլլայ քեզի. թերեւս կը խորհէիր թէ Ագօրէն ոչ մէկ օգուտ կուգայ քեզի, բայց անասուսար որ եթէ ան չըլլար՝ հիմա խեղդուած էիր:

ԲԱՌԵՐ. — Կանց՝ աղաղակ. — Գիմաւորել՝ դէմը ելլել: — Ունակութիւն՝ գէշ սովորութիւն: — Չարագործ՝ չարութիւն ընող: — Մարդկութեամբ՝ մարդու պէս: — Ծովափ՝ ծովին եզերքը: — Նուազիլ՝ մարիլ: — Սրափեցնել՝ ուշքի բերել, արթնցնել:

ԸՆԴԻԱՅՆՆԻ ԿԷՏԵՐ. — Պատմեցէք ամբողջ պատմութիւնը, նախորդ մասին հետ. — Չիուն կիցը դաս՝ եղա՞ւ Ղազարոսի: — Ի՞նչ եղաւ հետեւանքը: — Ի՞նչ կը նշանակէ «մարդկութեամբ վարուիլ»: — Ինչո՞ւ Ագօրի ընթացքը ձիուն կիցէն աւելի մեծ դաս մըն էր: — Ի՞նչ է ծովափը, ինչե՞ր կը գտնուին այնտեղ: — Ի՞նչ է ծովը, ի՞նչ կուտայ մեզի, ի՞նչպէս եւ ի՞նչ տեսակ բաներով կ'անցնին անոր վրայէն:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Մի արհամարհէք ձեզմէ տկարներն ու փոքրերը, միշտ կրնար պէտք ունենալ անոնց օգնութեան: — Չարութիւնը բարութեամբ փոխարինելով աւելի մեծ և աւելի ազդու պատիժ մը տուած կ'ըլլաք չարերուն:

48. ԶԿՆՈՐՄՆ ՈՒ ՈՐՍՈՐԴԸ

Զկնորս Սիմոն շատ սղեղ մարդ մըն էր :

Օր մը, կոնակը ծանր բևս մը ատած, անտառէն սուռն կը վերադառնար : Ծամբան աստույցներով ծածկուած էր և խեղճ ձկնաբար մեծ գծուարութեամբ կը յատաջանար :

Երբ որտորդ թովմասի տան մօտերը հասաւ, Սիմոն վար դրաւ բեռը, որպէս զի քիչ մը յողնութիւն ատնէ :

Թովմաս տանը ատաջքն էր և ուշադրութեամբ կը զիտէր Սիմոնը :

— Ի՞նչ սղեղ մարդ, ըսաւ յանկարծ, ո՞՞նչ, մարդուս գանձիլը կուզայ :

— Յեղի ի՞նչ փնաս ունի սղեղութիւնս, ըսաւ Սիմոն՝ որ որտորդին խօսքը լսած էր : Ի՞նչ գէշութիւն սեսար իմ սղեղութեանէս :

— Այդչափ սղեղ մարդիկ չար ըլլալու են չարունակեց թովմաս :

Չարութիւնը մարդուս սրտին մէջն է և ո՞չ թէ գէժքին վրայ, պատասխանեց Սիմոն :

* * *

Քանի մը օր ետքը, մինչդեռ ձկնորս Սիմոն գետեզրին մօտ կ'աշխատէր իր նաւակին մէջ, որտորդ թովմասի սղան գետին մօտեցաւ, փոթորիկէն կէս մը կործանած կամուրջին վրայէն զիմաց անցնելու համար :

Թովմասի սղան չէր զիտէր թէ կամուրջը խաւիսու է :

— Մի՛ անցնիր, զաւակս, ըսաւ Սիմոն, կը փլչի ու գետը կ'իջնաս :

Տղան կեցաւ, բայց որտորդ թովմաս՝ որ գետին միւս եզերքը կը գանուէր՝ պոռայ անոր :

— Կարապետ, ախանջ մի կախեր Սիմոնին և անցիր, կամուրջը բան մը չունի :

Կարապետ հետեւեցաւ հօրը խորհուրդին, բայց հազիր քանի մը քայլ ատած էր կամուրջը փլաւ :

Կարապետ խեղդուելու վտանդին մէջն էր և օղնութիւն կ'աղագակէր :

Հայրը չէր համարձակեր գետին մէջ նետուիլ, և վեսագին ճիչեր կ'արձակէր :

Բայց անա ձկնորս Սիմոն սառ ջուրերուն մէջ նետուեցաւ և Կարապետը աղատելով տարաւ հօրը :

Թովմաս ամօթով փնաց, միտքը բերելով այն ծանր խօսքերը զորս քանի մը օր ատաջըրած էր, անոր սղեղութիւնը ծաղրելու համար :

ԲԱՌԵՐ. — ԳԵՏԵՐ՝ գետին եզերքը, — ԽԱՐԽԱՎ՝ փլչելու մօտ: — ՎԵՍԱԳԻՆ՝ վիշտ յայտնող: — ԾԻՉ՝ աղաղակ, պոռչտուք :

ԸՆԴՈՒՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Թովմաս իրաւունք ունէ՞ր Սիմոնի սղեղութիւնը ծաղրելու: — Ինչո՞ւ: — Ի՞նչ է գետը: — Սիմոն ի՞նչ ըրած եղաւ՝ թովմասի տղան փրկելով. — Ի՞նչ կը նշանակէ՝ «ախանջ մի՛ կախեր»:

ՈՒՍՈՒՅՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տգեղութիւնը բնական պակասութիւն մըն է, անձնական թերութիւն մը չէ: — Տգեղը պատասխանատու չէ իր սղեղութեան որ ատոր համար այգանուի: — Լաւ սիրտ մը անպատճառ գեղեցիկ մարմիններու մէջ չի գտնուիր: — Վրիժառութեան լաւագոյն եղանակը վեհանձն ներողութիւնն ու բարութիւնն է:



49. Մ Ա Ն Ի Շ Ա Կ Ը

Միրուն մանիշակ, արդեօք ինչո՞ւ դուն
Սյղպէս հովսիկ մէջ կը ծաղկիս հետուն,
Տերեւներուն մէջ ինչո՞ւ պահուրտիս
Ու հըպարտ ծաղկանց կարգէն կը փախչիս:

Բայց չըճնա՛յ ծաղիկ, երբ կը քաղենք քեզ,
Սւելի անուշ բուրմունք կ'արձակես՝
Քան շատ ծաղիկներ որոնք պըննուիկ
ձոխ արդուզարդով փայլով թանկազին:

Եւ համեստութեան դուն պատկերն իսկ ես,
Անոր պէս պարզուկ ազրիլ կը սիրես,
Եւ երբ արժանիքդ ի վեր կը հանեն,
«Շնորհակալ եմ», մընջես հեզօրեմ:

Ք. Ֆ. ՎԱՅՍ

ԲԱՌԵՐ. — Հովիտ՝ խոր տեղ:— ԶԲՈՅՊ՝ գեղեցիկ, աղուօր: —
Բուրմունք՝ հոտ:— Պենուիլ՝ զարդարուիլ: — ձոխ՝ հարուստ:—
Հեզօրեմ՝ փափկութեամբ, համեստութեամբ:

ԸՆԴՈՒՅՁԻՆ ԿԵՏԵՐ. — Ի՞նչ տեսակ ծաղիկ է մանիշակը:— Ի՞նչ
յատկութիւն կը վերագրենք անոր: — Ի՞նչ է արդուզարդը: — Ի՞նչ
տեսակ արդուզարդ պէտք է ընել:— Ի՞նչ կը նշանակէ «արժանիքը
ի վեր հանեն»:

ՈՒՍՈՒՅՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Համեստութիւնը պարտա-
կանութիւն մըն է, այն որ այդ պարտէն կը թերանայ՝ իրեն կը
մնասէ: — Լաւագոյն արժանիքն իսկ աւելի ցայտուն կը դառնայ հա-
մեստութեամբ քան գոռոզութեամբ, հպարտութեամբ:— Ընդհակառակը՝
հպարտութիւնը կը նսեմացնէ զայն:— Պէտք չէ որ մենք գովենք մեր
յատկութիւնները կամ մեր կարողութիւնը, այլ պէտք է թողունք որ
ուրիշներ մեզ գնահատեն:

50. Խ Ա Ղ Ա Լ Ի Ք Ն Ե Ր Ը

Դեկտեմբեր ամիսն էր, շատ ցուրտ կ'ընէր, սու-
ներն ու ճամբարները ձիւնով ծածկուած էին:

Աղաւնի՝ իր սենեակին պատուհանին առջեւ կե-
ցած, փողոցը կը դիտէր, երբ մայրը ներս մտաւ և
նստաւ տաքուկ վառարանին առջեւ:

Աղաւնի անմիջապէս մօրը քով գնաց:

— Մայր, ըսաւ, շատ ցուրտ կ'ընէ այսօր. խեղճ
թոչունները արդեօք որչա՛փ կը մսին. այսօր քիչ մը
աւելի հացի փշրանք պիտի նետեմ անոնց:

— Շատ աղէկ մտածեր ես, աղջիկս, ըսաւ մայրը,
բայց թոչուններէն աւելի գթութեան կարօտ արարած-
ներ կան, անոնց վրայ ալ մտածելու ես:

— Որո՞նք են, հարցուց Աղաւնի:

Աղքատ աղաքը. անոնք ո՛չ քեզի պէս աղուօր կե-
րակուրներ ունին, ոչ հազուստ, ոչ ալ խաղալիք.
կ'ուզե՞ս որ այսօր քեզի հետ անոնցմէ մէկ քանիին
այցելինք:

— Օ՛հ, այո՛, մա՛յր, գոչեց Աղաւնի:

Երկու ժամ վերջ՝ Աղաւնի և իր մայրը դուրս
եկան ու շատ մը կարօտ ընտանիքներու այցելեցին:

Աղաւնի շատ յուզուեցաւ այդ ընտանիքներու թշուառութիւնը տեսնելով, և իր քրտակին մէջ գլուխ տուած գրաւը անոնց բաժնեց:

Բարի աղջիկը գրաւը չէր սիրեր. ատոր համար՝ շատ դիւրաւ գտաւ ողորմութեան այդ եղանակը:

Դիտած էր մանաւանդ որ իր այցելած աղաքը բնաւ խաղալիք չունէին:

Երբոր տուն վերադարձան, Աղաւնի ծրարեց իր ամէնէն աղուոր խաղալիքները և մօրմէն արածուութիւն ուղեց զանոնք աղքատ տղոց զրկելու համար:

Մայրը զարմացաւ, հարցուց թէ ինչո՞ւ իր ամէնէն աղուոր խաղալիքները զրկել կ'ուզէ:


—Մայր, պատասխանեց Աղաւնի, այսօր հասկցայ որ ձշմարտապէս ողորմած ըլլալու համար պէտք է ինքզինքը զրկել:

Մայրը շատ ուրախացաւ այս պատասխանէն և կարողին համբուրեց Աղաւնին:

ԲԱՌԵՐ.—Կարողին՝ սիրով:

ԸՆԴԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.—Ի՞նչ տեսակ ընտանիքի գաւակ էր Աղաւնի:—Ի՞նչ տեսակ աղջիկ էր:—Ինչո՞ւ յուզուեցաւ աղքատ ընդ տանիքներու այցելած ատենը:—Ինչո՞ւ համար իր խաղալիքներուն ամէնէն աղուորները զրկեց աղքատ տղոց:—Ինչո՞ւ մայրը ուրախացաւ:—Դուք ալ անոր պէս պիտի վարուէի՞ր:—Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.—Ձրկել ինքզինքը՝ ողորմելու համար, բարբի լաւագոյն տեսակն է:—Ատոր մէջն է մանաւանդ բարեգործութեան ճշմարիտ հանդիսը:



51. Ե Ձ ՈՒ Ձ Ի

Անձնատէր ձին
Լիզճուկ ևզին
Այսպէս կ'ըսէր.
—Ես միշտ իմ տէր
Շալկած տանիմ
Դաշտ ու գեղեր.
Փառք շատ ունիմ.
Թող քեզ համբն
Ձիրքերս ամէն.

Իսկ դուն ի՞նչ ես, ևզի՛կ ակար,
Ի՞նչ ունիս դուն ձիբօ օգտակար,
Շատ շատ՝ արտեր վարել հերկել,
Յետոյ ախտս գալ ու նիւրիս:

—«Սակայն այդ իմ աշխատութիւն
Եթէ չըլլայ, քու տէրն ու դուն
Հապա ինչո՞վ պիտի ապրիք,
Ո՞վ անձնատէր ձի անխելիկ»:

Եղն աշապէս
Պատասխանեց.
Ձին ըսես՝
Լեզուն քաշեց:

ՎԱՐԴԱՆ ԱՌԱԿԱԳԻՐ

ԲԱՌԵՐ.—ՁԻՐԲ՝ յատկութիւն, բարեմասնութիւն: — ՆԻՐԵՆԷԼ՝
քնանալ: — Ս.ԳԽԵԼԻԿ՝ անիելը:

ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.—Ի՞նչ է անձնասիրութիւնը:—Ի՞նչ է անոր հակադարձ յատկութիւնը:—Ձին իրաւունք ունէ՞ր եզը արհամարհելու:—Ինչո՞ւ:—Ի՞նչ է «վարել հերկել»ը:—Եթէ եզին աշխատութիւնը չըլլար՝ ի՞նչ պիտի ըլլային ձին ու իր տէրը:—Ի՞նչ կը նշանակէ «լեզուն քաշել»:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.—Անձնատէրը միշտ իր անով կը հետաքրքրուի, և այդ պատճառաւ իսկ ո՛չ այլասէր կրնա՞ր ըլլալ, ոչ ներողամիտ, ոչ գթոտ, վերջապէս ոչ մէկ առաքինութիւն կրնայ ունենալ:—Ճշմարիտ արժանիք ունեցողները երբեք իրենց վրայ չեն խօսիր, կը թողուն որ ուրիշները զովեն իրենց կարողութիւնն ու բարեմասնութիւնները:

52. Բ Ա Ր Կ Ա Ս Ի Ր Տ Տ Ղ Ա Ն

Լեւոն բարկասիրտ տղայ մըն էր:
Պզտիկ պատճառ մը կը բաւէր որ բարկանայ, սրուայ, սառւըները գետին դարնէ:
Պէտք էր անանել թէ որքա՞ն տղեկ ու անհանոյ կը դառնար այդպէս բարկացած ատենը:
Քանի քանի անգամ դաստիարակը իրեն խորհուրդ

տուաւ որ թողու այդ գէշ վարմունքը, բայց Լեւոն մտիկ չըրաւ:

Շատ անգամ այնչա՛փ կը բարկանար որ կուրար, Երբեմն ալ իր ընկերակիցները կը ծեծէր:

Ատոր համար զինքը չէին սիրելի գպրոցին մէջ:

Ընկերները սկսան հեռու փախչիլ իրմէ:

Պուրքը, դբօսանքի միջոցին ալ, միշտ մինակ կը մնար:

Այս պատճառաւ Լեւոն միշտ տխուր էր, մինչդեռ իր ընկերակիցները ուրախ գուարթ կը խաղային իրարու հետ և հաճոյքով կ'անցընէին իրենց դբօսանքի ժամերը:

Դաստիարակն ալ սկսած էր չսիրել Լեւոնը, որովհետեւ բարկացող տղաքը միեւնոյն ատեն անհնազանդ ալ կ'ըլլան:

Եւ անհնազանդ տղաքը երբեք չեն սիրուիր իրենց դաստիարակէն, ինչպէս չեն սիրուիր արգէն իրենց ծնողքէն:

ԲԱՌԵՐ. — Բարկասիրտ՝ բարկացող: — Ս.ԳԽԱՆՈՅ՝ գէշ երեցող:

ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.—Ի՞նչ տեսակ տղայ է Լեւոն:—Բարկութիւնը ինչո՞ւ գէշ է:—Ընկերները իրաւունք ունէ՞ին իրմէ հեռու փախչելու:—Ինչո՞ւ:— Դաստիարակին համակրութիւնը չվայելող տղաքը ի՞նչ կը կորսնցնեն:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Բարկութիւնը մեծ թեթեւութիւն մըն է մարդոց համար, և շատ դժբախտութեանց ու չարիքի պատճառ կը դառնայ:—Բարկասիրտ մարդիկը չեն կրնար բնաւ ար-



դար ըլլալ որովհետեւ չեն կրնար դատողութեամբ գործել: — Միշտ պէտք է ներողամտութեամբ վարուիլ իր ընկերներուն հետ, համբերող ըլլալ և անուշութեամբ ուղղել անոնց թերութիւնները, ի հարկին դատարակին զիմելով և անոր միջատութիւնը խնդրելով:

53. Վ Ա Ր Դ Ո Ւ Հ Ի

Վարդունի պղտիկ աղջիկ մ'էր սիրուն
Եւ միշտ կ'ողորմէր հեկ աղքատներուն:
Ատառ մը կանուխ՝ երբ գպրոց կ'երթար՝
Տեսաւ ձերուկ մը որ անպասսպար՝
Անկիւն մը կեցած ձեռք կ'երկնցնէր:
Միտքը ինկաւ որ տամնոց մը ունէր:
Փնտտեց գրպանը՝ կարմիր գոգնոցին,
Բայց ո՛ւր էր, չկար հետքը տամնոցին:
Միտքը ցաւեցաւ փափուկ աղջրկան,
Այտերը մէյմէկ կարմիր վարդ գարձան:
Ի՞նչ ընէր հիմայ: Իր պղտիկ խելքով
Կը նզկեւ դանել ելլ մը ազահով:
Յիշեց հայրիկը որ ամէն գիշեր
Տամնոց մը տալով համբոյր կը քաղէր
Իր անուշաբոյր այտերէն խնձոր:
Իսկոյն մօտեցաւ ու գոչեց շրլմուր.
— «Ա՛խ, աղքատ պապա՛ տամնոցս չկայ,
Գեղի՛ ալ պաշիկ մը տամ նէ կ'ըլլա՞յ...»:
Յ.

ԲԱՌԻՐ.— Հէ՛հ՛ խեղճ, թշուառ: — Անպասսպար՝ տուն՝ տեղ
չունեցող: — Ճգնիլ՝ աշխատիլ — Յլ՛հ՛ միջոց, հնարք: — Անուշա-
բոյր՝ անուշ հոտող: — Շրլմուր՝ շփոթած:

ԸՆԴԻԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Բացատրեցէր թէ ի՞նչ էր Վարդունիին
ունեցած զգացումը.— Ինչո՞ւ մարտցկամներուն համար «ձեռք
կ'երկնցնեն» կ'ըսենք.— Ի՞նչ կը նշանակէ այտերը կարմիր վար
դարձան: — Ինչո՞ւ «խնձոր այտ» կ'ըսենք:

ՈՒՍՈՒՅՉԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Գիթալ և ողորմիլ՝ տար-
բեր բաներ են: — Մարդիկ կան որ կ'ողորմին առանց գթալու: — Ու-
րիշներ՝ չեն կրնար ողորմիլ, թէեւ կը գթան: — Ճշմարիտ ողորմու-
թիւնը պէտք է գութի զգացումէն ծնի, անոր արդիւնքը ըլլայ: — Պէտք
է նախ գթալ, յետոյ ողորմիլ: — Որչափ ալ քիչ ունենանք, միշտ բան
մը կրնանք տալ անոնց որոնք մեզմէ քիչ ունին: — Շատ անգամ անուշ
խօսք մը աւելի բարիք կ'ընծայէ բան դրամը:



54. Տ Ղ Ո Յ Տ Օ Ն Ե Ր Ը

Հիմայ, այս պահուս ձեր վրայ կը մտածեմ, պղտիկ
սիրելիներս, մինիմինի հրեշտակներս: Տղոց սօները
կը մօտենան: Կաղանգը ձերն է, հապա ծնունդը՝ ս՛հ,
անիկա որչա՛փ կ'ուրախացնէ աղաքը, երբ գիտնան որ

Յիսուս ալ պղտիկ պէտէք մը եղաւ ու խանձարուրի մը մէջ փաթթուելով օրբանին մէջ գրուեցաւ :

Եղբայր քոյր չունէր Յիսուս պէտէքը որ զինքը օրբէին. մինակ մայրը կար քովը, Սուրբ Աստուածածածինը, որ գաւկիին օրբանին մօտ նստած՝ ուրբովը դայն կ'օրբէր, ու ձեռքովն ալ կար կը կարէր ապրուելու համար :

Եկեղեցին այս տօներու յիշատակներն է որ պիտի կատարէ մօտ ատենէն, բոլոր ջահերը պիտի վառեն, քահանաները պիտի զգեսաւորուին, դպիր տղանք ոսկեթել բանուած չապիկներ պիտի հագնին. հայրիկները, մայրիկները եկեղեցի պիտի երթան, նոր լաթ՝ նոր կօշիկ պիտի հագնէք, պտուղներով լեցուն կաղանդի սեղաններուն չորս կողմը պիտի դանաք, պիտի ուտէք, պիտի խմէք, պիտի ցատկատէք ու ձեր ծնողքին ձեռքերը պիտի համբուրէք :

Իբրա որ շատ անուշ օրեր են կաղանդն ու Ծնունդը : Ազրարիկը՝ պղտիկ ձի մը պիտի գնէ ձեզի. քննաչքը՝ գլխարկով մարդ մը որ շարունակ կը դառնայ. հայրիկը չապիկառք մը, և գեռ ինչե՛ր, ինչե՛ր . . . այնպէս որ հայրիկներն անդամ պէտէք ըլլալ կ'ուզեն այդ օրերուն :

* * *

Բայց, պղտիկ բարեկամներս, կը կարծէ՞ք որ ամէն տղայ ալ ձեզի չափ երջանիկ ըլլայ, իրեն նուէր բերող, պտուղ գնող, անուշեղէն եփող ազրարիկ մը, հայրիկ և մայրիկ ունենայ :

Դուք արդէն գիտէք որ ձեր զրացիներուն, ձեր զըպրոցի ընկերներուն մէջ պղտիկ սրբեր կան որոնք զըբհուած են այդ ամէնէն : Եւ երբ դուք ձեր նոր հագուստներով, խաղալիքներով ու պտուղներով՝ կաղանդի առտուն՝ մութնուլուսուն դպրոց կ'երթաք ձեր ու-

սուցչին ձեռքը պագնելու և նուէր մըն ալ անկէ սունելու, անոնք իրենց վիզը ծոած «ա՛խ» պիտի քաշեն՝ ձեզի պէս ըլլալու համար :

Եթէ գիտնայիք որ անոնց համար որչա՛փ մեծ արժէք ունին հայր մը, մայր մը, կամ իրենց վրայ գուրգուրացող ազգական մը, այն ատեն աւելի սիրով պիտի պլլուէիք ձեր ծնողքին, անատակութիւն չպիտի ընէիք, սիրտ չպիտի հատցնէիք, փողոցները չպիտի խաղայիք : Եւ առտու իրիկուն, աւելի պիտի աղօթէիք Աստուծոյ՝ երկար կեանք և զործի յաջողութիւն խընդօրելով ձեր բարեւարներուն համար :

Գիտեմ որ բարի տղաք էք դուք, և երբ այնչափ խաղալիքներով, պտուղներով ու բարիքներով ուրախանաք, չէք կրնար գիմանալ որ ձեր տարիքը եղողներէն շատեր անդին սրտերնին կտարած, արտում տըխուր մտմտան :

Ձեզ տեսնեմ, պղտիկ բարեկամներս, մի՛ մոռնաք որբերն ու բոլոր չունեցողները, և ձեր ունեցածէն քիչ մը բան տուէք անոնց :

ՔԱՍԻՍ

ԱՄՌԵՐ. — Խանձարուր՝ լաթէ հագուստ որուն մէջ կը փաթթեն նոր ծնած աղաքը : — ՕՐԲԱՆ՝ օրորոց : — ԶԳԵՍԱՈՐՈՒԽ՝ հագուստները հագնելի : — ԴՊԻՐ ՏՊԱՅ՝ ձայնաւոր : — ՈՍԿԵԹԵԼ՝ ոսկի թելերով (սըրմա) : — ԲԵՆԱՅԻ՝ բրոջ ամուսին : — ԳՆԵԼ՝ ծախու առնել : — ԴՈՒՐԳՈՒՐՈՒ՝ սիրել, հոգ տանիլ — ԲԱՐԵՎՈՐ՝ բարիք ընող : — ԲԱՐԻԲ՝ աղէկութիւն :

ԸՆԴԻԱՅՆՆԵԼԻ ԿԵՏԵՐ. — Որո՞նք են տարուան մեծագոյն տօները : — Ինչո՞ւ համար կը տօնէք այդ օրերը : — Ի՞նչ է որբը : — Ի՞նչ կերպով պէտք է վարուիք անոնց հետ :

ՈՒՍՈՒՑԶԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ — Պէտք է որ. ամէն ճարդ մեր եղբայրը նկատենք, և իբր այդ սիրենք զայն ու օղնենք անոր. — Մասնաւորաբար պէտք է իրենք ու հոգանք որբերը որոնք կըրկնապէս զրկուածներ են, զրկուած ծնողքէ, զրկուած այն բազմատեսակ բարեքներէն զորս միայն ծնողը կրնան հայթայթել տղոց: — Յի սուս ալ իրերասիրութեան գերագոյն օրինակը եղաւ:

55. ԵՅԷ ՊԱՐԻԿ ԸԼԼԱՅԻ ԵՍ

Երկու աղջիկ կը խօսէին իրարու հետ:
Մէկը կ'ըսէր. — «Եթէ պարիկ ըլլայի ես,
Իմ տանա մէջ կ'ունենայի գոճաբ', բեհէկ,
Շրջաղղկառներ ժանեակներով մեքսիկոսեհ,
Խաղալիքներ և նուշիկներ, միրգեր պէսպէս,
Եթէ պարիկ ըլլայի ես»:

— «Ես ալ ըսաւ ընկերուհին իր դէռաւսի,
Շատ կը սիրեմ խաղալ, խնդալ, պերճանք՝ հանդէս:
Բայց տեսնէի երբ պղտիկ մը աղքատ ու հեղ
Որ կը մտի բոպիկ ու մերկ ու անօթի,
Ինչ որ ունիմ պիտի տայի անոր սրտէս,
Եթէ պարիկ ըլլայի ես»:

(Հետևողութիւն) ՍԻՊԻԼ

ԲԱՌԵՐ. — Մեքսիկոսեհ՝ մետաքսէ: — Պէսպէս՝ տեսակ տեսակ — Պեռաւսի՝ պղտիկ տարիքով:

ԸՆԴԴԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է պարիկը. — Ի՞նչ է գոճաբը. — Բանի՞ տեսակ գոճաբ կ'սոյ: — Բեհէկը ի՞նչ է. — Երկու աղջիկներէն որո՞ւն պէս պիտի ուզէր ընել: — Ինչո՞ւ:

ՈՒՍՈՒՑԶԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Առանց միջոցը ունենալու բարիք ընելու տենչալն ալ բարեգործութիւն է: — Այդ տենչանքը, նոյն իսկ եթէ չգոհանայ ալ, կրկին ուրիշ շատ ազնիւ զգացումներու յայտնութեան կը նպաստէ:



56. Մ Ե Մ Ժ Ա Մ Ա Ց Ո Յ Ց Ը

Ձատիկը՝ մօտեցած էր, Նուարդ և Անժէլ շատ ուրախ էին, որովհետեւ հայրիկներն խոստացած էր նովնօր հազուատներ զնել իրենց համար:

Աւագ չարաթը տակաւին չէր սկսած, օր մը երկու քոյրեր մինակ մնացած էին տան մէջ:

Մայրերնին դրացիի մը տուն գացած էր, պատուիրելով որ պարտէզը կենան և իրենց խաղալիքներէն զատ ուրիշ բանի չդպչին:

Բայց երկու չարածճի աղջիկները մոռցան իրենց մօրը պատուէրը:

Գիշ մը ատեն իրենց խաղալիքներով զբօսնելէ վերջ ,
տուն մտան և ուղեցին աւելի մօտէն դիտել սրահին մեծ
ժամացոյցը որ շատ գեղեցիկ ու թանկագին զարդ մըն էր :

Երկու անհնազանդները միայն դիտելով չգոհացան .
ուղեցին վերցնել ժամացոյցը և նայիլ թէ ինչ կայ տակը :
Եւ ահա թանկագին ժամացոյցը ինկաւ ձեռքերնուն ,
կտոր կտոր եղաւ :

Ճիշդ այդ միջոցին հայրերնին տուն դարձաւ և վեր
ելլելով տեսաւ եղածը :

Բարի մարդ մըն էր թէեւ , բայց շատ ցաւեցաւ որ
տղոց անհնազանդութեան պատճառաւ այդ աստիճան
գեղեցիկ ու թանկագին առարկայէ մը զրկուած են :

Ուղեց որ լաւ դաս մը տայ անոնց , և ըսաւ .

— Որպէս զի հասկնաք թէ գէշ բան մը ըրիք մայր
բիկին անհնազանդ գտնուելով , այս Զատիկին ձեզի նոր
հագուստ չպիտի առնեմ , և ձեր հագուստին դրամով ուս
րիշ ժամացոյց մը պիտի գնեմ :

Իրաւ ալ՝ այն Զատիկին Նուարդ և Անժէլ նոր հա
գուստ չունեցան ու չկրցան իրենց ընկերներուն հետ
վայելել Զատիկուան զբօսանքներու հաճոյքը :

ԸՆԴՈՒՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ .— Ի՞նչ գէշ բնատրուծիւն ունէին Նուարդ
եւ Անժէլ :— Ի՞նչ եղաւ հետեւանքը :— Ի՞նչ է Աւագ շաբաթը .
— Ի՞նչ է Զատիկը :— Ի՞նչ տեսակ առարկայ է ժամացոյցը :—
Գանձ տեսակ ժամացոյց գիտէք :

ՈՒՍՈՒՑՉԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ .— Տղաք պէտք է միայն
իրենց սեփական առարկաներով ու խաղալիքներով զբօս
նուեն :— Արգելուած բաներու հետ խաղալով ո՛չ միայն մեծ
Ֆրասներու տեղի կուտան , այլ նաև վտանգի կ'երթարկեն
իրենց անձը . օրինակ ապակիի , դանակի և ուրիշ վտան
գաւոր առարկաներու հետ խաղալով :

59. ԳԵՂԱՄԻ ՄԱՇԸ

Վարպետ Թովմաս շատ կարող երկաթագործ մըն էր ,
բայց ծերացած ըլլալուն՝ ա՛լ չէր կրնար աշխատել :
Միայն , ցուպը ձեռքը , պտոյտի կ'ելլէր ամէն օր , և
որովհետեւ շատ ապրած ու շատ բան տեսած էր , կը



սիրէր տղաքը գլուխը հառախել և լաւ խրատներ տալ
անոնց :

Օր մը , մինչդեռ կը խօսէին , մեռել մը անցուցին
անոնց մօտէն : Մեռնողը պզտիկ տղայ մըն էր , Գեղամը :

— Գիտէ՞ք թէ Գեղամը ինչպէս մեռաւ , հարցուց
վարպետ Թովմաս :

Տղաքը չէին գիտեր :
— Կեցէք որ պատմեմ , ըսաւ վարպետ Թովմաս :
Եւ ահա թէ ի՞նչ պատմեց .

— Գեղամը անառակ տղայ չէր , բայց գէշ սովոր
ութիւն մը ունէր . շատ կը սիրէր ծառերու վրայ մնա-

զընցի՛ թուշուհներու բոյնը քանդելու, կամ խեղճ ձա-
գուկները իրենց մօրմէն բաժնելու համար:

«Քանի քանի անգամ զինքը յանդիմանեցի, բայց
խօսք մտիկ չէր ընեք:

«Շատ օրեր՝ պտոյտի ելած ատենս, զինքը անպատ-
ճառ ծառի մը վրայ կը տեսնէի, և կ'ըսէի իրեն.

«—Գեղամ, զաւակս, վտանգաւոր բան է ըրածդ,
Պզտիկ տղաքը պէտք չէ որ ծառերու վրայ ելլեն, օր
մը փորձանք մը պիտի գայ գլխուդ:

«Կարծես թէ իրեն չէր ըսածս:

«Առջի օր՝ քրոջը հետ դաշտ կ'երթայ, և բարձր
ծառի մը վրայ բոյն մը տեսնելով, անմիջապէս ծառին
կը պլուռի ու վեր կ'ելլէ: Յետոյ, ճիւղի մը վրայ կոխե-
լով, կ'աշխատի բոյնը ձեռք ձգել:

«Դժբախտաբար ճիւղը փտած ըլլալով կը կոտորի և
Գեղամ անագին բարձրութենէ մը գետին կ'իջնայ ու կը
մնայ այնտեղ արիւնկոյտայ:

«Քոյրը կը սկսի պոռալ: Մօտը գտնուողներ օգնու-
թեան կը փորձարան, կ'առնեն տուն կը տանին Գեղամը
և բժիշկ կը կանչեն:

«Բայց օգուտ չընեք, Գեղամի վէրքերը ծանր էին:

«Ասոր համար մեռաւ Գեղամ, սուգի և ցաւի մէջ
ձգելով իր ծնողքը՝ օրոնք այնքան տառապանք քաշած
էին զինքը մեծցնելու և կրթելու համար:

ԲԱՌԵՐ.— Կարող՝ վարպետ, լաւ շինող.— Հաւաքել
ժողովել.— Մազիցիլ՝ շուլլուելով վեր ելլել.— Քաւիցիլ՝
աւրջտիկել.— Արիւնկոյտայ՝ արիւնի մէջ.— Փութալ՝ անա-
պարել:

ԸՆԴԱՅՆԵԼԻ ԿԵՏԵՐ.— Ինչու վտանգաւոր է ծառերու վրայ
մազիցիլը.— Ի՞նչ պիտի ըլլար՝ եթէ Գեղամ հետեւէր վարպետ թով-
մասի խրատներուն.— Տղաք պէտք է որ դպչին թուշուհներու

բոյներուն և ձագուկներուն.— Ինչու.— Ինչու Գեղամի ծնողքը
ցաւ ու վիշտ զգացին իր մահուան համար:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅՈՏՐՈՒԹԻԻՆԵՆԵՐԸ.— Տղաք զբօսանքի և
զուարճութեան շատ առիթներ ու միջոցներ ունին.— Պէտք
չունին ուրեմն վտանգաւոր բաներով անցընելու իրենց
զբօսանքի ժամանակը.— Գեղամ ամէն բանէ առաջ անհը-
նազանդութեան զոհ մըն է.— Տղոց համար բախտ մըն է
վարպետ թովմասի պէս խորհրդատու մը.— Չօգտուել այդ
տեսակ խորհրդատուներէ՝ կը նշանակէ իր սեփական բախ-
տը ոտնահարել:

58. ԽԱԿ ՊՏՈՒՂՆԵՐԸ

Մինասի որկրամուրումները առակի կարգ անցած էր
դպրոցին մէջ:

Բոլոր տղաքը գիտէին թէ Մինաս պէտք եղածէն
շատ կ'ուտէր միշտ, և թէ ատոր համար շարունակ ան-
հանգիստ կ'ըլլար:

Նոյն ինկ քանի մը անգամ Մինաս հիւանդ ալ պառ-
կած էր իր որկրամուրումեան պատճառաւ:

Ուրիշ բան մըն ալ կար սակայն զոր չէին գիտեր
դպրոցին մէջ:

Մինաս այնքան անյազ էր որ երբ մայրը պտուղ
չէր տար իրեն, կ'երթար դրացիներու պարտէզը, և
պտղաճուր ծառերու վրայ մազիցիլով պտուղները կը փրցնէր
ու կ'ուտէր:

Անգամ մը, մինչդեռ այսպէս ծառի մը վրայ ելած
էր, հայրը տեսաւ զինքը և լաւ մը պատժեց:

— Տղաս, ըսաւ անոր, այդ ըրածդ ո՛չ միայն գո-
ղութիւն է, այլ նաև շատ վտանգաւոր բան մը. արևին

տակ տաքցած, փոշիով ծածկուած ու տակաւին խակ պտուղները շատ ծանր հիւանդութեան պատճառ կը դառնան:

Հայրիկին խրատները օգուտ չունեցան, որովհետեւ Մինաս առջի օր նորէն ապրտեկի մը վրայ ելած և շատ մը խակ ու աղտոտ սալորներ կերած էր:

Հետեւանքը սա եղաւ որ Մինաս այսօր անկողին ինկած է:

Խեղճ հայրիկը, զաւկին հիւանդութիւնը բուժելու համար, բժիշկի և դեղի դրամ կուտայ շարունակ:

Յայտնի չէ որ Մինաս պիտի կրնայ բժշկուիլ:

ԲԱՌԵՐ.— Աճյագ՝ չկշտացող.— Պտղատու.՝ պտուղ տուող.— Խակ՝ չտաած: Սալորի ծառ.— Բուժել՝ ազէկցնել:

ԸՆԴՒԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ — Մինաս ինչո՞ւ ծառերու վրայէն խակ պտուղներ կը փրցնէր ու կ'ուտէր:— Ի՞նչ ըսաւ հայրը:— Ինչո՞ւ Մինաս նորէն հիւանդացաւ:— Ի՞նչ կը նշանակէ «առածի կարգ անցած է»:— Ինչո՞ւ «անկողին ինկաւ», կ'ըսենք:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Չափէն աւելի ուտելու վարժուելով՝ տղաք որկրամու կ'ըլլան:— Որկրամուտութիւնը թէեւ հաճելի բան մը կը թուի տղոց, բայց անոնց ամէնէն մեծ թշնամին է, որովհետեւ հիմնովին կը խանգարէ առողջութիւնը:— Որկրամուտութեան վարժուելով՝ տղաք բարոյապէս ալ կը տուժեն, որովհետեւ շատ հեղքիչ մը աւելի ուտելու համար կը ստիպուին անուղիղ միջոցներու դիմել, օրինակ գողնալ:

59. Հ Ե Տ Ա Ք Ր Ք Ի Ր Տ Ղ Ա Ն

Ա.

Դպրոցին աշակերտներուն մէջ ամէնէն աշխատասէրը չէր Շաւարշ, բայց կրնար պարծիլ թէ ամէնէն հետաքրքիրն էր:

Դաստիարակը միշտ կը կշտաւբեր զայն.

— Տղա՛ս, կ'ըսէր, հետաքրքրութիւնը յատկութիւն մըն է, բայց անպատճառ պէտք է որ օգտակար բան մը ըլլայ անոր առարկան: Օրինակի համար՝ հետաքրքրութիւնը յատկութիւն մը կը դառնայ, երբ ուզես գիտնալ թէ ի՞նչ տեսակ առարկաներէ շրջապատուած ես, թէ ինչպէ՞ս կազմուած են այդ առարկաները, ի՞նչ բանի կը գործածուին և թէ անոնցմէ ո՞րը օգտակար է և ո՞րը վնասակար:

Դարձեալ՝ հետաքրքրութիւնը յատկութիւն մը կը դառնայ երբ ուշադրութեամբ մտիկ կ'ընես քեզմէ մեծերուն, կամ ծնողքիդ և կամ դաստիարակիդ խրատներն ու խօսքերը:

«Բայց դուն գէշ սովորութիւն մը ունիս. չես ուզեր հասկնալ թէ կան բաներ որոնցմով հետաքրքրուիլը վնասակար է կամ անվայել:

«Վառարանին մէջ գտնուող կրակին ինչպէս կազմուած ըլլալը գիտնալու համար պէտք է քեզմէ մեծերուն հարցնես. եթէ հետաքրքրութիւնդ աւելի առաջ տանիս և կրակը բռնես, ձեռքդ կ'այրի: Այսպէսով հետաքրքրութիւնդ վնասակար կը դառնայ:

«Շատ անգամ կը պատահի որ ծնողքդ կամ ուրիշներ իրարու հետ առանձին տեսնուելու պէտք ունենան:

Պէտք չէ որ հետաքրքրուիս ու մտիկ ընես անոնց խօսքերը : Այդ պարագային՝ հետաքրքրութիւնդ շատ անօրինակ թան մը կը դառնայ և քեզ անքաղաքավար կը նկատենա :

Այսպէս կը խօսէր դաստիարակը , ամէն անգամ որ Շաւարշի հետաքրքրութիւնը վնասակար կամ անվայել կը դառնար :

ԲԱՌԵՐ.— Պարծիլ՝ պարծենալ :— Կշտամբել՝ յանդիմանել :— Առանձին՝ մինակնին :— Անվայել՝ չվայել :

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԵՏԵՐ.— Հետաքրքրութիւնը ե՞րբ յատկութիւն կը դառնայ եւ ե՞րբ թերութիւն :— Վնասակար հետաքրքրութեան ի՞նչ օրինակներ կրնար տալ :— Օգտակար հետաքրքրութեան օրինակներ ալ տուէր :

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Տղաք որչափ ատեն որ անփորձ են՝ չեն գիտեր վնասակարը օգտակարէն զանազանել և իրենց գլխուն փորձանք կը բերեն կամ անվայել ընթացք մը կ'ունենան առանց գիտնալու :— Այս պատճառաւ՝ պէտք է իրենց կեանքի ուղեցոյց ընտրեն իրենցմէ մեծերուն փորձառութիւնն ու խրատները :

60. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՂԱՆ

(Շարունակութիւն)

Բ.

Շաւարշ հետաքրքիր ըլլալուն չափ ալ յամառ էր : Դաստիարակին այդ գեղեցիկ խրատներն ու բացատրութիւնները կարծես իրեն չէին ուղղուած : Միշտ նոյն ամէն բանի հետաքրքրուող տղան կը մնար , հակառակ իրեն եղած յանդիմանութեանց :

Այս պատճառաւ է որ պատիժը գտաւ : Մայրը միշտ կը պատուիրէր իրեն որ մեղուներու փեթակներուն չմօտենայ :

— Կը կճեն , կ'ըսէր , վերջէն , ցաւ կը քաշես ու կը գղջաս :

Բայց Շաւարշ , ամէն անգամ որ պարտէզ կ'ելլէր , միշտ փեթակներուն կողմը կը դիմէր :

Մօրը պատուէրը չէր մտաբերեր բնաւ , և կ'ուզէր միշտ աւելի մօտէն տեսնել մեղուներու աշխատութիւնը :



Օր մը , այնքա՛ն մօտեցաւ անոնց որ մեղուները խոչնդակ , ձգեցին իրենց աշխատութիւնը և խոնրովին յարձակեցան Շաւարշի վրայ :

Խեղճը շատ վախցաւ , ուղեց փախչիլ , բայց մեղուները արագ արագ թռչելով գլխուն վրայ իջան և սկսան դէմքը խայթել :

Շաւարշ , սոսկալի կերպով վիրաւորուած , կը պոռար ու կը փախչէր :

Բարեբախտաբար մայրը մօտերն էր : Խեղճ կինը , զաւկին ազաղակները լսելուն պէս , հասկցաւ եղածը , փոռքաց անոր քով և դժուարաւ կրցաւ վանել մեղուները :

Շաւարշ երկու շաբաթ հիւանդ պառկեցաւ, և չատ անտանելի ցաւեր քաշեց: Դէմքը այնքան ուռած էր որ ընկերները չէին ճանչնար:

— Իեղի այնքան անդամներ պատուիրեցի որ չմօտենաս փեթակներուն, կ'ըսէր մայրը, եթէ խօսքս մտիկ ընէիր, հիմայ այդպէս չպիտի տանջուէիր:

Շաւարշ ալ զղջացած էր, բայց վերջէն զղջալը օգուտ չընէր:

ԲԱՌԵՐ.— Դիմել՝ ելթալ, — Մտարերել՝ միտքը բերել, — Խրտչիլ՝ վախնալ, — Խմրովիճ՝ ամէնքը մէկ, — Փարալ՝ անապարել, — Վանել՝ վանաել:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ է փեթակը, — Ի՞նչ կը քաղենք փեթակէն, — Ի՞նչ տեսակ կենդանի է մեղուն, — Ամէնքն ալ մեղր կը շինեն, — Ինչո՞ւ խայծեցին Շաւարշը, — Ինչո՞ւ համար վերջէն զղջալը օգուտ չընէր:

ՌԻՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Յամառ տղաքը միշտ իրենց կը քնասեն, ոչինչ կը սորվին և չեն կրնար յառաջ դիմել, — Շուտով անհամբոյր բնաւորութեան տէր կը դառնան, չեն սիրուիր ու դժբախտ կ'ըլլան:

61. Ա Գ Ռ Ա Ի Ը

Ագռաւը կ'աղաչէր

Խիկարին

Թէ ի՞նչ դեղ տալ պէտք էր

Իր ձագին:

Կը պնդէր թէ ցաւն է սաստիկ

Անողորմ մահն է շատ մօտիկ:




Իսկ մեր Խիկար պատասխանէր.
— «Ագռա՛ւ, գնա տերեւ մը բեր
Ուր դուն ծըրսած չըլլաս բնաւ»: —
Ագռաւ գնաց բայց չը գտա՛ւ,
Եւր հանդիպիս նեղ օրերու,
Լաւ կը լսե՛ս, բարեկամ դու,
Ոչ, չես գտնար ցաւերուդ դեղ,
Թէ պղծե՛ր ես ամէն տուն տեղ:

ՎԱՆԱՆ ՎՐԴ.

ԲԱՌԵՐ.— Խիկար՝ հին ատեններու իմաստուն մը որ աղուոր առակներ գրած է, — Անողորմ՝ չմեղքցող, — Ծըրտել՝ աղտոտել, — Պղծել՝ աղտոտել:

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ագռաւը ինչո՞ւ Խիկարին դիմեց, — Ինչո՞ւ մարուր տերեւ մը չգտաւ, — Ի՞նչ է այս առակին իմաստը:

ՌԻՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Պէտք է միշտ մեր լաւ վարմունքով մեզի բարեկամներ ստեղծենք, նոյն իսկ երբ կը կարծենք ուրիշի օգնութեան պէտք չունենալ: — Մարդիկ փոխադարձ օգնութեամբ միայն կրնան ազրիւ, ամէնէն զօրաւորն իսկ կրնայ ամէնէն ակարին պէտք ունենալ, — Այս պատճառաւ պէտք է անանկ վարուինք որ նեղը մնացած ատեննիս կարենանք օգնութիւն գտնել:



62. ԱՂՈՒԷՍՆ ՈՒ ԱՔԼՈՐԸ

Չորս օր կար որ խեղճ աղուէսը անօթի մնացեր էր, չէր գիտեր թէ ուրիշ՝ ուտելիք ձարէ:

Անօթութիւնը համարձակութիւն տուաւ իրեն, թողուց անտառը և հազար ու մէկ զգուշութեամբ գիւղին մօտեցաւ:

— Հարկաւ, կ'ըսէր ինքնիրեն, այնտեղ ուտելիք կը գտնեմ:

Մինչդեռ հաւնոցի մը մօտէն կ'անցնէր, տեսաւ գեղեցիկ աքլոր մը որ արևին տակ գլուխը ցցած՝ կը պլտըտէր սոնֆայրով:

Աղուէսը անուշ լեզու ու շողոքորթ էր, մօտեցաւ աքլորին և ըսաւ անոր.

— Աքլոր եղբայր, որչա՛փ գեղեցիկ ես, ամբողջ անտառին մէջ քեզի պէս աղուոր կենդանի մը չկայ:


Աքլորը գոռոզ էր, աղուէսին խօսքերը իր հպարտութիւնը կը գգուէին:

Այս պատճառաւ մտերմացաւ անոր հետ և սկսան խօսիլ սարէն ձորէն:

Աքաղաղը ինքզինքը կը գովէր, մինչդեռ աղուէսին միտքը ուրիշ տեղ էր:

Կ'ուզէր աքլորը զբաղեցնել և յանկարծ վրան յարձակելով առնել տանիլ ու խեղդել:

Միջոց մը՝ ըսաւ անոր.



— Աքլոր եղբայր, կ'ըսեն թէ շատ անուշ ձայն ունիս. մէյ մը երգէիր՝ մտիկ ընէի:

Աքլորը երգեց:

Սքանչելի՛ ձայն, ըսաւ աղուէսը, գովածնուն չափ կայ, ժամանակաւ քու հօրդ ձայնն ալ լսած եմ, ա՛ն միայն կը հաւասարի քու ձայնիդ, միայն թէ հայրդ ուրիշ կերպ կ'երգէր:

— Ի՛նչպէս:

— Անիկա աչքերը կը գոցէր և այնպէս կ'երգէր:

— Ես ալ կրնամ, ըսաւ աքլորը:



Յետոյ աչուընները դոցեց և կը պատրաստուէր երգելու՝ երբ աղուէտը վրան յարձակելով խածաւ վիզէն, ու շիտակ անտառ տանելով խեղդեց:

ԲԱՌԻՐ. — Սախալ՝ հպարտանալ:

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ տեսակ կենդանի է աղուէտը — Ինչո՞ւ մարդոց մօտ չսպրիր: — Ի՞նչ կը նշանակէ «անուշ լեզու էր»: — Ի՞նչ է շողօրթուծիւնը: — Ո՞ր տղաքը կ'ախորժին շողօրթուծենէ: — Ի՞նչ կը նշանակէ «հարստութիւնը զգուեր»: — Արլորը ինչո՞ւ զոհուեցաւ:

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Տղաք միշտ պէտք է զգուշանան կեղծաւորներէն ու շողօրթուծներէն: — Պէտք է գիտնան որ իրենց բոլոր ընկերներն ալ չեն կրնար բարի բլլալ, թէ անոնց մէջ կան չարեր ալ որոնք գէշ խորհուրդներով իրենց փնաս կրնան հասցնել: — Մինչդեռ սիրով ու մտերմութեամբ կ'ապրին իրենց բարի ընկերներուն հետ՝ պէտք է միւս կողմէ հեռու մնան իրենց չար ընկերներէն:

63. ԴԵՂՁԻՆ ԿՈՒՏԸ

Յերեկին, մինչդեռ տունէն դպրոց կը դառնար, Արայ զրպանէն հանեց խոշոր դեղձ մը զոր մայրը տուած էր իրեն:

Երբոր դեղձը կերաւ, կուտը անփութութեամբ նետեց ճամբուն եզերքը:

Ծերունի մը որ այնտեղ կը դանուէր, անմիջապէս կուտը առաւ և խնամով թաղեց հողին մէջ:

Արայ չկրցաւ խնդուքը զսպել:

— Զարմանալի՛ մարդ, կը մտածէր ինքնիրեն, ի՞նչ օգուտ ունի այս կուտը որ այսքան գուրգուրանք ցոյց տուաւ անոր համար:

*
**

Քանի մը տարիներ անցան. Արայ պատանի մը դարձած էր: Օր մը, մինչդեռ այդ ճամբէն կ'անցնէր, տեսաւ որ միևնոյն ձերունին ուշադրութեամբ կը խնամէ պղտիկ ծառ մը: Այս ծառը կը դանուէր ճիշդ հոն ուր կուտը թաղած էր ձերունին:

Արայ նորէն խնդաց:

— Սա ծառին վրայ, մտածեց, ոչ մէկ պտուղ կը գանուի. այս մարդը կ'երեւայ թէ ուրիշ հող չունի որ ասանկ անօգուտ ծառ մը խնամելով կը վատնէ իր ժամանակը:

Եւ անցաւ զնաց:

*
**

Անցան քանի մը տարիներ ալ: Արայ կատարեալ երիտասարդ մը դարձած էր:

Անանկ պատահեցաւ որ օր մը յողնած դադրած, այդ միւլնոյն տեղէն անցնի:

Տաք արև մը կար այն օրը և Արայ այնքան յողնած ու ծարաւ էր որ դժուարաւ կրնար շարունակել իր ճամբան:

— Պուտ մը ջուր, քիչ մը կազդուրուիւ, կը մտածէր, բայց ջուր չկար այդ կողմերը:

Եւ անա հասաւ այն ծառին առջև, որուն համար ձերուներն աշխատած էր այնքան տարիներ:

Մերուներն չկար այլևս, բայց իր աշխատութեան արդիւնքը մէջտեղն էր: Կուտը որ պղտիկ թուփ մը եղած էր, հիմա խոշոր աղուոր ծառ մըն էր դարձած, և սքանչելի դեղձեր անոր ճիւղերն ի վար կախուած էին:

Արայ շատ մը դեղձեր քաղեց, անցուց ծարաւը և կրցաւ հանգիստ շարունակել իր ճամբան:

Եւ սակայն ամօթահար էր, կը մտաբերէր թէ երբեմն ինչպէ՛ս ծաղրած էր այն ձերուներն որ իր նետած կուտը տնկելէ վերջ, անկէ բուսած ծառը կը խնամէր:

Այդ աշխատութիւնը որ իրեն ծաղրելի թուած էր, այսօր բարիքի աղբիւր մը կը դառնար անա:

ԲԱՌԵՐ.— Կազդուրուիլ՝ ոյժ առնել:— Մտաբերել՝ միտքը բերել:

ԸՆԴՈՒՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ի՞նչ տեսակ պտուղ է դեղձը. անոր նմանող ո՞ր պտուղը գիտէք:— Արայ ինչո՞ւ ամօթահար մնաց՝ դեղձերը ուտելէ վերջ:— Կուտ մը լճնչպէս ծառ կը դառնայ:

ՌԻՍՈՒՅԶԻՆ ԲԱՅՍՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Աշխարհի վրայ ոչինչ անօգուտ է. բայց միայն աշխատութիւնն ու յարատեւութիւնն են որ նոյն իսկ ամէնէն աննշան բաներէն մեծ օգուտներ կը հանեն:



64. Ծ Ն Ժ Ղ Ո Ւ Կ Ն Ե Ր Ը

Ճուռակ մը կը թռչէր բարձրերէն, երբ ճնճղուկ մը տեսնելով խոյացաւ վրան:

Ճնճղուկէն շատ աւելի զօրաւոր թեւեր ունենալով, շուտ մը հասաւ անոր և ճանկերովը բռնեց զայն:

Խեղճ ճնճղուկը ազատելու յոյս չունէր. ճուռակին զո՞ պիտի ըլլար: Յուսահատ՝ սկսաւ պոռալ կանչել, մինչդեռ ճուռակը զինքը առած դէպի իր բոյնը կը շքայտէր:

Բայց անա ուրիշ ճնճղուկներ լսեցին իրենց ընկերոջ ձայնը, հասկցան թէ ի՞նչ ցաւալի վիճակի մէջ կը գըտնուի, և ամէն կողմէ իրար կանչելով, բոլորը մէկ յարձակեցան ճուռակին վրայ:

Անոնք հասան ճուռակին, բարորակեցան անոր շուրջը, սկսան թեւերնին զարնել ու ճշել և այնքան աղմուկ հանեցին որ վերջապէս յաջողեցան ճուռակը վախցնել:


Ինչ որ մէկ ճնճղուկ չէր կրցած ընել, շատ մը ճնճղուկներ զիւրաւ կրցան ընել:

Ճուռակը թողուց իր որսը և փախաւ գնաց:

ԲԱՌԵՐ.— Խոյանալ՝ յարձակել:— Ծապել՝ աճապարել:— Բոլորուիլ շքայտաւել:— Ծչել՝ պոռալ կանչել:

ԸՆԴՆԱՅՆԵԼԻ ԿԷՏՆԵՐ.— Ի՞նչ տեսակ թռչուն է ճուռակը:—
Պատիկ թռչունները ուտող մեծ թռչուններուն ի՞նչ կ'ըսեն:— Անոնց
ո՞ր մասերը զորաւոր են:— Ո՞ր տեղուանքը կ'ապրին:

ՈՒՍՈՒՅՉԻՆ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Տասը տկար երբ իրա-
րու օգնութեան ձեռք կը մեկնեն, ինքնին զօրութիւն մը
կը կազմեն:— Միութեամբ, իրարու օգնելով մանաւանդ
մարդիկ կը յաջողին յաղթել կեանքի դժուարութեանց, և
ինքզինքնին պաշտպանել չարերու դէմ:



65. ՄԻՄԵՒՆԱԿՆԵՐԸ

Առաու էր: Զարուհի դպրոց կ'երթար երեքտկալով,
կարծես չկանուրեանք: Անիկա երկար ատեն կը կենար
խանութներուն առջեւ, առանց մտածելու որ ու՛չ պիտի
մնայ դպրոցէն և ատոր համար պիտի պատժուի:

Ճամբուն վրայ՝ հեռագրի ձողեր կը գտնուէին, և
անոնց թելերուն վրայ ալ խու՛մը մը ծիծեռնակներ ուրախ
զուարթ կը ցատքրտէին, յետոյ կը թռչտէին, կ'երթային
տանիքներուն ծայրը թառ կ'առնէին, ետքը նորէն կ'իջ-
նէին վար. թելերուն վրայ:


Զարուհի կը զմայլէր զանոնք տեսնելով:

— Ի՞նչ երջանիկ արարածներ, պոռաց յանկարծ,

բան գործ չունին, առտուընէ մինչեւ իրիկուն զուարճա-
նալով կ'անցընեն, մինչդեռ մենք ստիպուած ենք օրն
ի բուն աշխատի:

Սակայն մարդ մը (որ իր մօտ կեցած ու ըսածը
լսած էր.

— Աղջիկս, ըսաւ անոր դառնալով, շատ սխալ
կարծիք մը կազմեցիր այս թռչուններուն վրայ. դուն
անանկ կը կարծես թէ անոնք մի միայն զուարճութեան



համար այդպէս կ'ոսոսուեն ճուռողելով. բայց եթէ ու-
չադրութեամբ դիտես, պիտի տեսնես որ անոնց մէջ
մեծեր ու պզտիկներ կան. մեծերը որոնք ծնողներն են,
չարունակ կ'երթան հատիկներ կը փնտռեն ու կը փութան
իրենց պզտիկներուն քով, որպէս զի զանոնք կշտացնեն,
ճիշտ ինչպէս որ քու ծնողքդ կ'աշխատին քեզի սնունդ
ձարելու համար:

Զարուհի աւօրասիւս մնաց: Մարդը շարունակեց.

— Այն պզտիկներն ալ վաղը միւս օր, երբ կարե-

նան մինակնին թռչիլ, միեւնոյնը պիտի ընեն իրենցմէ
աւելի պղտիկներուն համար. ատոնք ալ մարդոց պէս
ստիպուած են ամբողջ օրը աշխատելու, եթէ ծուլանան,
անօթի կը մնան ու կը մեռնին: Հիմայ հասկցա՞ր թէ
որչա՞փ կը սխալէիր քիչ մը առաջ:

— Հասկցայ, շատ շնորհակալ եմ, ըսաւ Զարուհի:


— Մի՛ մոռնար մանաւանդ որ աշխատութիւնն է
այս թռչուններուն ուրախութեան միակ պատճառը.
Ճոյլերը միշտ տխուր են:

Զարուհի փութաց վարժարան, և անկէ ետքը ալ
քնաւ չէր յարմենար փողոցները և դասերէն ետ չէր մնար:

ԲԱՌԵՐ. — Զկամուրբամբ՝ չուզելով: — Ոստոստել՝ ցատ-
քրտել: — Փութալ՝ աճապարել: — Ամօրտաար մնալ՝ խըպ-
նիլ: — Յամենալ՝ ուշ մնալ:

ԸՆԴԱՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ կը նշանակէ «կարծիք կազմել».
Ի՞նչ գիտէք ծիծեռնակներուն վրայ. — Ի՞նչ է հեռագիրը: — Ին-
չո՞ւ աշխատութիւնը կ'որախացնէ եւ ծուլութիւնը կը տխրեցնէ:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Բնութեան մէջ ա-
ռանց աշխատութեան ոչինչ կը կատարուի: — Բոլոր կեն-
դանիները, բոլոր բոյսերը, բոլոր ճճիները ստիպուած են
անընդհատ աշխատիլ: Մինակ մը շիւններուն օրինակը կը
բաւէ մարդիկը աշխատութեան հրաւիրելու:



66. ԵՐԵՔ ԵՂԵՐԸ

Երեք եղեր, իրարմէ միշտ անբաժան
Թաւուտքին մէջ կ'արածէին միարան,
Չունէին բնաւ գայլէն վախ.
Օր մը, սակայն, իրարու հետ զժճեցան:
Չար գայլն եղաւ շատ ուրախ:
Բաժնուած էին անոնք: — Շատ դիւրաւ
Երեքն ալ զատ զատ բզբտեց կերաւ:

ԲԱՌԵՐ. — Անբաժան՝ մէկտեղ ապրող: — Պժախի՛ սրբողիլ՝

ԸՆԴԱՅՆՆԵԼԻ ԿԷՏԵՐ. — Ի՞նչ է Թաւուտքը. — Գայլը ինչո՞ւ
չէր կրնար դպչիլ եզերուն՝ երբ միարան կ'ապրէին: — Ի՞նչ տեսակ
անասուն է գայլը, ինչո՞ւ գայն կը սպաննեն:

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Միութեան մեծա-
դոյն բարիքը սա է որ տկարներէն զօրաւորներ կը զոյա-
ցընէ: — Բացատրել տղոց կեանքին պատշաճող բազմաթիւ
օրինակներով:

67. ՍԱԼՈՐԵՆԻՆ

Յակոր պարտէզ իջած էր և անյագորքեանք կը գիտէր խոշոր սալորենի մը որուն ճիւղերը ծռած էին գեղեցիկ պտուղներու ծանրութենէն :

Բաւական ատեն Յակոր դիտեց այդ աղուոր սալորեները . քանի՛ անոնց կը նայէր , այնքան ախորժակը կ'աւելնար :

Յանկարծ փափաք մը ունեցաւ .

— Հայրս , ըսաւ , ինձի արգիլած է սալորեներուն դպչիլ , բայց հիմա այստեղ մարդ չիկայ . եթէ քանի մը հատ փրցնելու ըլլամ , ո՞վ պիտի հասկնայ . սալորեները շատ են և հարկաւ չեն համրուած :

Յակոր կը պատրաստուէր ծառն ի վեր շուլլուելու , սակայն ուրիշ մտածում մը զինքը կեցուց .

— Հայրս , ըսաւ , անշուշտ բան մը գիտէր որ ինձի արգիլեց սալորեներուն դպչիլ . առջի օր ուսուցիչս կ'ըսէր որ պէտք է հնազանդինք մեզմէ մեծերուն :

Եւ սալորենիին քովէն հեռացաւ :

Բայց հազիւ քանի մը քայլ առած էր , երբ յանկարծ տեսաւ հայրը , որ սալորենիին մօտիկը գտնուող թուփերու ետին պահուըտած ըլլալով , լսած էր իր մեկնախօսութիւնը :

— Եկո՛ւր , պզտիկ Յակորս , ըսաւ իրեն , եկուր որ վարձատրեմ հնազանդութիւնդ , ես այստեղ էի և ամէն բան լսեցի . եկո՛ւր որ սարկեշտութեանդ փոխարէնը ընդունիս :

Եւ զայն սալորենիին մօտ տանելով , թոթուեց պտուղներով բեռնաւորուած ճիւղ մը , ուրկէ շատ մը աղուոր սալորենի ինկան վար :

ԲԱՌԵՐ . — Անյագորքեամբ չկշտանալով . — Մեկնախօսութիւն՝ ինքնիրեն խօսել :

ԸՆԴՂԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ . — Պտուղները ե՞րբ պէտք է ուտել . — Ի՞նչ վնաս կրնայ առաջ գալ խակ պտուղներէն . — Քանի՛ տեսակ սալորենի գիտէք . ինչո՞վ կը տարբերին իրարմէ :

ՈՒՍՈՒՅԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ . — Մի՛ ըսէք երբեք թէ մինակ էք , թէ մարդ չի տեսներ և թէ ո՛չ ոք կը գիտնայ ձեր ըրածը . — Ուրիշներու ներկայութեան պարկեշտ ըլլալը չի բաւեր . — Բուն պարկեշտութիւնը հոն է երբ կը գործադրէք առանց վկայի , մինակ եղած ատեննիդ :

68. ԳԱՅԼԸ ԵՒ ՇՈՒՆԸ

Գայլն ու շունը , օր մը , բարեկամացան և մէկտեղ ճամբայ ելան ուտելիք վնասելու :

Երկար ատեն կար որ իրարու հետ խոռոյ ապրած էին . և հիմայ կը խօսէին , իրենց զխու՛ն եկածները կը պատմէին :

Շունը ուրախ զուարթ կը ցատքոտէր , բայց գայլը անհանգիստ էր : Պզտիկ ձայն մը առածին պէս իսկոյն կը կենար :

— Ի՞նչ ունիս , գայլ եղբայր , կ'ըսէր շունը :

— Բան մը չէ :

Անտառ մտած էին , երբ յանկարծ խշրտուք մը լսուեցաւ ծառերու ճիւղերուն մէջէն :

Գայլը սոսկումի աղաղակ մը արձակեց :

— Ի՞նչ վախցար , գայլ եղբայր , ըսաւ շունը :

— Ինձի անանկ կուգայ որ մարդիկ կուգան մեր կողմը :

— Չէ՛, մի՛ վախնար, թռչուն մըն էր որ մէկ ծառէն ուրիշ ծառի մը վրայ անցաւ :

Քիչ մը անդին, նորէն աղմուկ մը լսուեցաւ : Այս անգամ ալ նապաստակ մըն էր որ գալլն ու շունը տեսնելով վախէն իր որջը կը փութար :

Գայլը նորէն վախցաւ :

— Կենանք, շուն եղբայր, ըսաւ դողալով, այս անգամ կարծեմ իրօք մարդ կուգայ :



— Մարդ չէ, նապաստակ մըն էր. բայց դուն ինչո՞ւ ասանկ ամէն վայրկեան կը վախնաս, հարցուց շունը :

— Ի՞նչ ընեմ, շուն եղբայր, ամէն մարդ թշնամի է ինձի :

— Բայց ատոր մէջ յանցանքը քուկդ է. որովհետեւ ընաւ բարի գործ մը չես տեսներ. այդպէս միշտ վախով պիտի ապրես. չարերը հանդիստ չունին :

ԲԱՌԵՐ.— Խռով ապրիլ՝ սրդողած մնալ :

ԸՆԴԱՅՆՆԵԼԻ ԿԵՏԵՐ.— Ի՞նչ է որջը.— Մը անասունները որջերու մէջ կը բնակին.— Կենդանիներու ուրիշ ի՞նչ բնակարաններ գիտէր :

ՈՒՍՈՒՑՁԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ձարերը միշտ վախ մէջ են, որովհետեւ իրենց խիղճը շիրենք հանգիստ չթողուր.— Գողի սիրտը միշտ դողի մէջ կ'ըլլայ.— Գաղտնի գործուած շարութիւնն իսկ տանջանք մըն է գործողին համար, որովհետեւ մարդոց պատիժէն աւելի ծանր է խղճին պատիժը :

69. ԿԱՂ ԾԵՐՈՒՆԻՆ

Դպրոցէ դարձին, քանի մը տղաք նշմարեցին մարդ մը որ կաղ ըլլալուն՝ շատ դժուարութեամբ կը քալէր : Տղաքը շատ բարի դպրոցականներ չէին. սկսան ծաղրել մարդը, անոր պէս կաղ կը ձեւանային ու կը հեգնէին խեղճը : Կաղը ձայն չհանեց, բայց սկսաւ լալ :

Այդ միջոցին ծերունի մը այնտեղէն կ'անցնէր. առիկա տեսաւ եղածը և դպրոցականները իր մօտ կանչելով.

— Տղաքս, ըսաւ, դիտե՛ք թէ ով է այս կաղ մարդը. կեցէք որ պատմեմ թէ ինչո՞ւ այդպէս կաղ դարձաւ : Տասը տարի առաջ, անիկա կայտառ մարդ մըն էր, և ձեզմէ աւելի աղէկ կը քալէր : Գիշեր մը, իրենց թաղին մէջ հրդեհ եղաւ : Ինք ալ իր դրացիներուն հետ փողոց ելած էր, երբ լսեց թէ այրող տան մէջ պղտիկ տղայ մը մնացած էր : Ոչ ոք կը համարձակէր տունէն ներս մտնել և խեղճ պղտիկը ազատել : Բայց ահա այս ձեր ծաղրած մարդը բոցերուն մէջ նետուեցաւ, այրող տունէն ներս մտաւ, գտաւ պղտիկը ու դուրս պիտի

եւլէր, երբ սանդուխը ուրկէ վար կ'իջնէր, յանկարծ
փլաւ: Պզտիկը ազատեց բայց իր ոտքն ալ կոտրեցաւ:

Տղաքը ուշադրութեամբ մտիկ ըրած էին ծերունիին
խօսքերը: Ամէնքն ալ ամօթէն կարմրած էին. յայտնի
էր որ զղջացած էին իրենց տգեղ վարձուներին համար:

ԸՆԴԼԱՅՆԵԼԻ ԿԷՏԵՐ.— Ինչո՞ւ պէտք է ծաղրենք անկար-
ները, աղքատներն ու թշուառները:

ՈՒԾՈՒՑԶԻՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Ոչ միայն պէտք է
ծաղրենք անկարները, աղքատներն ու թշուառները, այլ
ընդհակառակը պէտք է ջանանք անոնց դժբախտութիւնը
ամոքելու, մեր ձեռքէն եկած, նոյն իսկ մեզի ծանր արժե-
քիբ ամէն օժանդակութիւն նուիրելով անոնց:

Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Ծ

Ա Ր Տ Ա Ս Ա Ն Ո Ւ Թ Ե Ա Ն

Ե Ի

Դ Պ Ր Ո Ց Ա Կ Ա Ն Ն Ե Ր Կ Ա Յ Ա Ց Մ Ա Ն Ց Չ Ա Մ Ա Ր

ՅԱԻԵԼՈՒԱԾ

Լ Ա Ի Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ն Ե Ր Ը

(Մենախօսութիւն)

Մարդիկ կան որոնք շատ դժբախտ են... հացերնին կը պակսի, ջուրերնին կը պակսի, դրամ չունին, հոգերու տա՛կ ընկճուած են, թէ պանիր ուտել կարծելով օճառի կտոր մըն են ծամած... ո՛չ... այս ամէն անհաճոյ բաներէն զերծ են, և սակայն դժբախտ են, խեղճերը... Պիտի հարցնէք թէ ինչո՞ւ... լա՛ւ, բացատրեմ երկու խօսքով... Այդ մարդիկը դժբախտ են անո՛ր համար որ չեն կրնար լաւ գաղափար մը յղանալ... (պահ մը հաւն-դիսակասները դիտելով) Գիտէք հարկաւ թէ ի՛նչ է լաւ գաղափար մը... լաւ գաղափար մը, հաւատացէ՛ք խօսքիս, լաւ գաղափար մըն է, այսինքն (խրախալեցիւր վանկը հասիկ հասիկ շեշտելով) լաւ-գա-ղա-փար-մը... Փառք Աստուծոյ, ես գոնէ չեմ ենթարկուած այդ անտանելի դժբախտութեան... կը մաղթէի որ դուք ալ առկէ զերծ մնայիք, և ինծի պէս վայելէիք լաւ գաղափարներ յղանալու երջանկութիւնը... որովհետեւ աղուո՛ր բան է լաւ գաղափարներ յղանալը... չէ՞ք հաւատար, բացատրեմ ու տեսէք... (հիշ մը շունչ առնելով) Անգամ մը հայրս վարդի պզտիկ թուփ մը բերաւ և պարտէզը տնկեց... գիտէք անշուշտ թէ ինչո՞ւ համար կը տնկեն թուփերը... որպէս զի մեծնան, անանկ չէ՞... Յաջորդ օրն էր՝ երբ յղացայ առաջին լաւ գաղափարս... Արմինէ՛, ըսի քուրիկիս, երթանք տեսնենք թէ վարդի թուփը

ինչպէ՞ս կը մեծնայ... գացինք պարտէզ, թուփը հանեցինք տնկուած տեղէն, արմատները դիտեցինք երկաթատեմն, մէկիկ մէկիկ համրեցինք դանոնք, յետոյ նորէն թուփը տեղը տնկեցինք... և այսպէս օրերով, շաբաթներով... Յղացած լաւ գաղափարս սա արդիւնքը ունեցաւ որ ամիսներ անցան և դեռ առաջին վարդի կոկոնն իսկ չէ տուած այդ խեղճ վարդենին, և տալիք ալ չունի... Տեսա՞ք թէ ինչ աղուոր բան է լաւ գաղափար մը... Ուրիշ անգամ մը քոյրս ըսաւ որ իր մեղրամոմէ պէպէքը աղտոտեր է, և ահա դարձեալ լաւ գաղափար մը յղացայ... Բուրի՛կ, ըսի, հոգ մի՛ ըներ, դնա ջուր տաքցուր, քիչ մըն ալ օճառ բեր և պէպէքդ կը լուանք... Բոյրս վազեց գնաց, ջուրը տաքցուց, օճառն ալ բերաւ և սկսանք գործի... ջուրը կ'եռար, մեղրամոմէ պէպէքը մէջը նետեցինք, և օճառը առնելով պատրաստուեցանք լուալու... բայց երբ սանին մօտեցանք, տեսանք որ պէպէքը հալեր է և միայն հագուստները մնացեր են... խեղճ քուրիկս... տակաւին մինչեւ հիմայ չէ մխիթարուած ու կուլայ... (Ֆիչ մը շուռնչ առնելի վերջ) Բայց ես շատ աւելի լաւ գաղափար մը յղացած եմ... անցած Զատիկին էր, հայրիկս զուգ մը ճերմակ ձեռնոց առաւ ինծի... աւելորդ է ըսել թէ երկու օրէն ձեռնոցներս աղտոտեցան... եթէ դուք ըլլայիք՝ թերեւս անճրկէիք... բայց ես, փառք Աստուծոյ, չանճրկեցայ, անմիջապէս լաւ գաղափար մը յղացայ... գիտէ՞ք ի՞նչ... մտածեցի որ սև ձեռնոցը աւելի վայելուչ է, և իմ ճերմակ ձեռնոցներս ներկեցի... մելանով... ի՞նչ ընեմ, ուրիշ միջոց չունէի... կիրակի օր մըն էր, տաք՝ շատ տաք օր մը, սև ձեռնոցներս դրի և դուրս ելայ... եթէ ձեզի ըսեմ որ արև կար՝ անչուտ պիտի հետեւցնէք թէ ձեռքերս քրտնեցան... իսկ քրտնեղէն վե՞րջը... ատիկա իրիկունը

յայտնի եղաւ՝ երբ տուն դարձայ ու ձեռնոցներս հանեցի... ձեռքերս բնաւ տարբերութիւն չունէին խափշիկի մը ձեռքերէն... քոյրս վախցաւ, մայրիկս շփոթեցաւ, իսկ հայրիկս... եթէ չխափնէի՝ պիտի ըսէի ձեզի որ փառաւոր ծեծ մը քաշեց ինծի... (ժպտելով) Հիմայ որ հասկցաք թէ ի՞նչ է լաւ գաղափար մը, գացէք լաւ գաղափարներ յղացէք... եթէ երբեք սիրտ ունիք... :

2. ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

(Արտատպագրութիւն)

Անկողինէդ ելած, առտուն,
 կէս մըտածկոտ և կէս ժպտուն,
 Շապիկ մ'հագած թոյլ մերկ ոտքով,
 Ձեռքդ երեսիդ, սեղանին քով,
 Ոնայի՛ս,
 Ըսէ՛ ինձ, ո՞ւր կը նայիս,
 Երազիդ մէջ դուն, այս գիշեր,
 Տա՛նձ մը կերար, հա՛մն անո՞ւշ էր,
 Եւ կ'ուզես որ ճիշդ անոր պէս՝
 Գեղի հա՛տ մ'ալ տան որ լափես,
 Անայիս,
 Որ ծառերուն կը նայիս,
 Արդեօք զըւարթ ու լուսածիր
 Հրեշտակներո՞ւ հետ պարեցիր,
 Եւ անհամբեր ես որ, նորէն,
 Անոնք քեզի վե՞ր հրաւիրեն,
 Անայիս,
 Որ երկինքին կը նայիս :

Դրախտին մէջ ջինջ ու ոսկեօտար,
Աղանձինքը արդեօք տեսար,
Եւ քնացա՞ր, ըսէ՛ շիտակ,
Անոնց ճերմակ թեւերուն տակ,
Անայի՛ս.

Որ բոյներուն կը նայիս,
Ջուրերուն մէջ Եդեմին զով,
Լուացուեցա՞ր հազար նազով,
Եւ այն հաճո՞յքն է հեշտագին
Ջոր վայելել կ'ողզես կրկին,
Անայի՛ս,

Որ լրճակին կը նայիս,
Ունէ՛ր հոն դուն ալ թեւեր,
Կը թռչէ՛ր լեռներն ի վեր,
Ծաղիկներուն շուրջն ու վրբան,
Միշտ ուտելով լիաբերան,
Անայի՛ս,

Որ վարդերուն կը նայիս,
Մաքիդ մէջ, վե՛հ ու մանկական,
Ա՛հ, ի՛նչ խոհեր, պատկերներ կան,
Որ աչքդ անթարթ ու սեւեռուն,
Կը յամառի դիտել հեռուն...
Անայի՛ս,

Ըսէ՛ ինձ, ո՞ւր կը նայիս:

*
*

— Սա դիմացի պատին վրբան
Երկու կատու կը մըրմըռան...
Մէկը ուռած պոչն է տընկեր...
Միւսն անոր ցոյց կուտայ ճանկեր...

ԱՂԵՔՍ. ՓԱՆՈՍԵԱՆ

3. ԿԱՂԱՆԴԸ ԿՈՒԳԱՅ

(Տրամախօսութիւն)

Գ Ո Ր Ծ Ո Ղ Ա Ն Զ Ե Ր

ՔՆԱՐ (10 տարու)

ՊԵՏԻԿ (6 տարու)

ԱՐԱՄ (5 տարու)

ԿԱՂԱՆԴԸ (Պէտք է ծպտուած ըլլայ ծերունիի մը պէս, երկար պատմութեանով մը եւ կռնակն ալ տեսակ տեսակ խաղալիքներով լեցուն կողովով մը):

Պետիկ եւ Արամ սենեակի մը մէջ առանձինն կը խաղան ու կը խօսակցին: Իսկ Քնար՝ դժգոհութեամբ կը ճրճրայ:

ՔՆԱՐ (սրտնեղած)

— Ինչո՞ւ մարդու խօսք չէք ըներ մըտիկ.
Ա՛լ հանգիստ նստէ քիչ մը դուն, Պետի՛կ,
Դուն ալ վայրկեան մը լուռ կեցի՛ր, Արամ:

ԱՐԱՄ

— Չէ՛, լուռ չեմ կենար, ես ալ պիտի պոռամ,

ՊԵՏԻԿ

— Ես ալ նստելու պէտք չեմ ըզգար,
Մինչեւ որ չըտաս պըտուղ ու շաքար:

ՔՆԱՐ (Արամին)

— Լուռ կեցի՛ր, կ'ըսեմ, պղտի՛կ անօրէն,
Ա՛խ, այս ի՛նչ բան է, կատղեր ես նորէն:

Երկու օր է դպրոց չես երթար,
Չայնէդ կը գոռայ մեր տունն անդադար:

(Պետիկին)

Անպիտան սըղայ մ'ես, Պետիկ, դո՛ւն ալ,
Որ ժամ մը խելօք չես ուզեր կենալ,
Ես ի՛նչ ըսեմ հայրիկին մայրիկին
Որ զիս ձեր վըրայ վարժուհի դըրին...

ԱՐԱՄ (ծաղրելով)

— Դուն վարժուհի՞ մի՛... եղա՞ր այդքան ձեր...

ՊԵՏԻԿ (ծաղրելով)

— Օրիո՛րդ, կ'աղաչենք, մեզի մի՛ ծեծեր...

ԱՐԱՄ

— Դուն վարժուհի չես...

ՊԵՏԻԿ

— Մենք աշակերտ չենք...

ԱՐԱՄ

— Մենք պիտի պոռանք...

ՊԵՏԻԿ

— Մենք պիտի կանչենք...

ԱՐԱՄ

— Բեզմէ չենք վախնար. քեզի չենք սեպեր
Դուն գընա մեզի խնձոր ու տանձ բե՛ր.

— Այդ ի՛նչ խօսուածք է. խենթեցա՞ք, տղաք,
Ես չեմ պահանջեր որ դուք չը խաղաք,
Միա՛յն, մի՛ հանէք այդքան շատ աղճուկ:

ԱՐԱՄ (ընդմիջելով)

— Մենք կատու չենք որ ուզենք բռնել մուկ...

ՊԵՏԻԿ

— Եւ օրօրոցի պէպէք ալ չենք՝ որ
Մեր գլխուն վըրայ երգես դուն օրօր.
Մեր գործին դուն մի խառնուիր, Բընա՛ր...

ՔՆԱՐ

— Սա պզտիկները խօսք չեն հասկընար.
Ի՛նչ փորձանք է որ իմ գլխուս եկաւ.
Դուք օրօրոցի պէպէք չէք հարկաւ,
Ոչ ես ալ՝ տատ: Բայց դուք չէք յիշեր
Թէ կաղանդ Պապան կուգայ այս գիշեր
Պըտըտիլ կարգաւ ամէն տեղ ու տուն
Ուր կը գտնուին մանկիկներ ժպտուն,
Եւ անոնց որ հեզ, ազնիւ, խելացի
Տղաք են, առանց թզկուք ու լացի,
Անոնց որ՝ խելօք աղջիկներ, մանչեր՝
Ձեր երկուքին պէս չեն պոռար կանչեր,
Կուտայ, մէյմէկ հատ փայլուն, աղուորիկ
Նըւէրներ, կառք, ձի, գնդակ, գիրք, պուպրիկ...

ԱՐԱՄ

— Իրա՛ւ, այս գիշեր...

ՊԵՏԻԿ

— Պիտի գա՛յ, Բընա՛ր...

— Հապա՛, տարակոյտ դուն մի՛ ունենար
Թէ կու գայ. միայն դուք շատ խելօք չէք,
Տեսնենք պիտի տա՞յ ձեզի կաղանդչէք:

ՊԵՏԻԿ

— Մենք խելօք չենք մի՛...

ԱՐԱՄ

— Չորս ժամէ ի վեր
Նայէ՛ ձայներնիս անգամ չէ լըսուեր:

ՊԵՏԻԿ

— Անառակութիւն ո՞վ ըրած ունի...

ԱՐԱՄ

— Գիշերը բոլոր՝ թաղուած խոր քունի
Մէջ, պզտիկ ձայնի՛կ մ'անգամ չենք հաներ...

ՊԵՏԻԿ

— Առտուն ալ, թողլով մեր անկողիններ
Սուսիկ ու փուսիկ շուտ վար կուգանք մենք
Որ նախաճաշի մեր կաթը խրմենք...

ԱՐԱՄ

— Իրա՛ւ, չը լըսուած բան է ասիկա,
Մեզի չափ խելօք տըղայ ո՞ւրտեղ կայ...

ՔՆԱՐ

— Չէ՛, սուտ կը խօսիք. Արա՛մ ու Պետիկ,
Ստատաններ էք դուք երկու պզտիկ,
Եթէ հարցընէ ինձ կաղանդ Պապան,
Ես պիտի իրեն պատմեմ ամէն բան:

ԱՐԱՄ

— Ա՛խ, չէ՛, բան մ'ըսե՛ր, անուշիկ Բընար...

ՊԵՏԻԿ

— Դուն մեզ չե՛ս սիրե՛ր, մեզ չե՛ս մեղքընար...

ԱՐԱՄ (լալով)

— Հի՛ւ, ին՛իւ, ին՛իւ, անպիտա՛ն աղջիկ,
Ա՛լ չը պիտի տամ ես քեզի պաչիկ...

ՊԵՏԻԿ (լալով)

Ես ալ, քանի որ տէր ես չար սըբտի,
Բընա՛ր, երեսըդ չը նայիմ պիտի...

ՔՆԱՐ

Է՛յ, է՛յ, ի՛նչ կուլաք, հերիք է, հերի՛ք,
Դուք մինչեւ այսօր ի՛նչ որ ալ ըրիք՝
Եթէ խօսք կուտաք որ ա՛լ չէք ընե՛ր,
Բերնէս զանգատ մը բնաւ չեմ հաներ.
Ես սուտ կը խօսիմ... որ ձեզի համար.
Կաղանդէն առնէք նըւէրներ յարմար...
Ես ձեզ կը սիրեմ, ունիմ խըղճմըտանք...
Խօսք կուտա՞ք:

ԱՐԱՄ, ՊԵՏԻԿ (մէկերբան)

— Այո՛, այո՛, խօսք կուտանք:

ՔՆԱՐ

— Շա՛տ աղէկ, Տեսէ՛ք, ոտքի ձայներ կան,
Կաղանդ Պապա՛ն է արդեօք սիրական...
Լըռեցէ՛ք, ինքն է...

(Ի ուր կը բացուի, Կաղանղը ներս կը մտնէ ժպտուն)

ԿԱՂԱՆԴԸ (հաստ հնչուն ծայրով)

— Եկաւ նոր տարի

Անոնց համար որ հեղ են ու բարի,
Որոնք խելօք են, սիրտ չեն հատցըներ՝
Բերած եմ սիրուն, աղուոր ընծաներ:

ՔՆԱՐ, ՊԵՏԻԿ, ԱՐԱՄ (մէկբերան)

— Ո՛վ Կաղանղ Պապա, դուն բարի՛ եկար,
Տո՛ւր պագնենք ձեռքդ ու մօրուքդ ալ երկար...
(Ձեռքն ու մօրուքը կը համբուրեն)

ԿԱՂԱՆԴԸ

Ապրի՛ք...

(Պետիկին ու Արամին)

Բայց երկուքդ, անառակի ձագ,
Կարծեմ այս տարի խելօք չը կեցաք.
Ինծի լուր բերին թէ ձեր ծնողքն ալ
Ձը կրցան բընաւ ձեռէ գո՛հ մընալ:

ԱՐԱՄ

— Ո՛չ, Կաղանղ Պապա, մենք խելօք կեցանք...

ՊԵՏԻԿ

Ոչ, Կաղանղ Պապա, մենք չունինք յանցանք...

ԿԱՂԱՆԴԸ (Բնարին)

— Ես՝ դէմքէն սիրտը կը ճանչնամ մարդուն,
Միշտ շիտակ խօսող աղջիկ մըն ես դուն:

Յղբայրներդ, ըսէ՛, տան մէջ ամէն օր
Վարժունք մ'ունեցա՛ն անձահ, անշընորհ...

ՔՆԱՐ

— Ո՛չ, ո՛չ:

ԿԱՂԱՆԴԸ

— Մեծերուն խօսքն ըրի՛ն մըտիկ,
Նստան ու ելա՛ն անձայն, հանդարտիկ:

ՔՆԱՐ

Այո՛, այո՛, հեղ, խելօք, պատուական՝
Ասոնց պէս տըղաք տե՛ղ մըն ալ չըկան,
Լալ, պուալ, կանչելն ի՛նչ է չեն գիտեր,
Եւ կը նախանձին իրենց վրայ շատե՛ր...

ԿԱՂԱՆԴ

— Գո՛հ եղայ. ուրեմն, ապրի՛ն, շա՛տ ապրին,
Իրենց նըւէրներ կուտայ Նոր Տարին,
Յւ վերէն Աստուած ալ անոնց վըրայ
Հայրական սիրով միշտ կը դուրգուրայ,
Ու կ'ըլլայ անոնց պաշտպան, պահապան...:

(Նուէրներ կը բաշխէ երեքին ալ)

Տըղա՛ք, մի՛ մոռնաք դուք Կաղանղ Պապան:

ՔՆԱՐ, ՊԵՏԻԿ, ԱՐԱՄ, (մէկբերան)

— Ո՛վ Կաղանղ Պապա, դուն բարի՛ եկար,
Տուր պագնենք ձեռքդ ու մօրուքդ ալ երկար:

(Ձեռքն ու մօրուքը կը համբուրեն)

ԱՂԵՔՍ. ՓԱՆՍԵԱՆ

4. ՊԶՏԻԿ ՀԵՏԱՔՐՔԻՐԸ

(ՄԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ)

Արդեօք ի՞նչ է սա սակառին մէջինը... (սակառը կ'երեւցնի) ապահովաբար թռչուն չէ, որովհետեւ եթէ թռչուն ըլլար՝ պիտի երգէր... կատու ալ չէ, քանի որ չը մլաւեր... շուն ալ չէ, չի հաչեր... աս չէ, ան չէ, ուրեմն ի՞նչ է... շիտակը կ'ուզէ՞ք, ես բան մըն ալ չհասկցայ այս օրուան գլխուս եկածներէն... Առտու կանուխ՝ հայրս ճիշդ ասոր պէս (սակառը կը ցուցնի) սակառ մը տուաւ ինծի և ըսաւ... Յակոբ, այս սակառը հօրեղբորդ պիտի տանիս... միայն թէ, պատուէր մը ունիմ քեզի... գիտեմ որ շատ հետաքրքրիւ տղայ մըն ես... սակառը ծառային հետ չեմ զրկեր՝ պարզապէս քեզ փորձելու համար... հիմայ լաւ մտիկ ըրէ. ճամբան սակառը չպիտի բանաս. եթէ բանաս՝ հօրեղբայրդ անպատճառ պիտի հասկնայ և ինծի պիտի իմացնէ նոյն իսկ այսօր... քեզ նայիմ պատուէրս չմոռնաս... եթէ հետաքրքրութեանդ յաղթած ըլլաս, վերադարձիդ՝ աճպարարները տեսնելու պիտի տանիմ քեզ... գիտե՞ս որ աճպարարները... նոր եկածները... ի՞նչպէս չէի գիտեր, ընկերներէս շատերը գացած տեսած էին և այնչա՛փ կը գովէին, այնչա՛փ կը գովէին որ... Չ'երկնցնեմ, անմիջապէս ճամբայ ինկայ դէպի հօրեղբորս տունը... սակառը ծանր էր, քանի քանի անգամ ստիպուեցայ վար դնել և յողմութիւն առնել... Չեմ սիրեր սուտ խօսիլ, հետեւաբար չպիտի ծածկեմ ձեզմէ թէ հետաքրքրութիւնս զիս հանգիստ չթողուց... կ'ուզէի գիտնալ թէ ի՞նչ կար սակառին մէջ... բանալը

դժուար չէր անշուշտ, բայց եթէ հօրեղբայրս հասկընար... այն ատեն մնաք բարո՛վ պտոյտ և աճպարարներ... Եւ սակայն, սակառը միշտ աւելի կը հրապուրէր զիս... անգամ մը՝ ծռեցայ, հոտուըտացի... խնձորի անուշ հոտ մը կուգար մէջէն... տարակոյս չկար որ մեր պարտէզին գեղեցիկ խնձորներն էին, այն խնձորներէն որոնց դպչելը հայրս խստիւ արգելած էր ինծի... եթէ հատ մը առնէի, ապահովաբար հօրեղբայրս չպիտի գիտնար... բայց ի՞նչպէս կրնայի առնել՝ առանց սակառը բանալու... վերջապէս ի՞նչ մեղքս պահեմ, այսպէս քանիցս փորձուեցայ ճամբուն ընթացքին, բայց քաջաբար դիմացայ և յաջողեցայ սակառը հօրեղբորս տանիլ առանց բանալու... առանց բանալու, ա՛խ, եթէ գիտնայիք թէ որչա՛փ դժուար եղաւ ատիկա... Հօրեղբայրս սիրով ընդունեց զիս, բացաւ սակառը, խնձորները հանեց... չմոռնամ ըսելու որ հատ մըն ալ չտուաւ ինծի... յետոյ սակառը առնելով վեր ելաւ... Երբոր վերադարձաւ, սակառը ձեռքն էր նորէն... Ա՛ռ, Յակոբ, ըսաւ, այս սակառը հօրդ պիտի տանիս... բայց զգուշացիր, չըլլայ որ բանաս... մէջը կենդանի մը դրած եմ, բանալուդ պէս դէմքիդ վրայ պիտի ցատկէ... աշխատէ՛ որ յաղթես հետաքրքրութեանդ... (պահ մը շունչ կ'ստնի) Հիմայ եկէք իմ տեղս անցէք և բան մը հասկցէք այս ամենէն... սակառը (ցոյց կուձայ) ձեռքս է ահա, և ճիշդ հօրեղբորս ըսածին պէս՝ մէջը բան մը կը խլրտի... տարակոյս չկայ որ կենդանի մըն է, բայց ի՞նչ տեսակ կենդանի է... ինչպէ՞ս չհետաքրքրուի Աստուած իմ... (սակառը ակասօթիւ մօտ կը սանի) զարմանալի՛ բան, այլևս չի խլրտիր... կը սխալի՛մ արդեօք... (նորիւ սակառը ակասօթիւ մօտ կը սանի ու մտիկ կ'ընի) Ոչ չեմ սխա-

զիր, ա՛լ չի խլրտիր... և սակայն, դեռ պահ մը առաջ
 կը լսէի հանած ձայնը... արդեօք սակառը երեքցուցած
 առնես վիրաւորուեցա՞ւ... Ի՞նչպէս լուծել այս խըն-
 դիրը... Ի՞նչպէս չհետաքրքրուիլ... անի, սիրելի
 հօրեղբայրս, այս ի՞նչ փորձանք բացիր գլխուս...
 (սակառը վար կը դնէ ու քեւերը կը ծաղի) Դուք ի՞նչ
 պիտի ընէիք իմ տեղս ըլլայիք... ապահովաբար
 դուք ալ ինծի պէս պիտի հետաքրքրուէիք... խըն-
 դիրը այդ չէ սակայն... խնդիրը այն է որ պիտի կըր-
 նայի՞ք յաղթել ձեր հետաքրքրութեան (վանասխան շար-
 ժուս մը ընկերոյ) բայց ես ձեզի պէս չեմ... ես պիտի
 յաղթեմ իմ հետաքրքրութեանս, մանաւանդ որ ծայրը
 պտոյտ և աճպարարներ կան... (սակառը կը վերցնէ
 գետնէն) այո՛, պիտի յաղթեմ, պիտի յաղթեմ... (պահ
 մը կը մտածէ) Բայց այս կենդանին ինչո՞ւ այլեւս չը խը-
 լըրտիր... Ի՞նչ եղաւ խեղճին... վիրաւորուեցա՞ւ,
 մեռա՞ւ... պէտք է բանամ սակառը... ո՞վ գիտէ,
 թերեւս դեռ չէ մեռած և կրնամ խեղճ կենդանիին օգ-
 նութեան հասնիլ... (պահ մը կը կենայ) սակայն եթէ
 դէմքիս վրայ ցատկէ՛... (սակառը ակամօքի կը մօտե-
 ցնէ ու մտիկ կ'ընէ) ո՛չ, վտանգ չկայ, չերերար անգամ
 ... պէտք է օգնութեան փութամ... (փիչ մըն ալ
 կը վարանի ու վերջապէս կը բանայ սակառը, քիթունիկ
 մը խոլոյն դուրս կը ստուայ, կը քոչի ու կը փախչի)
 Ա՛հ, թիթեռնիկ մըն է եղեր... Ելա՞ւ... փախա՛ւ
 (կը վազի քեւերէն) բռնեցէ՛ք... թիթեռնիկը բռնեցէ՛ք
 ... Աստուծոյ սիրոյն... օգնութի՛ւն, օգնութի՛ւն
 ... (չի յարողիտ բռնել, սակառին ֆոլ կը վերադառնայ
 փախա՛ւ, դնաց... անի անիճա՛ծ հետաքրքրութիւն...
 հիմայ ի՞նչ պիտի ընեմ... (սակառին մեջ նայելով)
 ա՛ս ինչ է... թուղթ մը... հօրեղբօրս գիրը ըլլալու

է... (կ'առնէ ու կը կարդայ) «Սիրելի Յակոբ, եթէ
 թիթեռնիկը փախչի՛ յանցանքը քուկդ է. ի՞նչ պատասխան
 պիտի տաս հօրդ՝ որ թիթեռնիկէն պիտի հասկնար հե-
 տաքրքրութեանդ յաղթած ըլլալդ»... (սակառը նե-
 սերով եւ ձեռուրները զիսուս սակերով) Անպիտան սա-
 կառ, կորսուէ՛... (շայ ձեռացներով) ա՛խ, մնաք բարով
 պտոյտ և աճպարարներ... կորա՛ք, գացի՛ք... հիւ,
 իհիւ, իհիւ...

5. ԱՌԱՋԻՆ ՄԱՏԻՏՍ

(ՄԵՆԱԿՕՍՈՒԹԻՒՆ)

Առջի օր գիտնայիք, մեծ ուրախութեան մէջ էի...
 զիպուածով խելօք կեցած էի կարծեմ որ հայրս մատիտ
 մը նուէր բերած էր ինծի... իմ առաջին մատիտս էր
 ատիկա, աղուոր մը տաշուած, անուշ կարմիր գոյնով,
 վրան ոսկի տառերով... կը յիշէ՞ք ձեր առաջին մատիտը
 ընդունած օրերնիդ... եթէ այո՛, այն առնելով պէտք է
 գիտնաք թէ ի՞նչ մեծ հրճուանք կը պատճառէ այդ
 նուէրը տղոց... մատուցներուն մէջ մատիտ մը ունենալ,
 մտածեցէ՛ք անգամ մը, մեծ մարդ ըլլալու պէս բան
 մը... և ի՞նչ մեծ անհամբերութիւն՝ անպատճառ այդ
 մատիտը գործածելու... մի՛ մեղադրէք զիս, եթէ եր-
 բեք ես ալ անմիջապէս մէջտեղ ինկայ, մատիտը ձեռք
 ... գրել, նկարել կ'ուզէի... ինչո՞ւ համար ինծի չըսին
 թէ ինչ բանի վրայ պէտք էր գրել ու նկարել... ա-
 ռաջին անգամ մեծ մայրիկիս աղօթագիրքը ձեռքս ին-
 կաւ... մէկ քանի պարապ էջեր, և ամէն էջերուն
 վրայ ալ լուսանցքներ կային... կէս ժամ մը չան-

ցած, չիտակը ես ալ չեմ յիշեր թէ անոնցմէ քանին կրցաւ սեւեռալէ ազատիլ... քիչ ետքը, սեղանատան մէջ, տետրակ մը ձեռքս անցաւ... հացագործին տետրակն էր... բացի էջ մը, կէսը լեցուն էր գիծերով, ես ոչ միայն այդ էջը, այլ ուրիշ էջեր ալ լեցուցի գիծերով. նոյն իսկ կրնամ ըսել թէ հացագործին գծածներէն շատ աւելի կանոնաւոր էին իմ գծածներս... մատիտս առոյգ էր տակաւին, և գծելու բաղձանքս ալ դեռ չէր հանգած... փորձանքը սալօսին դրան գլխուն պայթեցաւ... մտածեցէ՛ք անգամ մը, քարտէսի մը պէս գիծերով ծածկուեցաւ մէկ քանի վայրկեանի մէջ... յետոյ նըրբանցքին պատը, ուր անձանաչելի կենդանիներու ամբողջ բազմութիւն մը մարմին առաւ յանկարծ, մատիտիս ստեղծագործ զօրութեան չնորհիւ... քանի՛ կը գծէի, այնքան կը մեծնար իմ կարողութեանս մասին ունեցած հաւատքս. արդէն իսկ ինքզինքս վարպետ գծագրիչ մը կը նկատէի... մի՛ գարմանաք ուրեմն, եթէ երբեք ձեզի ըսեմ որ հայրիկիս պատկերը ինծի շատ անշնորհք կերպով գծուած թուեցաւ... մե՛ղք որ այնքան ալ յրամ տուած էին նկարչին... պատկերը, իր այդ վիճակին մէջ, ամօթ մըն էր պարզապէս... պէտք էր գոնէ սրբագրել, ձեւի բերելու համար... և ահա անմիջապէս գործի սկսայ, գծեցի ու գծեցի, այնքան լաւ աշխատեցայ որ գրաւ կը դնեմ թէ նկարչին գծած պատկերէն հետք մը անգամ չմնաց... գիտէք արդէն որ ախորժակը ուտելով կը բացուի... հայրիկին պատկերէն վերջ՝ կարգը մայրիկինին եկաւ, յետոյ հօրեղբորս պատկերին... բոլորն ալ շատ անշնորհք գծուած էին, սըրբագրութեան պէտք ունէին... կը մտածէի որ ծնողքս պէտք է հպարտութիւն զգային ինծի պէս հոգածու գաւակ մը ունենալուն համար... ես ինքս կը հպար-

տանայի այս մտածումը ունենալով, և քանի՛ այդ հպարտութեամբ կը լեցուէի, այնքան խանդավառութեամբ, դուք ըսէք կատաղութեամբ, առաջ կը տանէի իմ վարպետի սրբագրութիւններս... և մատիտս առոյգ էր տակաւին, դեռ կրնար մեծ ծառայութիւններ մատուցանել ծնողքիս, ինչպէն որ ալ ըրաւ... տան մէջ քիչ տեղ մնաց ուր բան մը չգծէ, չսրբագրէ՝ եթէ կ'ուզէք... չէր որ առանց վարձատրութեան մնայ, ի՞նչ կ'ըսէք... ես ալ, կրնաք ապահով ըլլալ, աշխատութեանս վարձքը ստացայ, և այնքան ալ լաւ վարձք մը որ համը բերանս է տակաւին... կը հասկնամ, հետաքրքիր էք գիտնալու, բայց ներեցէք որ չյայտնեմ, թէ ի՞նչ էր ստացած վարձքս... մէյ մը ոսկորներս գիտեն ինչ ըլլալը, մէյ մըն ալ հայրիկիս գաւազանը... միայն, ձեզի խորհուրդ մըն ալ հայրիկիս գաւազանը, ձեզի կուտամ որ եթէ առաջին մատիտանիդ ստանաք, ձեզի պատկանող թուղթերէ զատ ուրիշ բանի վրայ չպտտեցընէք անոր ծայրը. ու մանաւանդ հայրիկին կամ մայրիկին պատկերները սրբագրելու փորձութեան մէջ չիյնաք... հարկաւ բան մը գիտեմ որ այս խորհուրդը կուտամ ձեզի... ուրիշ բան՝ եթէ չէք ուզեր ականջ կախել... այն ատեն՝ ինծի կը մնայ մաղթել որ ձեր հայրիկին գաւազանը չըլլայ այնքան հաստ, որքան որ էր, աւա՛ղ, այն՝ որով իմ հայրիկս ոսկորներուս տոկու-



Ն Ի Թ Ե Ր Ո Ւ Յ Ա Ն Կ Ը

	Էջ
Յառաջարան	3
1. Մայրիկս և Հայրիկս	5
2. Հաւրոյրներս (*) (Է. ՔԼՕՏԻՆՕ)	7
3. Բարի Հայրը	8
4. Բարի Հայրը (Շար. և վերջ)	9
5. Ճրագն ու յայտերը (ԼԼ ՊԱՅԵՒ)	10
6. Մեծ Հայրիկը	11
7. Սիրածներս (Լ. ԴՐՕԴՆԵՐ)	13
8. Զարուհի	14
9. Մեծ մանչ մըն ևւ (Ֆ. ԲՕՄՕՆ)	16
10. Երկու մշակներ	17
11. Երկու մշակներ (Շար. և վերջ)	18
12. Պարերգ (Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)	20
13. Երկու եղբայրները	22
14. Երկու եղբայրները (Շար. և վերջ)	24
15. Հրեշտակը	26
16. Անձնութիւն (ՌՌԻՍՕ)	28
17. Վեհանձնութիւն	30
18. Հերմիկե (ԱԼՓԱՍԼԱՆ)	31
19. Սպասուհին	32
20. Անմաքուր աղջիկը	34
21. Կեցցե՛ր ջուրը	36
22. Բժիշկին խրատները	37
23. Բժիշկին խրատները (Շար.)	39
24. Բժիշկին խրատները (Շար. և վերջ)	41

(*) Այս դրով նշանակուած հատուածները ոտանաւոր են:

25. Կարուհիին երգը (Յ. Ե.)	43
26. Յարդը եւ ուռիի ճիւղերը	45
27. Յարդը և ուռիի ճիւղերը (Շար. և վերջ)	47
28. Կապիկն ու ղնկոյցը (ՅԼՕՐԻԱՆ)	48
29. Գործաւորին երգը	50
30. Սարդն ու Շերանը (ԼԼ ՊԱՅԵՒ)	52
31. Ոսկի մասնոցը	53
32. Ոսկի մասնոցը (Շար. և վերջ)	55
33. Ստախօս հովիւրը (ՍԻՊԻԼ)	56
34. Կաղամախին	58
35. Խաղողին ողկոյցը	60
36. Հինգ զրուշնոցը	62
37. Նարինջները	64
38. Պատիժը	66
39. Մեքենային անիւը	68
40. Ծոյլը	69
41. Վարդենին	71
42. Բարի Սամարացին	72
43. Անուշիկ խնձորը	73
44. Ազատարար շունը	75
45. Գառնուկը (ՍԻՊԻԼ)	78
46. Զարին պատիժը	79
47. Զարին պատիժը (Շար. և վերջ)	82
48. Զինորսն ու որսորդը	84
49. Մանիշակը (Բ. Յ. ՎԱՅՍ)	86
50. Խաղալիքները	87
51. Եգ ու Զի (ՎԱՐԴԱՆ ԱՌԱԿԱԳԻՐ)	89
52. Բարկասիրտ տղան	90
53. Վարդուհի (Յ.)	92

54.	Տղոց տօները (ԲԱՍԻՄ)	93
55.	Երև պարիկ ընայի ես (ՍԻՊԻԼ)	96
56.	Մեծ ժամացոյցը	97
57.	Գեղամի մահը	99
58.	Խակ պտուղները	101
59.	Հետաքրքիր տղան	103
60.	Հետաքրքիր տղան (Շար. և վերջ)	104
61.	Ազոտը (ՎԱՀԱՆ ՎՐԴ.)	106
62.	Ազուէսն ու աքլորը	108
63.	Դեղձին կուտը	111
64.	Ճնճղուկները	113
65.	Ծիծեռնակները	114
66.	Երեխ եզերը	117
67.	Սալորենին	118
68.	Դայլը և շունը	119
69.	Կաղ Մերունին	121

Յ Ա Ի Ե Լ Ո Ւ Ա Մ

1.	Լաւ գաղափարները (Մենախօսութիւն)	125
2.	Հարցումներ (Ա. ՓԱՆՈՍԵԱՆ)	127
3.	Կաղանդը կուգայ (Ա. ՓԱՆՈՄԵԱՆ)	129
4.	Պզտիկ հետաքրքիրը (Մենախօսութիւն)	136
5.	Առաջին մատիտս (Մենախօսութիւն)	139



1-504

491.98-3
u-62

3274
2008

« Ազգային գրադարան



NL0060684

